Աստվածաշնչյան ուժի օրենքներ

Հիսուս Քրիստոսի բացարձակ զորությունը չի ապականում:

Եվ Հիսուսը մոտեցավ ու խոսեց նրանց հետ ու ասաց. « Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա: Գնացե՛ք, ուրեմն, աշակերտե՛ք բոլոր ազգերին՝ մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը: Ամեն: Մատթեոս 28:18-20

Բայց դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Հոգին գա ձեզ վրա, և դուք կլինեք ինձ վկաներ Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև երկրի ծայրերը: Գործք 1:8

Հնգամատյան

Եվ դուք գիտեք, որ իմ ողջ զորությամբ ես ծառայել եմ ձեր հորը: Իմ ձեռքն ի զորու է քեզ չարիք պատճառել, բայց քո հոր Աստվածը երեկ գիշեր խոսեց ինձ հետ՝ ասելով. «Զգույշ եղիր, որ Հակոբի հետ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ չխոսես»: Ծննդոց 31:6 , 29

Եվ նա ասաց. «Քո անունը այլևս Հակոբ չպիտի կոչվի, այլ Իսրայել, որովհետև դու՝ որպես իշխան, զորություն ունես Աստծո և մարդկանց հետ և հաղթանակ տարել ես»: Ծննդոց 32:28

Ռուբե՛ն, դու իմ անդրանիկն ես, իմ զորությունը եւ իմ ուժի սկիզբը, արժանապատվության գերազանցությունը եւ զորության գերազանցությունը: Ծննդոց 49:3

Եվ հենց այս պատճառով եմ քեզ բարձրացրել, որպեսզի քեզանում ցույց տամ իմ զորությունը, և որպեսզի իմ անունը հռչակվի ամբողջ երկրում: Ելք 9:16

Քո աջ ձեռքը, Տե՛ր, փառավորվեց զորությամբ. քո աջ ձեռքը, Տե՛ր, ջարդուփշուր արեց թշնամուն: Ելք 15:6

Եթէ նա չհաճի իր տիրոջը, որը նրան նշանել է իր համար, ապա տերը թող նրան փրկագնով վաճառի: Նա իրավունք չունի նրան վաճառելու օտար ազգի, քանի որ նա խաբեությամբ է վարվել նրա հետ: Ելք 21:8

Մովսեսը աղաչեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Տե՛ր, ինչո՞ւ է քո բարկությունը բորբոքվում քո ժողովրդի դեմ, որին դու մեծ զորությամբ ու հզոր ձեռքով դուրս բերեցիր Եգիպտոսի երկրից»: Ելք 32:11

Եվ ես կկոտրեմ ձեր զորության հպարտությունը, և ձեր երկինքը կդարձնեմ երկաթի պես, և ձեր երկիրը՝ պղնձի պես: Եվ նրանք կընկնեն միմյանց վրա, ինչպես սրի առաջ, երբ ոչ ոք նրանց չի հետապնդում, և դուք ուժ չեք ունենա կանգնելու ձեր թշնամիների առաջ: Ղևտացոց 26:19,37

Եվ հիմա, աղաչում եմ քեզ, թող մեծ լինի իմ Տիրոջ զորությունը, ինչպես որ դու ասացիր՝ ասելով. Թվեր 14:17

Բաղաամն ասաց Բաղակին. «Ահա ես քեզ մոտ եմ եկել: Հիմա ես ի վիճակի՞ եմ որևէ բան ասելու: Ինչ խոսք, որ Աստված դնի իմ բերանը, այն էլ կխոսեմ»: Թվեր 22:38

Եվ քանի որ նա սիրում էր քո հայրերին, այդ պատճառով ընտրեց նրանց սերունդը նրանցից հետո և քեզ հանեց Եգիպտոսից՝ իր մեծ զորությամբ, իր աչքի առաջ: Բ Օրինաց 4:37

Եվ դու քո սրտում ասում ես. «Իմ ուժն ու ձեռքի զորությունն են ինձ այս հարստությունը բերել»: Բայց դու պետք է հիշես քո Տեր Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս հարստություն ձեռք բերելու, որպեսզի հաստատի իր ուխտը, որը երդվել էր քո հայրերի հետ, ինչպես որ այսօր է: Բ Օրինաց 8:17-18

Սակայն նրանք քո ժողովուրդն ու քո ժառանգությունն են, որոնց դու դուրս բերեցիր քո հզոր զորությամբ ու քո մեկնած բազկով: Բ Օրինաց 9:29

Որովհետև Տերը կդատի իր ժողովրդին և կզղջա իր ծառաների համար, երբ տեսնի, որ նրանց զորությունը գնացել է, և չկա ո՛չ մեկը, որ փակված լինի, ո՛չ էլ մնացած: Բ Օրինաց 32:36

Պատմություն

Եվ երբ Գայիի մարդիկ ետ նայեցին, տեսան, որ քաղաքի ծուխը բարձրանում էր մինչև երկինք, և նրանք ուժ չունեին փախչելու այս կամ այն կողմ: Եվ անապատ փախչող ժողովուրդը հետ դարձավ հետապնդողների վրա: Հեսու 8:20

Եվ Հեսուն խոսեց Հովսեփի տան՝ Եփրեմի ու Մանասեի հետ՝ ասելով. «Դուք մեծ ժողովուրդ եք և մեծ զորություն ունեք: Ձեզ միայն մեկ վիճակ չի լինի: Հեսու 17:17

Բենիամինի ցեղից կար մի մարդ, որի անունը Կիս էր, որդին Աբիելի, որդին Ձերորի, որդին Բեքորաթի, որդին Ափիայի, Բենիամինցի մի հզոր ու զորավոր մարդ: Ա Սամուել 9:1

Այն ժամանակ Դաւիթը եւ նրա հետ եղող ժողովուրդը բարձրացրին իրենց ձայնը եւ լաց եղան, մինչեւ որ նրանց մէջ այլեւս ուժ չմնաց լաց լինելու: Ա Սամուել 30:4

Աստված իմ ուժն ու զորությունն է, և նա իմ ճանապարհը կատարյալ է դարձնում: 2 Սամուել 22:33

Բայց Տիրոջից, որը մեծ զորությամբ և մեկնած բազկով ձեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից, նրանից վախեցեք, նրան երկրպագեք և նրան զոհ մատուցեք: 2 Թագավորներ 17:36

Հետևաբար, նրանց բնակիչները փոքրաթիվ էին, նրանք զարհուրած ու ամաչած էին, նրանք դաշտի խոտի պես էին, կանաչ խոտի պես, տանիքների վրա խոտի պես և հասունանալուց առաջ չորացած ցորենի պես: 2 Թագավորներ 19:26

Եվ եղավ, որ տարին լրանալուց հետո, երբ թագավորները դուրս էին գալիս պատերազմի, Հովաբը դուրս բերեց զորքը և ավերեց Ամմոնի որդիների երկիրը, և եկավ ու պաշարեց Ռաբան: Բայց Դավիթը մնաց Երուսաղեմում: Եվ Հովաբը հարվածեց Ռաբան և ավերեց այն: Ա Մնացորդաց 20:1

Քոնն է, Տե՛ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթանակը և վեհությունը, որովհետև քոնն է ամեն ինչ, որ երկնքում է և երկրի վրա: Քոնն է թագավորությունը, Տե՛ր, և դու բարձրացած ես որպես գլուխ ամենից վեր: Քեզանից են գալիս թե՛ հարստությունը, թե՛ փառքը, և դու թագավորում ես ամեն ինչի վրա: Քո ձեռքում է զորությունն ու կարողությունը, և քո ձեռքում է մեծացնելը և բոլորին զորություն տալը: Ա Մնացորդաց 29:11-12

Ասան աղաղակեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Տե՛ր, քեզ մոտ ոչինչ չկա օգնելու՝ թե՛ շատերի, թե՛ անզորների հետ: Օգնի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, որովհետև մենք քեզ վրա ենք հույսը դնում և քո անունով ենք գնում այս բազմության դեմ: Տե՛ր, դու ես մեր Աստվածը, թող մարդը չհաղթի քեզ»: 2 Տարեգրություն 14:11

Եվ ասացին. «Ո՜վ մեր հայրերի Տեր Աստված, դու չե՞ս Աստված երկնքում, և չե՞ս տիրում հեթանոսների բոլոր թագավորություններին, և քո ձեռքում չէ՞ որ ուժ ու զորություն կա, որ ոչ ոք չկարողանա դիմադրել քեզ»: 2 Տարեգրություն 20:6

Նա փնտրեց Օքոզիային: Նրան բռնեցին (քանի որ նա թաքնվել էր Սամարիայում) և բերեցին Հեուի մոտ: Նրան սպանեցին ու թաղեցին, որովհետև ասացին. «Նա Հովսափատի որդին է, որը ամբողջ սրտով Տիրոջն էր փնտրում»: Այսպիսով, Օքոզիայի տունը չկարողացավ պահպանել թագավորությունը: 2 Տարեգրություն 22:9

Բայց եթե կամենում ես գնալ, արա դա, զորացիր մարտի համար: Աստված քեզ կկործանի թշնամու առաջ, որովհետև Աստված զորություն ունի օգնելու և տապալելու: 2 Տարեգրություն 25:8

Եվ նրանց ձեռքի տակ կար երեք հարյուր հազար յոթ հազար հինգ հարյուր զորք, որը մեծ զորությամբ պատերազմում էր՝ թագավորին օգնելու թշնամու դեմ: 2 Տարեգրություն 26:13

Դրանից հետո Ասորեստանի Սենեքերիմ թագավորը իր ծառաներին ուղարկեց Երուսաղեմ (բայց ինքը պաշարեց Լաքիսը իր ամբողջ զորքով) Հուդայի Եզեկիա թագավորի և Երուսաղեմում գտնվող ամբողջ Հուդայի մոտ՝ ասելով. 2 Տարեգրություն 32:9

Երբ Արտաշես թագավորի նամակի պատճենը կարդացվեց Ռեումի, գրագիր Սամսայի և նրանց ընկերների առջև, նրանք շտապ գնացին Երուսաղեմ՝ հրեաների մոտ և ուժով ու ուժով դադարեցրին նրանց գործունեությունը: Եզրաս 4:23

Որովհետև ես ամաչում էի թագավորից զինվորների և ձիավորների ջոկատ խնդրել՝ մեզ ճանապարհին թշնամու դեմ օգնելու համար, որովհետև մենք թագավորին ասել էինք. «Մեր Աստծո ձեռքը բոլոր նրանց վրա է, ովքեր նրան փնտրում են բարու համար, բայց նրա զորությունն ու բարկությունը բոլոր նրանց դեմ են, ովքեր նրան լքում են»: Եզրաս 8:22

Արդ, սրանք են քո ծառաներն ու քո ժողովուրդը, որոնց դու փրկագնեցիր քո մեծ զորությամբ ու քո հզոր ձեռքով: Նեեմիա 1:10

Բայց հիմա մեր մարմինը մեր եղբայրների մարմնի պես է, մեր որդիները՝ նրանց որդիների պես: Եվ ահա մենք մեր որդիներին ու դուստրերին ստրկության ենք մատնում որպես ստրուկներ, և մեր դուստրերից մի քանիսն արդեն ստրկության են մատնվել: Մեր ձեռքում էլ չկա նրանց փրկագնելու, որովհետև մեր հողերն ու խաղողի այգիները ուրիշների ձեռքում են: Նեեմիա 5:5

Իր թագավորության երրորդ տարում նա խնջույք արեց իր բոլոր իշխանների ու ծառաների համար՝ Պարսկաստանի ու Մարաստանի զորքերի, ազնվականների ու նահանգների իշխանների ներկայությամբ: Եսթեր 1:3

Որով թագավորը թույլատրում էր յուրաքանչյուր քաղաքում գտնվող հրեաներին հավաքվել և պաշտպանել իրենց կյանքը, ոչնչացնել, սպանել և կործանել ժողովրդի ու նահանգի բոլոր այն զորավորներին, որոնք կհարձակվեին իրենց վրա՝ թե՛ երեխաներին, թե՛ կանանց, և նրանց ավարը որպես ավար վերցնել, Եսթեր 8:11

Տասներկուերորդ ամսում, այսինքն՝ Ադար ամսում, նույն ամսվա տասներեքերորդ օրը, երբ թագավորի հրամանն ու հրովարտակը մոտենում էին կատարմանը, այն օրը, երբ հրեաների թշնամիները հույս ունեին իշխանություն ձեռք բերել նրանց վրա (չնայած հակառակը եղավ, որ հրեաները տիրում էին իրենց ատողներին), Եսթեր 9:1

Եվ նրա զորության ու հզորության բոլոր գործերը, ինչպես նաև Մուրթքեի մեծության մասին հռչակագիրը, որին թագավորը նրան բարձրացրեց, մի՞թե դրանք գրված չեն Մարաստանի և Պարսկաստանի թագավորների ժամանակագրության գրքում: Եսթեր 10:2

Պոեզիա

Եվ Տերն ասաց Սատանային. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո իշխանության տակ է, միայն թե ձեռքդ նրա վրա մի՛ մեկնիր»: Եվ Սատանան հեռացավ Տիրոջ ներկայությունից: Հոբ 1:12

Սովի ժամանակ նա քեզ կփրկի մահից, և պատերազմի ժամանակ՝ սրի զորությունից: Հոբ 5:20

Ինչո՞ւ են չարերը ապրում, ծերանում և զորավոր դառնում: Հոբ 21:7

Մի՞թե նա իր մեծ զորությամբ կդատապարտի ինձ դեմ: Ոչ, այլ նա ուժ կտար ինձ: Հոբ 23:6

Նա իր զորությամբ զորավորներին էլ է քաշում, վեր է կենում, և ոչ մի մարդ կյանքի համար վստահ չէ: Հոբ 24:22

Ինչպե՞ս օգնեցիր անզորին, ինչպե՞ս փրկեցիր անզոր բազուկը: Հոբ 26:2

Նա իր զորությամբ ծովը բաժանում է, և իր իմաստությամբ հպարտներին ջախջախում: Ահա՛ սրանք նրա ճանապարհների մասերն են, բայց որքա՞ն քիչ բան է լսվում նրա մասին, բայց ո՞վ կարող է հասկանալ նրա զորության որոտը: Հոբ 26:12 , 14

Ահա՛, Աստված բարձրացնում է իր զորությամբ. ո՞վ է սովորեցնում նրա նման: Հոբ 36:22

Ամենակարողին դիպչելով՝ մենք չենք կարող գտնել նրան. նա գերազանց է զորությամբ, դատաստանով և արդարության առատությամբ. նա չի տանջի: Հոբ 37:23

Ես չեմ թաքցնի նրա անդամները, ո՛չ նրա զորությունը, ո՛չ նրա գեղեցիկ կազմվածքը: Հոբ 41:12

Բարձրացի՛ր, Տե՛ր, քո զորությամբ, այնպես որ մենք կերգենք և կփառաբանենք քո զորությունը: Սաղմոս 21:13

Փրկի՛ր իմ հոգին սրից, և իմ սիրելին՝ շան ձեռքից: Սաղմոս 22:20

Տիրոջ ձայնը հզոր է, Տիրոջ ձայնը լի է մեծությամբ: Սաղմոս 29:4

Ես տեսել եմ չարագործին մեծ զորությամբ և իրեն տարածել կանաչ դափնու ծառի պես: Սաղմոս 37:35

Բայց Աստված կփրկի իմ հոգին գերեզմանի ձեռքից, որովհետև նա կընդունի ինձ: (Սելա): Սաղմոս 49:15

Մի՛ սպանիր նրանց, որ իմ ժողովուրդը չմոռանա: Ցրի՛ր նրանց քո զորությամբ և ցած իջցրո՛ւ նրանց, Տե՛ր, մեր վահան: Բայց ես կերգեմ քո զորության մասին, այո, առավոտյան բարձրաձայն կերգեմ քո ողորմության մասին, որովհետև դու իմ պաշտպանությունն ու ապաստանն ես եղել իմ նեղության օրը: Սաղմոս 59:11 , 16

Աստված մեկ անգամ խոսեց, երկու անգամ լսեցի սա, որ զորությունը Աստծունն է: Սաղմոս 62:11

Որ տեսնեմ քո զորությունն ու քո փառքը, ինչպես որ տեսել եմ քեզ սրբարանում: Սաղմոս 63:2

Որ իր զօրությամբ լեռները հաստատում է՝ զորությամբ գոտևորված: Սաղմոս 65:6

Ասացե՛ք Աստծուն. «Որքա՜ն սարսափելի ես քո գործերում: Քո զորության մեծության շնորհիվ քո թշնամիները կհպատակվեն քեզ»: Նա իր զորությամբ տիրում է հավիտյանս հավիտենից, նրա աչքերը նայում են ազգերին. թող ապստամբները չբարձրաձայնվեն: (Սելա): Սաղմոս 66:3 , 7

Ահեղ Աստված, դու ահավոր ես քո սրբավայրերից. Իսրայելի Աստվածն է, որ զորություն և զորություն է տալիս իր ժողովրդին: Օրհնյալ լինի Աստված: Սաղմոս 68:35

Հիմա էլ, երբ ծերանամ ու ալեւոր մազերս գամ, ո՜վ Աստված, մի՛ թող ինձ, մինչեւ որ քո զորությունը ցույց տամ այս սերնդին եւ քո զորությունը՝ բոլոր գալիքներին: Սաղմոս 71:18

Նա արևելյան քամի բերեց երկնքում, և իր զորությամբ հարավային քամի բերեց: Սաղմոս 78:26

Թող գերու հառաչանքը հասնի քո առաջ, քո զորության մեծությամբ պահպանիր մահվան դատապարտվածներին: Սաղմոս 79:11

Ո՞վ գիտի քո զայրույթի ուժը, և քո զայրույթը քո վախի պես է: Սաղմոս 90:11

Այնուամենայնիվ, նա փրկեց նրանց իր անվան համար, որպեսզի հայտնի դարձնի իր հզոր զորությունը: Սաղմոս 106:8

Քո ժողովուրդը կամավոր կլինի քո զորության օրը՝ սրբության գեղեցկությամբ՝ առավոտյան արգանդից. դու ունես քո երիտասարդության ցողը: Սաղմոս 110:3

Նա իր գործերի զորությունը ցույց տվեց իր ժողովրդին, որպեսզի նրանց տա հեթանոսների ժառանգությունը: Սաղմոս 111:6

Նրանք կխոսեն քո թագավորության փառքի մասին և կխոսեն քո զորության մասին: Սաղմոս 145:11

Մեծ է մեր Տերը և մեծ զորություն ունի. նրա իմաստությունը անսահման է: Սաղմոս 147:5

Օրհնեցե՛ք Տիրոջը: Օրհնեցե՛ք Աստծուն նրա սրբարանում, օրհնեցե՛ք նրան նրա զորության հաստատության մեջ: Սաղմոս 150:1

Մի՛ զրկիր բարությունից նրանցից, ում դա պետք է, երբ քո ձեռքի զորությունն է դա անելը: Առակաց 3:27

Մահն ու կյանքը լեզվի ձեռքում են, և նրանք, ովքեր սիրում են այն, կուտեն նրա պտուղը: Առակաց 18:21

Ես վերադարձա ու մտաբերեցի արեգակի տակ կատարվող բոլոր կեղեքումները: Ահա կեղեքվածների արցունքները, և նրանք մխիթարող չունեին: Նրանց կեղեքողների ձեռքում էր զորությունը, բայց նրանք մխիթարող չունեին: Ժողովող 4:1

Ամեն մարդու, որին Աստված հարստություն ու ունեցվածք է տվել, և նրան իշխանություն է տվել ուտելու դրանից, վերցնելու իր բաժինը և ուրախանալու իր աշխատանքով, սա Աստծո պարգևն է: Ժողովող 5:19

Այն մարդուն, որին Աստված տվել է հարստություն, ունեցվածք և փառք, այնպես որ նա իր հոգու համար ոչնչի պակաս չունի իր ցանկած ամեն ինչից, բայց Աստված նրան իրավունք չի տալիս ուտել դրանից, այլ օտարականն է ուտում այն: Սա ունայնություն է և չար հիվանդություն: Ժողովող 6:2

Ուր որ թագավորի խոսքն է, այնտեղ զորություն կա, և ո՞վ կարող է նրան ասել՝ ի՞նչ ես անում: Չկա մարդ, որ իշխանություն ունենա ոգու վրա՝ ոգին պահելու համար, և ոչ էլ իշխանություն ունի մահվան օրը: Այդ պատերազմում ազատում չկա, և չարությունը չի փրկի նրանց, ովքեր տրվել են դրան: Ժողովող 8:4 , 8

Մարգարեություն

Ուստի նրանց բնակիչները փոքրաթիվ էին, նրանք զարհուրած ու ամաչած էին. նրանք դաշտի խոտի պես էին, կանաչ խոտի պես, տանիքների վրա խոտի պես, և ցորենի պես, որը դեռ չի հասունացել: Եսայի 37:27

Բարձրացրեք ձեր աչքերը վերև և նայեք, թե ո՞վ է ստեղծել սրանք, որ նրանց զորքը համարով է դուրս բերում: Նա բոլորին անուններով է կանչում իր զորության մեծությամբ, որովհետև նա զորավոր է, և ոչ մեկը չի ձախողվում: Նա ուժ է տալիս թուլացածին, և ուժ չունեցողին զորություն է ավելացնում: Եսայի 40:26,29

Որ դուրս է բերում կառքն ու ձին, զորքն ու զորությունը: Նրանք միասին կպառկեն, չեն վեր կենալու: Նրանք կկորչեն, կմարեն ինչպես քարշակը: Եսայի 43:17

Ահա՛ նրանք կդառնան ինչպես ծղոտ, կրակը կայրի նրանց, նրանք չեն փրկվի բոցի ուժից, ածուխ չի լինի տաքանալու համար, ոչ էլ կրակ՝ նրա առաջ նստելու համար: Եսայի 47:14

Ինչո՞ւ, երբ ես եկա, մի՞թե մարդ չկար, երբ ես կանչեցի, մի՞թե պատասխանող չկար: Մի՞թե իմ ձեռքը կարճացել է, որ չկարողանա փրկագնել, կամ ես զորություն չունեմ ազատելու: Ահա իմ հանդիմանությամբ ես ծովը չորացնում եմ, գետերը անապատ եմ դարձնում. նրանց ձկները հոտում են, որովհետև ջուր չկա, և ծարավից մեռնում են: Եսայի 50:2

Նա իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հաստատեց աշխարհը և իր հանճարով տարածեց երկինքը: Երեմիա 10:12

Ես եմ ստեղծել երկիրը, մարդուն ու անասունին, որոնք երկրի վրա են, Իմ մեծ զորությամբ ու մեկնած բազկով, և տվել եմ այն նրան, ում որ ինձ համար հարմար է թվացել: Երեմիա 27:5

Ա՜խ, Տեր Աստված, ահա՛, դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը քո մեծ զորությամբ ու մեկնած բազկով, և քեզ համար ոչինչ դժվար չէ: Երեմիա 32:17

Նա իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հաստատեց աշխարհը և իր հանճարով տարածեց երկինքը: Երեմիա 51:15

Ասա՛, այսպէս է ասում Տէր Աստվածը. «Մի՞թե նա կհաջողվի: Մի՞թե նա չի պոկելու նրա արմատները և չի կտրելու նրա պտուղները, որպեսզի այն չորանա: Նրա բոլոր տերևները կչորանան, նույնիսկ առանց մեծ զորության կամ շատ մարդկանց, որ այն արմատախիլ անեն»: Եզեկիել 17:9

Ահա՛, Իսրայելի իշխանները, ամեն մեկը քեզ մեջ էր՝ իր զորությամբ արյուն թափելու համար: Եզեկիել 22:6

Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսը պահողները կընկնեն, և նրա զորության հպարտությունը կընկնի: Սիենի աշտարակից սրով կընկնեն այնտեղ, ասում է Տեր Աստվածը»: Եզեկիել 30:6

Դու, ո՛վ թագավոր, թագավորների թագավոր ես, որովհետև երկնքի Աստվածը քեզ թագավորություն, զորություն, ուժ և փառք է տվել: Դանիել 2:37

Եվ իշխանները, կուսակալները, զորապետները և թագավորի խորհրդականները հավաքվելով՝ տեսան այս մարդկանց, որոնց մարմինների վրա կրակը զորություն չուներ, և նրանց գլխի մազը չէր այրվել, և նրանց հանդերձները չէին փոխվել, և նրանց վրա կրակի հոտ չէր տարածվել: Դանիել 3:27

Թագավորը խոսեց ու ասաց. «Սա՞ չէ այն մեծ Բաբելոնը, որը ես կառուցել եմ որպես թագավորական տուն իմ զորության ուժով և իմ մեծության փառքի համար»: Դանիել 4:30

Նա է ազատում և փրկում, և նա է նշաններ ու հրաշքներ գործում երկնքում ու երկրի վրա, որը Դանիելին փրկեց առյուծների զորությունից: Դանիել 6:27

Եվ նա մոտեցավ այն երկու եղջյուր ունեցող խոյին, որին տեսել էի գետի առաջ կանգնած, և վազեց նրա մոտ իր զայրույթի զայրույթով: Եվ ես տեսա, թե ինչպես նա մոտեցավ խոյին, և նա զայրացավ նրա վրա, հարվածեց խոյին և կոտրեց նրա երկու եղջյուրները: Եվ խոյի մեջ ուժ չկար կանգնելու նրա առջև, և նա նրան գետնին գցեց, ոտնակոխ արեց նրան, և ոչ ոք չկար, որ կարողանար ազատել խոյին նրա ձեռքից: Դանիել 8:6-7

Քանի որ կոտրվելով, չորսը կանգնեցին նրա փոխարեն, ազգից կելնեն չորս թագավորություններ, բայց ոչ նրա զորությամբ: Նրա զորությունը հզոր կլինի, բայց ոչ իր սեփական զորությամբ: Նա զարմանալիորեն կկործանի, կհաջողվի, կգործի և կկործանի հզորներին ու սուրբ ժողովրդին: Դանիել 8:22,24

Եվ տարիների վերջում նրանք կմիանան միմյանց, որովհետև հարավի թագավորի դուստրը կմոտենա հյուսիսի թագավորին՝ համաձայնություն կնքելու, բայց նա չի պահպանի բազկի զորությունը, և նա չի կանգնի, ոչ էլ նրա բազուկը: Այլ նա կմատնվի, և՛ նրան բերողները, և՛ նրան ծնողը, և՛ նրան զորացնողը այս ժամանակներում: Դանիել 11:6

Եվ նա մեծ զորքով կշարժի իր զորությունն ու քաջությունը հարավի թագավորի դեմ, և հարավի թագավորը կշարժվի պատերազմի շատ մեծ ու հզոր զորքով, բայց նա չի դիմանա, որովհետև նրա դեմ դավադրություններ կմշակեն: Դանիել 11:25

Բայց նա կտիրանա ոսկու և արծաթի գանձերին և Եգիպտոսի բոլոր թանկարժեք իրերին, և լիբիացիներն ու եթովպացիները կհետևեն նրան: Դանիել 11:43

Եվ լսեցի այն մարդուն, որը կտավ էր հագել և գետի ջրերի վրա էր, երբ նա բարձրացրեց իր աջ և ձախ ձեռքերը դեպի երկինք և երդվեց Նրանով, ով հավիտյան կենդանի է, որ դա կլինի մի ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ, և երբ նա ավարտի սուրբ ժողովրդի զորությունը ցրելը, այս ամենը կկատարվի: Դանիել 12:7

Նա իր եղբորը կրունկից բռնեց որովայնի մեջ և իր զորությամբ զորություն ունեցավ Աստծո հետ: Նա զորություն ունեցավ հրեշտակի վրա և հաղթեց: Նա լաց եղավ և աղաչեց նրան: Նա գտավ նրան Բեթելում, և այնտեղ նա խոսեց մեզ հետ: Ովսեա 12:3-4

Ես նրանց կփրկեմ գերեզմանի ձեռքից, ես նրանց կփրկեմ մահից: Մահ, ես կլինեմ քո պատուհասները, գերեզման, ես կլինեմ քո կործանումը: Զղջումը կթաքնվի իմ աչքերից: Ովսեա 13:14

Վա՜յ նրանց, ովքեր անօրենություն են խորհում և չարիք են գործում իրենց անկողինների վրա: Երբ առավոտը լույս է տալիս, նրանք դա անում են, որովհետև դա իրենց ձեռքի զորության մեջ է: Միքիա 2:1

Բայց ես լի եմ զորությամբ Տիրոջ Հոգով, դատաստանով և զորությամբ՝ Հակոբին պատմելու իր անօրինությունը և Իսրայելին՝ իր մեղքը: Միքիա 3:8

Տերը դանդաղ է բարկանալու մեջ և մեծ զորությամբ, և չի արդարացնում չարագործին: Տիրոջ ճանապարհն է փոթորկի ու մրրիկի մեջ, և ամպերը նրա ոտքերի փոշին են: Նաում 1:3

Քո առջևից է եկել նա, ով ջարդուփշուր է անում: Պահպանի՛ր ամրոցը, հսկի՛ր ճանապարհը, զորացրո՛ւ քո մեջքը, զորացրո՛ւ քո զորությունը: Նաում 2:1

Այն ժամանակ նրա միտքը կփոխվի, և նա կանցնի ու կխալվի՝ այս զորությունը վերագրելով իր աստծուն: Ամբակում 1:11

Վա՜յ նրան, ով չար ագահություն է փափագում իր տան համար, որպեսզի իր բույնը բարձր տեղերում դնի և չարիքի ձեռքից ազատվի: Ամբակում 2:9

Եվ նրա պայծառությունը լույսի պես էր. նրա ձեռքից եղջյուրներ էին դուրս գալիս, և այնտեղ էր նրա զորության թաքստոցը: Ամբակում 3:4

Այն ժամանակ նա պատասխանեց և խոսեց ինձ հետ՝ ասելով. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին. Ոչ թե զորությամբ, ոչ թե զորությամբ, այլ իմ հոգով,- ասում է Զորքերի Տերը»: Զաքարիա 4:6

Ահա՛ Տէրը նրան դուրս կհանի, ծովում կխփի նրա զորությունը, և նա կրակով կկուլ տա նրան: Զաքարիա 9:4

Ավետարաններ և Գործք Առաքելոց

Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից: Որովհետև Քոնն է արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն: Մատթեոս 6:13

Բայց որպեսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու, (այն ժամանակ նա ասում է անդամալույծին.) Վեր կաց, վերցրու քո մահիճը և գնա քո տունը: Մատթեոս 9:6

Բայց երբ ժողովուրդը տեսավ դա, զարմացավ և փառաբանեց Աստծուն, որը մարդկանց այդպիսի իշխանություն էր տվել: Մատթեոս 9:8

Եվ իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նա նրանց իշխանություն տվեց անմաքուր ոգիների դեմ՝ դրանք դուրս հանելու և ամեն տեսակ հիվանդություն ու ամեն տեսակ տկարություն բժշկելու: Մատթեոս 10:1

Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. « Դուք մոլորվում եք՝ ո՛չ Գրքերը գիտեք, ո՛չ էլ Աստծո զորությունը: Մատթեոս 22:29

Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո արևը կխավարի, լուսինը իր լույսը չի տա, աստղերը կընկնեն երկնքից, և երկնքի զորությունները կշարժվեն: Եվ այն ժամանակ մարդու Որդու նշանը կհայտնվի երկնքում, և այն ժամանակ երկրի բոլոր ցեղերը կսգան ու կտեսնեն մարդու Որդուն՝ գալիս երկնքի ամպերի մեջ՝ զորությամբ ու մեծ փառքով: Մատթեոս 24:29-30

Հիսուսն ասաց նրան. « Դու ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետև կտեսնեք մարդու Որդուն՝ նստած զորության աջ կողմում և գալիս երկնքի ամպերի մեջ»: Մատթեոս 26:64

Եվ Հիսուսը մոտեցավ ու խոսեց նրանց հետ՝ ասելով. « Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա»: Գնացե՛ք, ուրեմն, աշակերտեցե՛ք բոլոր ազգերին՝ մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: 20 Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը: Ամեն: Մատթեոս 28:18-20

Բայց որպեսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու, (նա ասում է անդամալույծին) Մարկոս 2:10

Եվ իշխանություն ունենալ հիվանդություններ բուժելու և դևեր հանելու: Մարկոս 3:15

Եվ նա իր մոտ կանչեց տասներկուսին և սկսեց նրանց երկու-երկու ուղարկել: Եվ նրանց իշխանություն տվեց անմաքուր ոգիների վրա: Մարկոս 6:7

Եվ նա ասաց նրանց. « Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ կանգնածներից կան ոմանք, որոնք մահ չեն համտեսի, մինչև չտեսնեն Աստծո արքայությունը զորությամբ գալը»: Մարկոս 9:1

Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. « Չէ՞ որ դրա համար եք մոլորվում, որովհետև չգիտեք ո՛չ Գրքերը, ո՛չ էլ Աստծո զորությունը: Մարկոս 12:24

Եվ երկնքի աստղերը կընկնեն, և երկնքում գտնվող զորությունները կշարժվեն: Եվ այն ժամանակ նրանք կտեսնեն մարդու Որդուն՝ գալիս ամպերի մեջ՝ մեծ զորությամբ ու փառքով: Մարկոս 13:25-26

Եվ Հիսուսն ասաց. « Ես եմ. և կտեսնեք մարդու Որդուն՝ նստած զորության աջ կողմում և գալիս երկնքի ամպերի մեջ»: Մարկոս 14:62

Եվ նա կգնա նրա առջևից Եղիայի հոգով և զորությամբ՝ հայրերի սրտերը որդիներին դարձնելու և անհնազանդներին՝ արդարների իմաստությանը, որպեսզի Տիրոջ համար պատրաստված ժողովուրդ պատրաստի: Ղուկաս 1:17

Հրեշտակը պատասխանեց նրան եւ ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, եւ Բարձրյալի զորությունը կհովանի քեզ. դրա համար էլ այն սուրբը, որ քեզանից կծնվի, կկոչվի Աստծո Որդի»: Ղուկաս 1:35

Եվ սատանան նրան ասաց. «Այս ամբողջ իշխանությունը և նրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում որ կամենամ, նրան կտամ»: Ղուկաս 4:6

Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, և նրա համբավը տարածվեց շրջակայքի բոլոր ծայրերում: Եվ նրանք զարմանում էին նրա վարդապետության վրա, որովհետև նրա խոսքը զորավոր էր: Եվ բոլորը զարմացան ու իրար մեջ խոսում էին ու ասում. «Ի՞նչ խոսք է սա, որովհետև իշխանությամբ ու զորությամբ հրամայում է անմաքուր ոգիներին, և նրանք դուրս են գալիս»: Ղուկաս 4:14 , 32, 36

Եվ մի օր, երբ նա սովորեցնում էր, այնտեղ նստած էին փարիսեցիներ ու օրենքի ուսուցիչներ, որոնք եկել էին Գալիլեայի, Հրեաստանի և Երուսաղեմի բոլոր քաղաքներից, և Տիրոջ զորությունը ներկա էր նրանց բժշկելու համար: Բայց որպեսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու, (ասաց նա անդամալույծին) ասում եմ քեզ՝ վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը: Ղուկաս 5:17 , 24

Ապա կանչեց իր տասներկու աշակերտներին և նրանց զորություն ու իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և բժշկելու հիվանդությունները: Եվ բոլորը զարմացան Աստծո զորության մեծությունից: Մինչ նրանք բոլորը զարմանում էին Հիսուսի կատարած բոլոր բաների վրա, նա ասաց իր աշակերտներին. Ղուկաս 9:1 , 43

Ահա՛ ես ձեզ իշխանութիւն եմ տալիս կոխելու օձերի ու կարիճների վրայ եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ. եւ ոչինչ ձեզ չի վնասի: Ղուկաս 10:19

Բայց ես ձեզ կզգուշացնեմ, թե ումից պետք է վախենաք: Վախեցեք նրանից, ով սպանելուց հետո իշխանություն ունի դժոխք նետելու: Այո՛, ասում եմ ձեզ՝ վախեցեք նրանից: Եվ երբ ձեզ տանեն ժողովարաններ, իշխանավորների և իշխանավորների մոտ, մի՛ մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ պատասխանեք կամ ինչ ասեք: Ղուկաս 12:5,11

Եվ նրանք հսկեցին նրան և ուղարկեցին լրտեսներ, որոնք ձևացնում էին, թե արդար մարդիկ են, որպեսզի բռնեն նրա խոսքերը և մատնեն նրան կուսակալի իշխանությանն ու զորությանը: Ղուկաս 20:20

Աստվածաշնչյան ուժի օրենքներ

Հիսուս Քրիստոսի բացարձակ զորությունը չի ապականում:

Մարդկանց սրտերը կհալվեն վախից և երկրի վրա գալիք բաների սպասելուց, որովհետև երկնքի զորությունները կշարժվեն: Եվ այն ժամանակ նրանք կտեսնեն մարդու Որդուն՝ գալիս ամպի մեջ՝ զորությամբ և մեծ փառքով: Ղուկաս 21:26-27

Երբ ես ամեն օր ձեզ հետ էի տաճարում, դուք ձեռք չերկարեցիք ինձ վրա. բայց սա ձեր ժամն է և խավարի իշխանությունը: Ասկէ ետք՝ մարդու Որդին պիտի նստի Աստծու զօրութեան աջ կողմը: Ղուկաս 22:53 , 69

Եվ ահա՛, ես ուղարկում եմ ձեզ վրա իմ Հոր խոստումը. իսկ դուք մնացեք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ վերևից զորություն հագնվեք: Ղուկաս 24:49

Բայց բոլոր նրանց, ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց դառնալու Աստծո որդիներ, նրանց, ովքեր հավատում են նրա անվանը: Հովհաննես 1:12

Ոչ ոք այն չի վերցնի ինձնից, այլ ես ինքս եմ այն դնում: Ես իշխանություն ունեմ այն դնելու, և իշխանություն ունեմ այն վերստին վերցնելու: Այս պատվիրանը ես ստացել եմ իմ Հորից: Հովհաննես 10:18

Ինչպէս որ դու նրան իշխանութիւն տուեցիր ամեն մարմնի վրայ, որ յաւիտենական կեանք տայ բոլոր նրանց, որոնց նրան տուեցիր: Հովհաննես 17:2

Այն ժամանակ Պիղատոսն ասաց նրան. «Ինձ հետ չե՞ս խոսում: Չգիտե՞ս, որ ես իշխանություն ունեմ քեզ խաչելու, և իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու»: Հիսուսը պատասխանեց. « Դու ոչ մի իշխանություն չէիր կարող ունենալ ինձ վրա, եթե վերևից տրված չլիներ քեզ: Դրա համար էլ նա, ով ինձ քեզ մատնեց, ավելի մեծ մեղք ունի»: Հովհաննես 19:10-11

Եվ նա ասաց նրանց. « Ձեզ չի վերապահված իմանալ ժամանակները կամ ժամանակները, որոնք Հայրը իր իշխանության մեջ է դրել»: Բայց դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Հոգին գա ձեզ վրա, և դուք կլինեք ինձ վկաներ Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև երկրի ծայրերը: Գործք Առաքելոց 1:7-8

Եվ Պետրոսը, տեսնելով դա, պատասխանեց ժողովրդին. «Իսրայելացի՛ մարդիկ, ինչո՞ւ եք զարմանում սրա վրա, կամ ինչո՞ւ եք այդքան ուշադիր նայում մեզ, կարծես մեր սեփական զորությամբ կամ սրբությամբ այս մարդուն քայլեցնել տվեցինք: Գործք 3:12

Եվ երբ նրանց մեջտեղը դրեցին, հարցրին. «Ի՞նչ զորությամբ կամ ո՞ր անունով եք սա արել»: Եվ առաքյալները մեծ զորությամբ վկայում էին Տեր Հիսուսի հարության մասին, և մեծ շնորհ էր նրանց բոլորի վրա: Գործք Առաքելոց 4:7 , 33

Քանի դեռ այն կար, մի՞թե քոնը չէր: Եվ վաճառվելուց հետո մի՞թե քո իշխանության տակ չէր: Ինչո՞ւ այս բանը դրեցիր քո սրտում: Դու մարդկանց չստեցիր, այլ Աստծուն: Գործք 5:4

Եվ Ստեփանոսը, լի հավատքով ու զորությամբ, մեծ հրաշքներ ու հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Գործք 6:8

Որին բոլորը, փոքրից մինչև մեծը, ուշադրություն էին դարձնում՝ ասելով. «Սա Աստծո մեծ զորությունն է»: Ասելով. «Ինձ էլ տվեք այս իշխանությունը, որ ում վրա ձեռք դնեմ, Սուրբ Հոգին ստանա»: Գործք 8:10,19

Ինչպես Աստված օծեց Նազովրեցի Հիսուսին Սուրբ Հոգով և զորությամբ, որը շրջեց բարիք գործելով և բժշկելով բոլոր նրանց, ովքեր բռնված էին սատանայից, որովհետև Աստված նրա հետ էր: Գործք 10:38

Նրանց աչքերը բացելու և խավարից լույսի, և սատանայի իշխանությունից՝ Աստծուն դարձնելու համար, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և ժառանգություն նրանց մեջ, ովքեր սրբագործվել են ինձ հավատքով: Գործք 26:18

Նամակներ

Եվ հռչակվեց Աստծո Որդի զորությամբ, սրբության Հոգու համաձայն, մեռելներից հարություն առնելով: Որովհետև ես չեմ ամաչում Քրիստոսի ավետարանից, որովհետև այն Աստծո զորություն է ամեն հավատացողի փրկության համար, նախ՝ հրեայի, ապա՝ հույնի: Որովհետև նրա անտեսանելի բաները, այսինքն՝ նրա հավիտենական զորությունն ու աստվածությունը, աշխարհի արարչագործությունից ի վեր հստակ երևում են՝ հասկանալի լինելով ստեղծվածներով, այնպես որ նրանք անարդարացում ունեն: Հռոմեացիներ 1:4 , 16, 20

Որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկա բաները, ո՛չ գալիքները, Հռոմեացիներ 8:38

Որովհետեւ Գիրքը Փարաւոնին ասում է. «Նոյն նպատակով քեզ բարձրացրի, որ քեզանում իմ զօրութիւնը ցոյց տամ, եւ իմ անունը հռչակուի ամբողջ երկրում»: Մի՞թե բրուտը իշխանություն չունի կավի վրա նույն զանգվածից մեկ աման պատրաստելու պատվի համար, իսկ մեկ այլ՝ անպատվության համար: Ի՞նչ կլինի, եթե Աստված, կամենալով ցույց տալ իր բարկությունը և հայտնի դարձնել իր զորությունը, մեծ համբերատարությամբ համբերեց կործանման համար նախատեսված բարկության անօթներին: Հռոմեացիներ 9:17 , 21-22

Ամեն հոգի թող հնազանդվի բարձրագույն իշխանություններին, որովհետև Աստծուց բացի ուրիշ իշխանություն չկա. եղած իշխանություններն Աստծուց են կարգված: Ուրեմն ո՛վ որ իշխանութեանը հակառակի, Աստուծո կարգադրութեանն է հակառակվում. եւ նրանք, որ հակառակվում են, իրենց համար դատապարտութիւն կ’ընդունեն: Որովհետև իշխանները բարի գործերի համար վախ չեն, այլ չար գործերի համար: Ուրեմն չե՞ս վախենալու իշխանությունից: Բարին արա, և նրանից գովեստ կստանաս: Հռոմեացիներ 13:1-3

Արդ, յոյսի Աստուածը թող լցնի ձեզ ամենայն ուրախությամբ եւ խաղաղությամբ՝ հաւատալով, որ դուք առատանաք յոյսով՝ Սուրբ Հոգու զօրութեամբ: Աստծո Հոգու զորությամբ՝ զորավոր նշաններով ու հրաշքներով, այնպես որ Երուսաղեմից և շրջակայքից մինչև Իլյուրիկում ես լիովին քարոզեցի Քրիստոսի Ավետարանը: Հռոմեացիներ 15:13 , 19

Արդ՝ նրան, որ կարող է ձեզ հաստատել իմ աւետարանի եւ Յիսուս Քրիստոսի քարոզութեան համաձայն, այն առեղծվածի հայտնութեան համաձայն, որը ծածկուած էր աշխարհի սկզբից ի վեր, Հռոմեացիներ 16:25

Որովհետև խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, բայց մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն: Բայց նրանց համար, ովքեր կանչված են՝ թե՛ հրեաների, թե՛ հույների, Քրիստոսը՝ Աստծո զորությունը և Աստծո իմաստությունը: Ա Կորնթացիներ 1:18 , 24

Եվ իմ խոսքն ու քարոզությունը մարդկային իմաստության հրապուրիչ խոսքերով չէր, այլ Հոգու և զորության ապացուցմամբ: Որպեսզի ձեր հավատքը չհաստատվի մարդկանց իմաստության վրա, այլ Աստծո զորության վրա: Ա Կորնթացիներ 2:4-5

Բայց շուտով կգամ ձեզ մոտ, եթե Տերը կամենա, և կճանաչեմ ոչ թե հպարտացողների խոսքը, այլ զորությունը: Որովհետև Աստծո արքայությունը խոսքի մեջ չէ, այլ զորության մեջ: Ա Կորնթացիներ 4:19-20

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, երբ դուք և իմ հոգին միասին հավաքվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ, Ա Կորնթացիներ 5:4

Ամեն ինչ ինձ համար օրինավոր է, բայց ամեն ինչ օգտակար չէ: Ամեն ինչ ինձ համար օրինավոր է, բայց ես ոչ մեկի իշխանության տակ չեմ ընկնի: Եվ Աստված հարություն տվեց Տիրոջը, և մեզ էլ կհարություն տա Իր զորությամբ: Ա Կորնթացիներ 6:12 , 14

Կինը իր մարմնի վրայ իշխանութիւն չունի, այլ՝ ամուսինը. նմանապէս ալ ամուսինը իր մարմնի վրայ իշխանութիւն չունի, այլ՝ կինը: Սակայն ով հաստատուն է իր սրտում և կարիք չունի, այլ իշխանություն ունի իր կամքի վրա և իր սրտում որոշել է պահպանել իր կուսությունը, լավ է անում: Ա Կորնթացիներ 7:4,37

Մի՞թե մենք իշխանություն չունենք ուտելու և խմելու: Մի՞թե մենք իշխանություն չունենք մեզ հետ տանելու քույր, կին, ինչպես մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրները և Կեփասը: Կամ միայն ես եւ Բառնաբասը մի՞թէ իշխանութիւն չունենք չաշխատելու: Ա Կորնթացիներ 9:4-6

Եթե ուրիշներն այս իշխանությունից օգտվողներ են ձեր վրա, մի՞թե մենք առավել ևս չենք: Սակայն մենք այս իշխանությունը չենք օգտագործել, այլ ամեն ինչի ենք դիմանում, որպեսզի Քրիստոսի ավետարանին չխանգարենք: Ուրեմն ո՞րն է իմ վարձատրությունը: Որովհետև երբ քարոզում եմ Ավետարանը, Քրիստոսի Ավետարանը անվճար դարձնեմ, որպեսզի չչարաշահեմ Ավետարանում իմ զորությունը: Ա Կորնթացիներ 9:12,18

Դրա համար կինը պետք է իշխանություն ունենա գլխի վրա՝ հրեշտակների պատճառով: Ա Կորնթացիներ 11:10

Ապա կգա վախճանը, երբ նա կհանձնի թագավորությունը Աստծուն՝ Հորը, երբ նա կկործանի ամեն կառավարություն, ամեն իշխանություն և զորություն: Ա Կորնթացիներ 15:24

Սերմանվում է անպատվությամբ, հարություն է առնում փառքով, սերմանվում է տկարությամբ, հարություն է առնում զորությամբ: Ա Կորնթացիներ 15:43

Բայց մենք այս գանձն ունենք հողե ամանների մեջ, որպեսզի զորության գերազանցությունը Աստծուց լինի, և ոչ թե մեզանից: 2 Կորնթացիներ 4:7

Ճշմարտության խոսքով, Աստծո զորությամբ, արդարության զրահով՝ աջ և ձախ կողմերում, 2 Կորնթացիներ 6:7

Քանզի իրենց կարողության չափով, վկայում եմ, այո՛, և իրենց կարողությունից էլ ավելի նրանք կամավոր կերպով իրենցից օգտվեցին: 2 Կորնթացիներ 8:3

Որովհետև նրա նամակները, ասում են նրանք, ծանր ու հզոր են, բայց նրա մարմնական ներկայությունը թույլ է, և նրա խոսքը՝ անարգ: 2 Կորնթացիներ 10:10

Եվ նա ասաց ինձ. « Իմ շնորհը բավական է քեզ համար, որովհետև իմ զորությունը կատարյալ է դառնում թուլության մեջ»: Ուստի մեծ ուրախությամբ կպարծենամ իմ տկարություններով, որպեսզի Քրիստոսի զորությունը հանգչի ինձ վրա: 2 Կորնթացիներ 12:9

Թէպէտեւ նա խաչուեց տկարութեան պատճառով, բայց կենդանի է Աստծոյ զօրութեամբ: Որովհետեւ մենք էլ տկար ենք նրանով, բայց կապրենք նրա հետ Աստծոյ զօրութեամբ ձեզ համար: 2 Կորնթացիներ 13:4

Ուստի գրում եմ այս բաները՝ բացակայելով, որպեսզի չլինի թե ներկա լինելով՝ խստություն գործադրեմ այն զորության համաձայն, որը Տերն ինձ տվել է շինելու և ոչ թե կործանելու համար: 2 Կորնթացիներ 13:10

Եվ ի՞նչ է նրա զորության անսահման մեծությունը մեզ համար՝ հավատացյալներիս համար՝ ըստ իր հզոր զորության գործողության, Ամեն իշխանությունից, իշխանությունից, զորությունից, տիրապետությունից և ամեն անունից վեր, որ կոչվում է, ոչ միայն այս աշխարհում, այլև հանդերձյալում: Եփեսացիներ 1:19 , 21

Որոնցում մի ժամանակ քայլում էիք այս աշխարհի ընթացքի համաձայն՝ օդի իշխանության իշխանի համաձայն, այն ոգու համաձայն, որն այժմ գործում է անհնազանդության որդիների մեջ: Եփեսացիներ 2:2

Որի ես պաշտօնեայ դարձայ՝ ըստ Աստծոյ շնորհի պարգեւի, որ տրուեց ինձ՝ նրա զօրութեան ներգործութեամբ: Որպեսզի այժմ երկնային վայրերում գտնվող իշխանություններին ու տերություններին եկեղեցու միջոցով հայտնի լինի Աստծո բազմազան իմաստությունը, Արդ, նրան, որ կարող է անել անհամեմատ ավելի, քան մենք խնդրում ենք կամ մտածում ենք, ըստ մեր մեջ գործող զորության, Եփեսացիներ 3:7, 10 , 20

Վերջապես, եղբայրնե՛րս, զորացե՛ք Տիրոջով և նրա զորության զորությամբ: Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ իշխանությունների, իշխանությունների, այս աշխարհի խավարի տիրակալների, բարձր տեղերում գտնվող հոգևոր չարության դեմ: Եփեսացիներ 6:10 , 12

Որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը, և նրա չարչարանքների հաղորդությունը՝ կերպարանակից դառնալով նրա մահվանը: Փիլիպպեցիներ 3:10

Զորացած ամեն զորությամբ՝ ըստ նրա փառավոր զորության, ամեն համբերության և երկայնամտության համար՝ ուրախությամբ: Որ մեզ փրկեց խավարի իշխանությունից և փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ: Որովհետև նրանով ստեղծվեցին ամեն ինչ՝ երկնքում և երկրի վրա, տեսանելի թե անտեսանելի, թե՛ գահեր, թե՛ տիրապետություններ, թե՛ պետություններ, թե՛ իշխանությունները: Ամեն ինչ նրանով և նրա համար ստեղծվեց: Կողոսացիներ 1:11 , 13, 16

Եվ դուք լրացված եք նրանով, որը գլուխն է ամեն իշխանության և իշխանության: Եվ ավերելով իշխանություններն ու իշխանությունները, նա բացահայտորեն խայտառակեց դրանք՝ դրանում հաղթանակ տանելով նրանց նկատմամբ: Կողոսացիներ 2:10 , 15

Որովհետև մեր ավետարանը ձեզ չհասավ միայն խոսքով, այլև զորությամբ, Սուրբ Հոգով և մեծ վստահությամբ: Ինչպես գիտեք, թե ինչպիսի մարդիկ էինք մենք ձեր մեջ ձեզ համար: 1 Թեսաղոնիկեցիներ 1:5

Որոնք պիտի պատժվեն հավիտենական կործանմամբ՝ Տիրոջ ներկայությունից և նրա զորության փառքից: Ուստի մենք միշտ աղոթում ենք ձեզ համար, որ մեր Աստվածը ձեզ արժանի դարձնի այս կոչմանը և զորությամբ կատարի իր բարության ամբողջ բարեհաճությունը և հավատքի գործը: 2 Թեսաղոնիկեցիներ 1:9 , 11

Նույնիսկ նրա, որի գալուստը կլինի Սատանայի ներգործությամբ՝ ամեն զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով, 2 Թեսաղոնիկեցիներ 2:9

Ոչ թե որովհետև մենք իշխանություն չունենք, այլ որպեսզի մենք մեզ օրինակ դարձնենք ձեզ համար, որպեսզի մեզ նմանվեք: 2 Թեսաղոնիկեցիներ 3:9

Միայն Նա, որ անմահություն ունի, բնակվում է ոչ մի մարդուց անհասանելի լույսի մեջ, որին ոչ մի մարդ չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել, որին պատիվ և զորություն հավիտենական: Ամեն: 1 Տիմոթեոս 6:16

Որովհետև Աստված մեզ չի տվել երկչոտության հոգի, այլ՝ զորության, սիրո և զգաստության: Ուրեմն մի՛ ամաչիր մեր Տիրոջ վկայությունից, ոչ էլ ինձանից՝ նրա բանտարկյալից, այլ մասնակից եղիր Ավետարանի չարչարանքներին՝ ըստ Աստծո զորության: 2 Տիմոթեոս 1:7-8

Ունենալով աստվածպաշտության կերպարանք, բայց ուրանալով նրա զորությունը՝ հեռացե՛ք այդպիսիներից: 2 Տիմոթեոս 3:5

Հիշեցրու նրանց, որ հնազանդվեն իշխանություններին ու իշխանություններին, հնազանդվեն իշխանավորներին, պատրաստ լինեն ամեն բարի գործի, Տիտոս 3:1

Որ լինելով իր փառքի պայծառությունը և իր անձի արտահայտիչ պատկերը, և ամեն ինչ պահելով իր զորության խոսքով, երբ ինքն իրենով մաքրեց մեր մեղքերը, նստեց Մեծության աջ կողմում՝ բարձրերում: Եբրայեցիներ 1:3

Արդ, քանի որ զավակները մարմնի և արյան մասնակիցներ են, ինքն էլ նույն կերպ մասնակից եղավ նրանց, որպեսզի մահով կործանի նրան, ով մահվան իշխանություն ուներ, այսինքն՝ սատանային: Եբրայեցիներ 2:14

Որովհետև Աստծո խոսքը կենդանի է, զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի սուր, և թափանցում է մինչև հոգու և ոգու, հոդերի և ողնուղեղի բաժանումը, և քննում է սրտի մտքերն ու մտադրությունները: Եբրայեցիներ 4:12

Եվ համտեսել են Աստծո բարի խոսքը և գալիք աշխարհի զորությունները, Եբրայեցիներ 6:5

Որը ստեղծված է ոչ թե մարմնավոր պատվիրանի օրենքի համաձայն, այլ անվերջ կյանքի զորության համաձայն: Եբրայեցիներ 7:16

Որոնք Աստծո զորությամբ՝ հավատքի միջոցով, պահված են փրկության համար, որը պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում: Ա Պետրոս 1:5

Որ գնացել է երկինք և Աստծո աջ կողմում է, և հրեշտակները, իշխանությունները և զորությունները հնազանդվում են նրան: Ա Պետրոս 3:22

Ինչպես որ նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքի և աստվածապաշտության համար անհրաժեշտ ամեն ինչ՝ նրա ճանաչողությամբ, ով մեզ կոչեց փառքի և առաքինության, Որովհետև մենք չհետևեցինք խորամանկ առասպելների, երբ ձեզ հայտնի դարձրինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ ականատես եղանք նրա մեծությանը: 2 Պետրոս 1:3,16

Մինչդեռ հրեշտակները, որոնք ավելի մեծ են զորությամբ և կարողությամբ, Տիրոջ առաջ նրանց դեմ հայհոյական մեղադրանք չեն բերում: 2 Պետրոս 2:11

Միակ իմաստուն Աստծուն՝ մեր Փրկչին, փառք ու մեծություն, իշխանություն ու զորություն, հիմա և հավիտյանս հավիտենից: Ամեն: Հուդա 1:25

Հայտնություն

Եվ ով հաղթի և իմ գործերը պահի մինչև վերջ, նրան իշխանություն կտամ ազգերի վրա: Հայտնություն 2:26

Արժանի ես, Տե՛ր, փառք, պատիվ և զորություն ընդունելու, որովհետև դու ստեղծեցիր ամեն ինչ, և քո կամքի համար կան և ստեղծվեցին: Հայտնություն 4:11

Բարձր ձայնով ասում էին. «Արժանի է մորթված Գառը՝ ստանալու զորություն, հարստություն, իմաստություն, կռապաշտություն, պատիվ, փառք և օրհնություն»: Հայտնություն 5:12

Եվ լսեցի ամեն արարած, որ երկնքում է, երկրի վրա է, երկրի տակ է, ծովում է, և ամեն ինչ, որ նրանց մեջ է, որ ասում էր. «Աթոռի վրա նստողին և Գառին օրհնություն, պատիվ, փառք և զորություն հավիտյանս հավիտենից»: Հայտնություն 5:13

Եվ դուրս եկավ մեկ այլ կարմիր ձի: Եվ նրան, որ նստած էր դրա վրա, իշխանություն տրվեց վերցնելու խաղաղությունը երկրից, և որ նրանք սպանեն միմյանց: Եվ նրան տրվեց մի մեծ սուր: Եվ ես նայեցի, և ահա մի գունատ ձի. նրա վրա նստածի անունը Մահ էր, և դժոխքը հետևում էր նրան: Եվ նրանց իշխանություն տրվեց երկրի չորրորդ մասի վրա՝ սպանելու սրով, սովով, մահով և երկրի գազաններով: Հայտնություն 6:4 , 8

Ասելով. Ամեն: Օրհնություն, փառք, իմաստություն, շնորհակալություն, պատիվ, զորություն և կարողություն մեր Աստծուն հավիտյանս հավիտենից: Ամեն: Հայտնություն 7:12

Եվ ծխից մորեխներ դուրս եկան երկրի վրա, և նրանց տրվեց իշխանություն՝ ինչպես երկրի կարիճներին ունի իշխանություն: Եվ նրանք պոչեր ունեին կարիճների նման, և խայթոցներ կային նրանց պոչերի վրա: Եվ նրանց իշխանությունը հինգ ամիս վնասելու մարդկանց: Որովհետև նրանց զորությունը իրենց բերանում և իրենց պոչերում է. որովհետև նրանց պոչերը նման էին օձերի, և գլուխներ ունեին, և դրանցով վնասում էին: Հայտնություն 9:3, 10 , 19

Եվ ես զորություն կտամ իմ երկու վկաներին, և նրանք կմարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օր՝ քուրձ հագած: Ասոնք իշխանութիւն ունին երկինքը փակելու, որ իրենց մարգարէութեան օրերը անձրեւ չտեղայ. եւ իշխանութիւն ունին ջրերուն վրայ՝ զանոնք արեան վերածելու եւ երկիրը զարնելու բոլոր պատուհասներով՝ քանի անգամ որ ուզեն: Հայտնություն 11:3 , 6

Աստվածաշնչյան ուժի օրենքներ

Հիսուս Քրիստոսի բացարձակ զորությունը չի ապականում:

«Գոհանում ենք Քեզնից, Տե՛ր Աստված Ամենակալ, որ էիր, որ էիր և որ գալու ես, որովհետև Քո մեծ զորությունը վերցրիր և թագավորեցիր»: Հայտնություն 11:17

Եվ լսեցի մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր. «Հիմա եկավ փրկությունը, զորությունը, մեր Աստծո արքայությունը և նրա Քրիստոսի զորությունը, որովհետև մեր եղբայրների մեղադրողը վայր գցվեց, որը նրանց մեղադրում էր մեր Աստծո առաջ ցերեկ ու գիշեր»: Հայտնություն 12:10

Եվ այն գազանը, որին տեսա, նման էր ընձառյուծի, և նրա ոտքերը արջի ոտքերի պես էին, իսկ բերանը՝ առյուծի բերանի պես: Եվ վիշապը նրան տվեց իր զորությունը, իր գահը և մեծ իշխանություն: Եվ երկրպագեցին վիշապին, որ իշխանություն տվեց գազանին, և երկրպագեցին գազանին՝ ասելով. «Ո՞վ է նման գազանին, ո՞վ կարող է պատերազմել նրա հետ»: Եվ նրան տրվեց բերան՝ մեծ բաներ և հայհոյանքներ խոսելու, և նրան իշխանություն տրվեց քառասուներկու ամիս շարունակելու: Հայտնություն 13:2, 4 , 5

Եվ նրան տրվեց պատերազմել սրբերի դեմ և հաղթել նրանց: Եվ նրան իշխանություն տրվեց բոլոր ցեղերի, լեզուների և ազգերի վրա: Եվ նա գործադրում էր առաջին գազանի ամբողջ զորությունը նրա առաջ և ստիպում էր երկիրը և նրա բնակիչներին երկրպագել առաջին գազանին, որի մահացու վերքը բուժվել էր: Եվ մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որոնք իրեն հնարավորություն էր տրվել գործելու գազանի առաջ՝ ասելով երկրի վրա բնակվողներին, որ պատկեր պատրաստեն գազանին, որը սրով վերք ուներ և կենդանի մնաց: Եվ նրան իշխանություն տրվեց կենդանություն տալու գազանի պատկերին, որպեսզի գազանի պատկերը խոսի և սպանի բոլոր նրանց, ովքեր չեն երկրպագի գազանի պատկերին: Հայտնություն 13:7, 12 , 14, 15

Եվ զոհասեղանից դուրս եկավ մեկ այլ հրեշտակ, որը իշխանություն ուներ կրակի վրա, և բարձր ձայնով աղաղակեց նրան, ով սուր մանգաղ ուներ՝ ասելով. «Մղիր քո սուր մանգաղը և հավաքիր երկրի որթատունկի ողկույզները, որովհետև նրա խաղողը լիովին հասունացել է»: Հայտնություն 14:18

Եվ տաճարը լցվեց Աստծո փառքի և նրա զորության ծխով, և ոչ ոք չէր կարող մտնել տաճար, մինչև որ յոթ հրեշտակների յոթ պատուհասները չավարտվեցին: Հայտնություն 15:8

Եվ չորրորդ հրեշտակը իր սկավը թափեց արևի վրա, և նրան իշխանություն տրվեց մարդկանց կրակով այրելու: Եվ մարդիկ այրվեցին սաստիկ տապից և հայհոյեցին Աստծո անունը, որն իշխանություն ունի այս պատուհասների վրա. և չզղջացին, որ փառք տան նրան: Հայտնություն 16:8-9

Եվ տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, այլ գազանի հետ մեկ ժամով իշխանություն են ստանում որպես թագավորներ: Սրանք մի միտք ունեն՝ իրենց զորությունն ու զորությունը կտան գազանին: Հայտնություն 17:12-13

Եվ այս բաներից հետո տեսա մեկ այլ հրեշտակ, որը իջնում էր երկնքից՝ մեծ զորություն ուներ, և երկիրը լուսավորվեց նրա փառքով: Հայտնություն 18:1

Եվ այս բաներից հետո լսեցի երկնքում մեծ ժողովրդի մեծ ձայն, որ ասում էր. «Ալելույա, փրկություն, փառք, պատիվ և զորություն մեր Տեր Աստծուն»: Հայտնություն 19:1

Երանելի եւ սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ: Երկրորդ մահը նրանց վրա իշխանություն չունի, այլ նրանք կլինեն Աստծո եւ Քրիստոսի քահանաներ եւ կթագավորեն նրա հետ հազար տարի: Հայտնություն 20:6

Ապոկրիֆ

Եվ հիմա չե՞ք հավատում ինձ: Մի՞թե թագավորը մեծ չէ իր զորությամբ: Մի՞թե բոլոր երկրները չեն վախենում նրան դիպչելուց: Ա Եզրաս 4:28

Նրա դատաստանի մեջ անիրավություն չկա, և նա է բոլոր դարերի զորությունը, թագավորությունը, զորությունն ու մեծությունը: Օրհնյալ լինի ճշմարտության Աստվածը: Ա Եզրաս 4:40

Բայց երբ մեր հայրերը բարկացրին Աստծուն և մեղանչեցին Իսրայելի Տիրոջ դեմ, որը երկնքում է, նա նրանց մատնեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի՝ քաղդեացիների ձեռքը: Ա Եզրաս 6:15

Քանզի մենք թագավորին ասել էինք, որ մեր Տեր Աստծո զորությունը կլինի նրանց հետ, ովքեր փնտրում են իրեն, որպեսզի նրանց ամեն ինչում աջակցի: Ա Եզրաս 8:52

Շատ թագավորների կործանեցի նրանց համար, Փարավոնին իր ծառաներով ու նրա ողջ զորությամբ կործանեցի: 2 Եզրաս 1:10

Քո զավակների թիվը, որոնց դու կարոտել էիր, լրացել է. աղաչիր Տիրոջ զորությանը, որ սրբացվի քո ժողովուրդը, որը սկզբից կանչված է: 2 Եզրաս 2:41

Մինչև գեղեցիկ ծաղիկները երևալը կամ շարժական ուժերը հաստատվելը, նախքան հրեշտակների անթիվ բազմությունը հավաքվելը, 2 Եզրաս 6:3

Այդպես էլ Բարձրյալի ժամանակները ունեն հստակ սկիզբ՝ հրաշքներով ու զորավոր գործերով, իսկ ավարտ՝ ազդեցություններով ու նշաններով: 2 Եզրաս 9:6

Եվ չորրորդը եկավ, հաղթեց բոլոր անցյալ գազաններին և մեծ սարսափով տիրեց աշխարհին և մեծ չարագործություններով տիրեց ամբողջ երկրին: Եվ այդքան երկար ժամանակ նա բնակվեց երկրի վրա՝ խաբեությամբ: 2 Եզրաս 11:40

Որովհետև մարդկանց մեջ խռովություն կլինի, և մեկը մյուսի վրա կհարձակվի: Նրանք չեն նայելու իրենց թագավորներին ու իշխաններին, և նրանց գործողությունների ընթացքը նրանց իշխանության տակ կլինի: Ես նրանց չեմ խնայի: Գնացեք ձեր ճանապարհով, որդիք, այդ իշխանությունից, մի՛ պղծեք իմ սրբարանը: 2 Եզրաս 15:16,25

Կարմանացիները, զայրույթից կատաղած, դուրս կգան անտառի վայրի խոզերի պես, և մեծ զորությամբ կգան, կմասնակցեն նրանց դեմ պատերազմին և կկործանեն Ասորեստանի երկրի մի մասը: Եվ այդ ժամանակ վիշապները կհաղթեն՝ հիշելով նրանց բնույթը, և եթե նրանք շրջվեն՝ մեծ զորությամբ դավադրություն կազմակերպելով նրանց հալածելու համար, ապա նրանք կխռովվեն, կլռեն իրենց զորությամբ և կփախչեն: 2 Եզրաս 15:30-32

Եվ քո զորության փառքը կչորանա ինչպես ծաղիկ, կբարձրանա քո վրա ուղարկված ջերմությունը: 2 Եզրաս 15:50

Երկիրը դողում է, նրա հիմքերը՝ ծովը բարձրանում է անդունդից, և նրա ալիքները խռովվում են, ինչպես նաև նրա ձկները՝ Տիրոջ առաջ և նրա զորության փառքի առաջ: Սրանց ու մեծ սգի սկիզբ, սովի ու մեծ մահերի սկիզբ, պատերազմների սկիզբ, և զորությունները կկանգնեն սարսափի մեջ, չարիքների սկիզբ: Ի՞նչ անեմ, երբ այս չարիքները գան: 2 Եզրաս 16:12,18

Ապա տասնյոթերորդ տարում նա իր զորքով մարտական շարքով դուրս եկավ Արփաքսադ թագավորի դեմ և հաղթեց նրա ճակատամարտում, քանզի նա խորտակեց Արփաքսադի ողջ զորքը, նրա բոլոր հեծյալներին և նրա բոլոր կառքերը, Հուդիթ 1:13

Որովհետև կենդանի եմ ես և իմ թագավորության զորությամբ, ամեն ինչ, որ ասել եմ, կանեմ իմ ձեռքով: Այն ժամանակ նա դուրս եկավ իր ողջ զորքով՝ Նաբուգոդոնոսոր թագավորի առջևից գնալու ճանապարհորդության մեջ, և ամբողջ երկրի երեսը դեպի արևմուտք ծածկելու իրենց կառքերով, ձիավորներով և ընտիր հետևակով: Հուդայի 2:12,19

Եվ իրենց խույրերի վրա մոխիր ունեին, և ամբողջ ուժով աղաղակում էին Տիրոջը, որ նա ողորմածությամբ նայի Իսրայելի ամբողջ տանը: Հուդայի 4:15

Եվ նա ասաց նրանց. «Ասացե՛ք ինձ, քանանացիների՛ որդիներ, ո՞վ է այս ժողովուրդը, որ բնակվում է լեռներում, և ի՞նչ քաղաքներում են նրանք բնակվում, և ի՞նչ բազմություն ունի նրանց զորքը, և ո՞րն է նրանց զորությունն ու զորությունը, և ո՞ր թագավորն է նրանց վրա դրված կամ նրանց զորքի հրամանատարը: Որովհետև, ասում են նրանք, մենք չենք վախենա Իսրայելի որդիների երեսից, որովհետև ահա սա մի ժողովուրդ է, որը ո՛չ ուժ ունի, ո՛չ էլ զորություն՝ ուժեղ պատերազմի համար» : Հուդայի 5:3,23

Նա կուղարկի իր զորությունը և կկործանի նրանց երկրի երեսից, և նրանց Աստվածը չի փրկի նրանց: Բայց մենք՝ նրա ծառաները, կկործանենք նրանց որպես մեկ մարդու, որովհետև նրանք չեն կարող դիմանալ մեր ձիերի զորությանը: Հուդայի 6:3

Որովհետև եթե նա չօգնի մեզ այս հինգ օրերի ընթացքում, ապա նա իշխանություն ունի պաշտպանելու մեզ, երբ կամենա, նույնիսկ ամեն օր, կամ ոչնչացնելու մեզ մեր թշնամիների առաջ: Հուդայի 8:15

Ահա՛ ասորեստանցիները բազմացան իրենց զորությամբ, բարձրացան ձիերով ու մարդկանցով, պարծեցան իրենց հետևակի զորությամբ, ապավինեցին վահանին, նիզակին, աղեղին ու պարսատիկին, և չգիտեին, որ դու ես Տերը, որ կոտրում ես պատերազմները: Տեր է քո անունը: Թափիր նրանց զորությունը քո զորությամբ և թույլ տուր նրանց զորությունը քո զայրույթով, որովհետև նրանք որոշեցին պղծել քո սրբարանը, պղծել քո փառավոր անվան վրանը և սրով կործանել քո զոհասեղանի եղջյուրը: Նայի՛ր նրանց հպարտությանը և ուղարկի՛ր քո զայրույթը նրանց գլուխների վրա: Տուր իմ՝ այրու ձեռքը այն զորությունը, որ ես հղիացել եմ: Որովհետև քո զորությունը բազմության մեջ չէ, և քո զորությունը՝ ուժեղների մեջ չէ, որովհետև դու տառապյալների Աստվածն ես, ճնշվածների օգնականը, թույլերի պաշտպանը, լքվածների պաշտպանը, անհույսների փրկիչը: Եվ արա, որ ամեն ազգ ու ցեղ ճանաչի, որ դու ես ամեն զորության և զորության Աստվածը, և որ քեզնից բացի ուրիշ ոչ ոք չի պաշտպանում Իսրայելի ժողովրդին: Հուդիթ 9:7-9,11,14

Կենդանի է Նաբուգոդոնոսոր թագավորը ամբողջ երկրի, և կենդանի է նրա զորությունը, որը քեզ ուղարկել է ամեն կենդանի էակի պահպանման համար, որովհետև ոչ միայն մարդիկ կծառայեն նրան քեզնով, այլև դաշտի գազանները, անասունները և երկնքի թռչունները կապրեն քո զորությամբ Նաբուգոդոնոսորի և նրա ամբողջ տան ներքո: Հուդայի 11:7

Աստվածաշնչյան ուժի օրենքներ

Հիսուս Քրիստոսի բացարձակ զորությունը չի ապականում:

Բոլորը դուրս եկան, և ննջասենյակում ոչ ոք չմնաց՝ ո՛չ փոքր, ո՛չ մեծ: Յուդիթը, կանգնած նրա մահճակալի մոտ, իր սրտում ասաց. «Տե՛ր, ամենազոր Աստված, նայիր այս նվերին՝ իմ ձեռքերի գործերին Երուսաղեմի բարձրացման համար»: Այն ժամանակ Յուդիթը հեռվից ասաց դարպասի պահակներին. «Բացե՛ք, բացե՛ք դարպասը: Աստված, մեր Աստվածը, մեզ հետ է, որպեսզի ցույց տա իր զորությունը Երուսաղեմում և իր զորքերը թշնամու դեմ, ինչպես որ այսօր արեց: Որովհետև քո վստահությունը չի հեռանա այն մարդկանց սրտից, ովքեր հավիտյան հիշում են Աստծո զորությունը»: Յուդիթ 13:4,11,19

Ասելով. «Տե՛ր, Տե՛ր, Ամենակալ Թագավոր, որովհետև ամբողջ աշխարհը քո ձեռքում է, և եթե դու որոշել ես փրկել Իսրայելին, չկա մեկը, որ կարողանա քեզ հակաճառել»: Եսթերի լրացումներ 13:9

Հիշի՛ր, Տե՛ր, ճանաչի՛ր քեզ մեր նեղության ժամանակ, և համարձակություն տուր ինձ, ազգերի Թագավոր և բոլոր զորությունների Տեր: Եսթեր 14:12-ի լրացումներ:

Որովհետև նենգ մտքերը բաժանվում են Աստծուց, և նրա զորությունը, երբ փորձարկվում է, հանդիմանում է անմիտներին: Սողոմոնի իմաստությունը 1:3

Որովհետև քեզ զորություն է տրված Տիրոջից, և գերիշխանություն՝ Բարձրյալից, որը կփորձի քո գործերը և կքննի քո խորհուրդները: Սողոմոնի իմաստություն 6:3

Մարդու հանդեպ բարի, հաստատուն, վստահ, անխնամ, ամենազոր ունեցող, ամեն ինչի տեր, ամեն ինչի տեր և ամեն ինչի տեր, մաքուր և ամենախորը հոգիներով: Որովհետև նա Աստծո զորության շունչն է և Ամենակարողի փառքից բխող մաքուր ազդեցություն. ուստի ոչ մի անմաքուր բան չի կարող ընկնել նրա մեջ: Որովհետև նա հավիտենական լույսի պայծառությունն է, Աստծո զորության անբիծ հայելին և նրա բարության պատկերը: Սողոմոնի իմաստություն 7:23,25-26

Որովհետև նա գիտի և հասկանում է ամեն ինչ, և նա կառաջնորդի ինձ զգաստությամբ իմ գործերում և կպահպանի ինձ իր զորությամբ: Սողոմոնի Իմաստություն 9:11

Եվ նրան իշխանություն տվեց ամեն ինչի վրա իշխելու: Եվ նրան կապանքների մեջ չթողեց, մինչև որ նրան թագավորական գավազանը բերեց և իշխանություն՝ իրեն նեղողների դեմ: Իսկ նրան մեղադրողներին ստախոսներ դարձրեց և հավիտենական փառք տվեց: Սողոմոնի իմաստություն 10:2,14

Այո՛, և առանց դրանց զորության նրանք մեկ հարվածով կընկնեին, վրեժխնդրությունից հալածվելով և քո զորության շնչով ցրվելով: Բայց դու ամեն ինչ կարգավորել ես չափի, թվի և կշռի մեջ: Որովհետև դու կարող ես ցույց տալ քո մեծ զորությունը միշտ, երբ կամենաս, և ո՞վ կարող է դիմադրել քո բազկի զորությանը: Սողոմոնի Իմաստություն 11:20-21

Քանի որ դու ինքդ արդար ես, ամեն ինչ արդարությամբ ես կարգադրում՝ մտածելով, որ քո զորությանը չի համապատասխանում դատապարտել նրան, ով արժանի չէ պատժի: Քանզի քո զորությունը արդարության սկիզբն է, և քանի որ դու բոլորի Տերն ես, դա քեզ ստիպում է բոլորի հանդեպ ողորմած լինել: Քանզի երբ մարդիկ չեն հավատում, որ դու լիակատար զորություն ունես, դու ցույց ես տալիս քո զորությունը և նրանց մեջ, ովքեր գիտեն դա, դու բացահայտում ես նրանց համարձակությունը: Բայց դու, տիրապետելով քո զորությանը, դատում ես արդարությամբ և կարգադրում մեզ մեծ բարությամբ, որովհետև դու կարող ես զորություն գործադրել, երբ կամենաս: Սողոմոնի Իմաստություն 12:15-18

Բայց եթե նրանք զարմացած էին նրանց զորությամբ ու առաքինությամբ, թող նրանց միջոցով հասկանան, թե որքան ավելի հզոր է Նա, որ նրանց ստեղծեց: Սողոմոնի Իմաստություն 13:4

Որովհետև ոչ թե նրանց զորությունն է, որոնցով նրանք երդվում են, այլ մեղավորների արդար վրեժխնդրությունն է, որ միշտ պատժում է ամբարիշտների հանցանքը: Սողոմոնի Իմաստություն 14:31

Որովհետև եթե մեղանչենք, քոնն ենք՝ գիտենալով քո զորությունը: Բայց չենք մեղանչի՝ գիտենալով, որ քոնն ենք համարվում: Քանզի քեզ ճանաչելը կատարյալ արդարություն է, և քո զորությունը ճանաչելը անմահության արմատն է: Սողոմոնի իմաստություն 15:2-3

Քանզի դու ունես կյանքի և մահվան իշխանություն, դու տանում ես դժոխքի դարպասները և դուրս հանում: Սողոմոնի Իմաստություն 16:13

Եվ մեկ այլ ժամանակ այն այրվում է նույնիսկ ջրի մեջ՝ կրակի ուժգնությունից վեր, որպեսզի ոչնչացնի անարդար երկրի պտուղները: Սողոմոնի Իմաստություն 16:19

Կրակի ոչ մի ուժ չէր կարող նրանց լուսավորել, և աստղերի պայծառ բոցերը չէին կարող լուսավորել այդ սարսափելի գիշերը: Սողոմոնի Իմաստություն 17:5

Կրակը զորություն ուներ ջրի մեջ՝ մոռանալով իր սեփական զորությունը, և ջուրը մոռացավ իր մարող բնույթը: Սողոմոնի Իմաստություն 19:20

Որովհետև մեծ է Տիրոջ զորությունը, և նա փառավորվում է խոնարհների կողմից: Ժողովող 3:20

Մտիր նրա մոտ քո ամբողջ սրտով և պահիր նրա ճանապարհները քո ամբողջ զորությամբ: Ժողովող 6:26

Մի՛ երաշխավորիր քո ուժից վեր, որովհետև եթե երաշխավոր ես, հոգ տար այն վճարելու մասին: Ժողովող 8:13

Հեռու պահիր քեզ այն մարդուց, ով սպանելու իշխանություն ունի, որպեսզի չկասկածես մահվան վախի մեջ: Եվ եթե նրա մոտ գաս, մի՛ մեղադրիր, որպեսզի նա անմիջապես չխլի քո կյանքը: Հիշիր, որ դու որոգայթների մեջ ես ընկնում և քաղաքի պարիսպների վրայով ես քայլում: Ժողովող 9:13

Երկրի զորությունը Տիրոջ ձեռքում է, և իր ժամանակին նա նրա վրա կդնի մեկին, որը օգտակար կլինի: Ժողովող 10:4

Քանի դեռ կենդանի ես, մի՛ ծանրաբեռնիր քեզ քո ուժից վեր, և մի՛ շփվիր նրա հետ, ով քեզանից ավելի հզոր ու հարուստ է, քան դու: Որովհետև ինչպե՞ս են կաթսան ու կավե կճուճը համաձայնվում միմյանց հետ, որովհետև եթե մեկը հարվածվի մյուսին, այն կկոտրվի: Ժողովող 13:2

Որովհետև մեծ է Տիրոջ իմաստությունը, և նա հզոր է զորությամբ և տեսնում է ամեն ինչ: Ժողովող 15:18

Տերը կարծրացրեց Փարավոնին, որպեսզի նա չճանաչի նրան, որպեսզի նրա զորավոր գործերը հայտնի դառնան աշխարհին: Ժողովող 16:15

Նա նրանց տվեց մի քանի օր և կարճ ժամանակ, ինչպես նաև իշխանություն այնտեղի բաների վրա: Նա տեսնում է երկնքի բարձրության զորությունը, և բոլոր մարդիկ հող ու մոխիր են: Ժողովող 17:2,32

Ո՞վ է կառավարում աշխարհը իր ձեռքի ափով, և ամեն ինչ հնազանդվում է նրա կամքին, որովհետև նա է բոլորի Թագավորը՝ իր զորությամբ սրբազան բաները բաժանելով նրանց մեջ անպարկեշտներից: Ու՞մ է նա տվել իշխանություն հայտնելու իր գործերը, և ո՞վ կբացահայտի նրա ազնիվ գործերը: Ժողովող 18:3-4

Եվ եթե իշխանության պակասի պատճառով նրան խանգարում են մեղանչել, բայց երբ հարմար առիթ գտնի, նա չարիք կգործի: Ժողովող 19:28

Բարձրյալի ժողովում նա կբացի իր բերանը և կհաղթի նրա զորության առաջ: Նույնպես սիրելի քաղաքում նա հանգստացրեց ինձ, և Երուսաղեմում էր իմ զորությունը: Ժողովող 24:2,11

Օգնիր մերձավորիդ քո ուժի չափով և զգույշ եղիր, որ դու էլ նույնի մեջ չընկնես: Ժողովող 29:20

Քո որդուն ու կնոջը, եղբորդ ու ընկերոջդ իշխանություն մի՛ տուր քեզ վրա, քանի դեռ կենդանի ես, և քո ունեցվածքը ուրիշին մի՛ տուր, որպեսզի չզղջաս, և նույնի համար էլ նույնը չաղաչես: Ժողովող 33:19

Բարձրացրու ձեռքդ օտար ազգերի վրա, և թող նրանք տեսնեն քո զորությունը: Ժողովող 36:3

Տերը սրբերին իշխանություն չի տվել պատմելու իր բոլոր հրաշալիքները, որոնք Ամենակարող Տերը հաստատեց, որպեսզի ամեն ինչ հաստատվի իր փառքի համար: Ժողովող 42:17

Իր մեծ զորությամբ նա ամպերը ամրացնում է, և կարկտահատիկները մանրացնում: Սարսափելի է Տերը և շատ մեծ, և զարմանալի է նրա զորությունը: Ժողովող 43:15,29

Տերը մեծ փառք է պարգևել նրանց միջոցով՝ սկզբից ի վեր իր մեծ զորությամբ: Նրանց թագավորություններում տիրողներ, իրենց զորությամբ հայտնի մարդիկ, իրենց իմաստությամբ խորհուրդներ տվողներ և մարգարեություններ հայտարարողներ: Ժողովող 44:2-3

Եվ մեծ զորության կարկուտով նա ստիպեց ազգերի դեմ պատերազմը բռնի կերպով թափել, և Բեթ-Հորոնի իջնելիս նա կործանեց դիմադրողներին, որպեսզի ազգերը իմանան իրենց ողջ զորությունը, որովհետև նա կռվեց Տիրոջ առջև և հետևեց Հզորին: Ժողովող 46:6

Ուստի նրանց զորությունը տվեց ուրիշներին, իսկ փառքը՝ օտար ազգի: Ժողովող 49:5

Նրանք նաև փող հավաքեցին՝ յուրաքանչյուրի կարողության չափով: Բարուք 1:6

Եվ հիմա, Տե՛ր Աստված Իսրայելի, որ քո ժողովրդին դուրս բերեցիր Եգիպտոսի երկրից հզոր ձեռքով ու բարձր բազկով, նշաններով, հրաշքներով ու մեծ զորությամբ, և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես այսօր, Բարուք 2:11

Մի՛ հիշիր մեր նախնիների անօրինությունները, այլ մտածիր քո զորության և քո անվան մասին հիմա՝ այս ժամին: Բարուք 3:5

Ուրախացե՛ք, ո՛վ իմ զավակներ, աղաղակե՛ք Տիրոջը, և նա կփրկի ձեզ թշնամիների ձեռքից ու զորությունից: Բարուք 4:21

Հետևաբար, ավելի լավ է լինել թագավոր, որը ցույց է տալիս իր զորությունը, կամ օգտակար անոթ տան մեջ, որը տերը կօգտագործի, քան այդպիսի կեղծ աստվածներ: Կամ լինել դուռ տան մեջ, որտեղ պահվում են այդպիսի իրերը, քան այդպիսի կեղծ աստվածներ: Կամ փայտե սյուն պալատում, քան այդպիսի կեղծ աստվածներ: Եվ վերևից բլուրներ ու անտառներ այրելու համար ուղարկված կրակը կատարում է այն, ինչ հրամայված է: Բայց սրանք նրանց նման չեն ո՛չ ցուցադրությամբ, ո՛չ էլ զորությամբ: Երեմիայի նամակ 1:59,63

Եվ թող նրանք ամաչեն իրենց ողջ զորությամբ ու հզորությամբ, և թող նրանց զորությունը կոտրվի: Տիրոջ բոլոր զորությունները, օրհնեք Տիրոջը, գովաբանեք և բարձրացրեք նրան ամենից վեր՝ հավիտյանս հավիտենից: Ազարիայի աղոթքը 1:21,39

Ուստի թագավորը սպանեց նրանց և Բելին հանձնեց Դանիելի ձեռքը, որը կործանեց նրան և նրա տաճարը: Բելը և վիշապը 1:22

Տե՛ր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի, և նրանց արդար սերնդի Ամենակարող Աստված, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը՝ դրանց բոլոր զարդարանքներով, որ կապեցիր ծովը քո պատվիրանի խոսքով, որ փակեցիր անդունդը և կնքեցիր այն քո սարսափելի ու փառավոր անունով, որից բոլոր մարդիկ վախենում և դողում են քո զորության առաջ, քանզի քո փառքի մեծությունը չի կարող հանդուրժվել, և մեղավորների նկատմամբ քո զայրույթի սպառնալիքը կարևոր է, բայց քո ողորմած խոստումը անչափելի և անհասկանալի է, քանզի դու Բարձրյալ Տեր ես՝ մեծ ողորմած, երկայնամիտ, շատ ողորմած և զղջացող մարդկանց չարիքների համար: Դու, Տե՛ր, քո մեծ բարության համաձայն խոստացել ես զղջում և ներում նրանց, ովքեր մեղանչել են քո դեմ, և քո անսահման ողորմածությամբ մեղավորներին զղջում ես նշանակել, որպեսզի նրանք փրկվեն: Ուրեմն դու, Տե՛ր, որ արդարների Աստվածն ես, արդարներին զղջում չես նշանակել, ինչպես Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որոնք չեն մեղանչել քո դեմ: Բայց դու ինձ՝ մեղավորիս, ապաշխարություն նշանակեցիր, որովհետև ես ծովի ավազի քանակից ավելի մեղք գործեցի: Իմ անօրինությունները, Տե՛ր, բազմապատկվեցին: Իմ անօրինությունները բազմապատկվեցին, և ես արժանի չեմ տեսնելու և տեսնելու երկնքի բարձրությունը իմ անօրինությունների բազմաթիվության պատճառով: Ես կռացած եմ բազմաթիվ երկաթե կապանքներով, որպեսզի չեմ կարող գլուխս բարձրացնել և ոչ էլ ազատում ունենալ, որովհետև զրգռել եմ քո զայրույթը և չարիք գործել քո առջև: Ես քո կամքը չկատարեցի և քո պատվիրանները չպահեցի: Ես զարշելի բաներ եմ դրել և շատացրել եմ մեղքերը: Հիմա ես խոնարհեցնում եմ սրտիս ծնկները՝ աղաչելով Քեզ ողորմության համար: Ես մեղանչել եմ, Տե՛ր, ես մեղանչել եմ և խոստովանում եմ իմ անօրինությունները: Ուստի խոնարհաբար աղաչում եմ Քեզ, ներիր ինձ, Տե՛ր, ներիր ինձ և մի՛ կործանիր ինձ իմ անօրինություններով: Մի՛ բարկանա ինձ վրա հավիտյան՝ չարիք պահելով ինձ համար, և մի՛ դատապարտիր ինձ երկրի ստորին մասերում: Որովհետև դու ես Աստվածը, նույնիսկ նրանց Աստվածը, ովքեր զղջում են: եւ ինձանում դու կցույց տաս քո բոլոր բարությունը, որովհետեւ դու կփրկես ինձ՝ անարժանիս, ըստ քո մեծ ողորմության: Ուստի ես կօրհնեմ քեզ հավիտյանս հավիտենից իմ կյանքի բոլոր օրերին, որովհետեւ երկնքի բոլոր զորությունները կօրհնեն քեզ, եւ քոնն է փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն: Մանասեի աղոթքը

Այսպիսով, նրանք դուրս եկան իրենց ողջ զորքով և եկան ու բանակ դրեցին Էմմաուսի մոտ՝ հարթավայրում: Եվ երկրի վաճառականները, լսելով նրանց համբավը, շատ արծաթ ու ոսկի վերցրին ծառաների հետ միասին և մտան ճամբար՝ Իսրայելի որդիներին ստրուկներ գնելու: Նրանց միացան նաև Ասորիքի և փղշտացիների երկրի զորքերը: Ա Մակաբայեցիներ 3:40-41

Այս զորքը փակիր քո ժողովրդի՝ Իսրայելի ձեռքում, և թող նրանք ամաչեն իրենց զորությամբ ու ձիավորներով: Ա Մակաբայեցիներ 4:31

Այնուհետև նա անցավ Ամմոնի որդիների մոտ, որտեղ գտավ հզոր զորք և մեծ թվով ժողովուրդ, որոնց հրամանատարը Տիմոթեոսն էր: Ա Մակաբայեցիներ 5:6

Եվ որ Լիսիասը, որը մեծ զորությամբ առաջինը դուրս եկավ, վռնդվեց հրեաների կողմից, և որ նրանք զորացան զրահով, զորությամբ և ավարի պաշարով, որը նրանք ձեռք էին բերել իրենց ոչնչացրած բանակներից: Եվ ես մտածեցի ինքս ինձ մեջ. «Ի՞նչ նեղության մեջ եմ ընկել, և ինչպիսի՜ տառապանքի հեղեղ է այն, որում հիմա ես հայտնվել եմ, որովհետև ես առատաձեռն էի և սիրված իմ զորությամբ»: Ա Մակաբայեցիներ 6:6,11

Այսպիսով, նրանք հեռացան և մեծ զորքով եկան Հրեաստանի երկիրը, որտեղից նրանք դեսպաններ ուղարկեցին Հուդայի և նրա եղբայրների մոտ՝ խաբեությամբ խաղաղության խոսքերով: Բայց նրանք ուշադրություն չդարձրին նրանց խոսքերին, որովհետև տեսան, որ նրանք մեծ զորքով էին եկել: Ա Մակաբայեցիներ 7:10-11

Ապա նա երկիրը հանձնեց Ալկիմոսին և նրան թողեց մի զորք, որը կօգներ իրեն: Բաքիդեսն էլ գնաց թագավորի մոտ: Նրա մոտ դիմեցին բոլոր նրանք, ովքեր ժողովրդին խանգարում էին, և ովքեր, Հուդայի երկիրը իրենց տիրապետության տակ վերցնելուց հետո, մեծ վնաս հասցրին Իսրայելին: Ա Մակաբայեցիներ 7:20,22

Երբ Բաքիդեսը լսեց այս մասին, շաբաթ օրը մեծ զորքով հասավ Հորդանանի ափը: Ա Մակաբայեցիներ 9:43

Մենք լսել ենք քո մասին, որ դու մեծ զորության տեր մարդ ես և արժանի ես մեր բարեկամը լինելուն: Ա Մակաբայեցիներ 10:19

Դու մենակ ես մեզ դեմ բարձրանում, և ես ծաղրի առարկա եմ դառնում քո պատճառով ու նախատվում: Եվ ինչո՞ւ ես քո զորությունը պարծենում մեզ դեմ լեռներում: Հիմա, եթե դու հույսդ դնում ես քո սեփական ուժերի վրա, իջիր մեզ մոտ՝ դաշտ, և այնտեղ միասին քննենք գործը, որովհետև ինձ մոտ է քաղաքների զորությունը: Հիմա դու չես կարող դիմանալ ձիավորներին և այդքան մեծ զորքին դաշտում, որտեղ ո՛չ քար կա, ո՛չ կայծքար, ո՛չ էլ փախուստի տեղ: Ա Մակաբայեցիներ 10:70-71,73

Երբ Ալեքսանդրը լսեց այս մասին, նա պատերազմեց նրա դեմ: Այդ ժամանակ Պտղոմեոս թագավորը դուրս բերեց իր զորքը, մեծ զորքով դիմավորեց նրան և փախուստի մատնեց: Ա Մակաբայեցիներ 11:15

Երբ Հովնաթանը լսեց, որ Դեմետրիոսի իշխանները մեծ զորքով եկել են Կադես, որը Գալիլեայում է՝ նրան երկրից դուրս հանելու մտադրությամբ, Ա Մակաբայեցիներ 11:63

Նա նաև Աբսողոմի որդի Հովնաթանին ուղարկեց Յոպպե՝ նրա հետ մեծ զորքով: Նա այնտեղի բնակիչներին վռնդելով՝ մնաց այնտեղ: Այսպիսով, Տրիփոնը մեծ զորքով Պտղոմեոսից հեռացավ՝ Հրեաստանի երկիրը ներխուժելու համար, և Հովնաթանը նրա հետ բանտարկված էր: Ա Մակաբայեցիներ 13:11-12

Երբ նա այնտեղ էր՝ իր պահակախմբով, գանձարանի շուրջը, հոգիների Տերը և բոլոր զորությունների Իշխանը մեծ տեսիլք առաջացրեց, այնպես որ բոլոր նրանք, ովքեր համարձակվեցին նրա հետ մտնել, զարմացան Աստծո զորությունից, ուշաթափվեցին և խիստ վախեցան: Այսպիսով, նա, ով վերջերս մեծ շքախմբով և իր ամբողջ պահակախմբով մտավ նշված գանձարան, դուրս եկավ՝ չկարողանալով օգնել իրեն զենքերով. և ակնհայտորեն ճանաչեց Աստծո զորությունը: Եվ տեսնելով, որ դու խարազանվել ես երկնքից, հռչակիր բոլոր մարդկանց Աստծո հզոր զորությունը: Եվ երբ նրանք ասացին այս խոսքերը, նրանք այլևս չերևացին: Եթե դու թշնամի կամ դավաճան ունես, ուղարկիր նրան այնտեղ, և դու նրան լավ խարազանված կընդունես, եթե նա փրկի իր կյանքը, որովհետև այդ վայրում, անկասկած, կա Աստծո հատուկ զորություն: Բ Մակաբայեցիներ 3:24,28,34,38

Բայց երբ նա բերվեց թագավորի առջև, երբ նա նրան մեծարեց իր զորության փառահեղ դրսևորման համար, քահանայությունը ստացավ իրեն՝ Յասոնից ավելի քան երեք հարյուր տաղանդ արծաթ նվիրաբերելով: Եվ այսպես, իշխանավորների ագահության պատճառով Մենելաոսը մնաց իշխանության գլուխ՝ ավելի շատ չարությամբ լցվելով և քաղաքացիների մեծ դավաճան դառնալով: 2 Մակաբայեցիներ 4:24,50

Ապա նա նայեց թագավորին և ասաց. «Դու իշխանություն ունես մարդկանց վրա, դու ապականվող ես, անում ես այն, ինչ ուզում ես, բայց մի՛ կարծիր, թե մեր ազգը լքված է Աստծուց: Այլ մի քիչ մնա և տես նրա մեծ զորությունը, թե ինչպես է նա տանջելու քեզ և քո սերունդը»: 2 Մակաբայեցիներ 7:16-17

Եվ այսպես, նա, ով մի փոքր առաջ կարծում էր, թե կարող է հրամայել ծովի ալիքներին (այնքան հպարտ էր, որ գերազանցում էր մարդկային կարողությունները) և կշեռքով կշռել բարձր լեռները, այժմ նետվեց գետնին և տարվեց ձիու լծակով՝ բոլորին ցույց տալով Աստծո ակնհայտ զորությունը: Այո, և որ նա ինքը կդառնա հրեա, կշրջի ամբողջ բնակեցված աշխարհով մեկ և կհայտարարի Աստծո զորությունը: Բ Մակաբայեցիներ 9:8,17

Աստծո զորությունը բնավ չմտածելով, այլ հպարտանալով իր բյուրավոր հետևակներով, հազարավոր հեծյալներով և ութսուն փղերով: 2 Մակաբայեցիներ 11:4

Բայց երբ Հուդան և նրա զունդը կանչեցին Ամենակարող Աստծուն, որն իր զորությամբ կոտրում է իր թշնամիների զորությունը, նրանք գրավեցին քաղաքը և սպանեցին ներսում գտնվող քսանհինգ հազար մարդու, 2 Մակաբայեցիներ 12:28

Հարյուր քառասունիններորդ տարում Հուդային հայտնեցին, որ Անտիոքոս Եվպատորը մեծ զորքով գալիս է Հրեաստան, և նրա հետ՝ Լիսիասը՝ նրա պաշտպանը և գործերի կառավարիչը, երկուսն էլ ունենալով հունական զորք՝ հարյուր տասը հազար հետևակ, հինգ հազար երեք հարյուր հեծյալ, քսաներկու փիղ և երեք հարյուր կառք՝ զինված կեռիկներով: Բ Մակաբայեցիներ 13:1-2

Երեք տարի անց Հուդային տեղեկացրին, որ Սելևկոսի որդի Դեմետրիոսը, մեծ զորքով ու նավատորմով մտնելով Տրիպոլիսի նավահանգստով, 2 Մակաբայեցիներ 14:1

Այսպես եղավ Նիկանորի հետ, և այդ ժամանակից ի վեր եբրայեցիները քաղաքը իրենց տիրապետության տակ էին պահում: Եվ ահա ես վերջ կդնեմ: 2 Մակաբայեցիներ 15:37

Ենոք

Դու ես ստեղծել ամեն ինչ, և իշխանություն ունես ամեն ինչի վրա. և ամեն ինչ մերկ ու բացահայտ է Քո աչքի առաջ, և Դու տեսնում ես ամեն ինչ, և ոչինչ չի կարող թաքնվել Քեզանից: Ենովք 9:5

Ինչպես Նա ստեղծել և մարդուն տվել է իմաստության խոսքը հասկանալու զորությունը, այնպես էլ ինձ է ստեղծել և ինձ տվել է երկնքի զավակներին՝ Դիտողներին նկատողություն անելու զորությունը: Ենովք 14:3

Այդ ժամանակից ի վեր երկրի տիրակալները այլևս զորավոր ու բարձր չեն լինի: Եվ նրանք չեն կարողանա տեսնել սրբերի երեսը, քանզի Հոգիների Տերը Իր լույսը լուսավորեց սրբերի, արդարների և ընտրյալների երեսին: Ենովք 38:4

Եվ նա ինձ ասաց. «Առաջինը Միքայելն է՝ ողորմածը և երկայնամիտը, երկրորդը՝ Ռաֆայելը, որ նշանակված է մարդկանց որդիների բոլոր հիվանդությունների և բոլոր վերքերի վրա, երրորդը՝ Գաբրիելը, որ նշանակված է բոլոր զորությունների վրա, իսկ չորրորդը՝ Փանուել անունով, որ նշանակված է ապաշխարության և հույսի վրա նրանց համար, ովքեր ժառանգում են հավիտենական կյանքը: Սրանք Հոգիների Տիրոջ չորս հրեշտակներն են և չորս ձայները, որոնք ես լսեցի այդ օրերին»: Ենովք 40:9

Որովհետև ոչ մի հրեշտակ չի խանգարում, և ոչ մի զորություն չի կարող խանգարել, որովհետև Նա բոլորի համար դատավոր է նշանակում և բոլորին դատում է Իր առաջ: Ենովք 41:9

Եվ սրանք են նրանք, ովքեր դատում են երկնքի աստղերը, և բարձրացնում իրենց ձեռքերը Բարձրյալի դեմ, և ոտք են դնում երկրի վրա ու բնակվում դրա վրա: Եվ նրանց բոլոր գործերը անարդարություն են դրսևորում, և նրանց զորությունը հենվում է իրենց հարստության վրա, և նրանց հավատը աստվածների մեջ է, որոնք նրանք ստեղծել են իրենց ձեռքերով, և նրանք ժխտում են Հոգիների Տիրոջ անունը, Ենովք 46:7

Եվ այս լեռները, որոնք քո աչքերը տեսան՝ երկաթե լեռը, պղնձե լեռը, արծաթե լեռը, ոսկե լեռը, փափուկ մետաղե լեռը և կապարե լեռը, այս բոլորը կլինեն Ընտրյալի առջև՝ ինչպես մոմը՝ կրակի առջև, և ինչպես ջուրը, որը վերևից հոսում է այդ լեռների վրա, և նրանք անզոր կդառնան նրա ոտքերի առջև: Ենովք 52:6

Եվ երբ գա օրը, զորությունը, պատիժը և դատաստանը, որը Հոգիների Տերը պատրաստել է նրանց համար, ովքեր չեն երկրպագում արդար օրենքին, և նրանց համար, ովքեր ժխտում են արդար դատաստանը, և նրանց համար, ովքեր ապարդյուն են կանչում Նրա անունը, այդ օրը պատրաստված է ընտրյալների համար՝ ուխտ, իսկ մեղավորների համար՝ քննություն: Ենովք 60:5

Եվ քամիների խցիկները, և թե ինչպես են քամիները բաժանվում, և թե ինչպես են դրանք կշռվում, և թե ինչպես են քամիների դարպասները հաշվարկվում՝ յուրաքանչյուրը ըստ քամու ուժի, լուսնի լույսերի ուժի և համապատասխան ուժի: Եվ աստղերի բաժանումները ըստ իրենց անունների, և թե ինչպես են բոլոր բաժանումները բաժանվում: Ենովք 60:12

Քանզի երբ կայծակը փայլատակում է, որոտը արձակում է իր ձայնը, և ոգին ստիպում է լռություն զրնգոցի ժամանակ և հավասարապես բաժանում է նրանց միջև, քանզի նրանց զրնգոցների գանձարանը նման է ավազի, և նրանցից յուրաքանչյուրը, զրնգոցից առաջ, բռնված է սանձով և հետ է մղվում ոգու զորությամբ և առաջ է մղվում՝ ըստ երկրի բազմաթիվ ծայրերի: Ենովք 60:15

Եվ բոլոր նրանք, ովքեր բնակվում են վերևում՝ երկնքում, ստացան հրաման և զորություն, մեկ ձայն և մեկ լույս՝ կրակի նման: Ենովք 61:6

Եվ Նա կկանչի երկնքի բոլոր զորքերը, և բոլոր սրբերին վերևում, և Աստծո զորքը՝ Քերովբեները, Սերաֆինները և Օֆանինը, և զորության բոլոր հրեշտակներին, և իշխանությունների բոլոր հրեշտակներին, և Ընտրյալին, և մյուս զորությունները երկրի վրա և ջրերի վրա: Ենովք 61:10

Եվ ամեն գաղտնի բանի մեջ փառահեղ է Քո զորությունը սերնդեսերունդ, և Քո փառքը՝ հավիտյանս հավիտենից: Խորն են Քո բոլոր գաղտնիքները և անթիվ, և Քո արդարությունն անհաշվելի է: Ենովք 63:3

Եվ Տիրոջ ներկայությունից հրաման է դուրս եկել երկրի վրա բնակվողների մասին, որ նրանց կործանումը կատարվել է, որովհետև նրանք իմացել են հրեշտակների բոլոր գաղտնիքները, սատանաների բոլոր բռնությունները, նրանց բոլոր զորությունները՝ ամենագաղտնիները, կախարդանքով զբաղվողների բոլոր զորությունները, կախարդանքի զորությունը և ամբողջ երկրի համար ձուլածո պատկերներ պատրաստողների զորությունը: Ենովք 65:6

Եվ դրանից հետո նա ինձ ցույց տվեց պատժի հրեշտակներին, որոնք պատրաստ են գալ և բաց թողնել երկրի տակ գտնվող ջրերի բոլոր զորությունները՝ դատաստան և կործանում բերելու երկրի վրա բնակվող բոլորի վրա: Եվ Հոգիների Տերը հրամայեց դուրս եկող հրեշտակներին, որ չբարձրացնեն ջրերը, այլ զսպեն դրանք, քանի որ այդ հրեշտակները վերահսկում էին ջրերի զորությունները: Ենովք 66:1-2

Եվ այդ օրը Միքայելը պատասխանեց Ռաֆայելին և ասաց. «Հոգու զորությունը տեղափոխում և դողացնում է ինձ գաղտնիքների դատաստանի խստության, հրեշտակների դատաստանի պատճառով. ո՞վ կարող է դիմանալ այն խիստ դատաստանին, որը կատարվել է, և որի առջև նրանք հալվում են»: Ենովք 68:2

Քանզի մարդիկ ստեղծվել են ճիշտ հրեշտակների նման, որպեսզի շարունակեն մաքուր և արդար լինել, և մահը, որը կործանում է ամեն ինչ, չէր կարող նրանց տիրել, բայց այս իրենց գիտելիքի միջոցով նրանք կործանվում են, և այս զորության միջոցով այն կլանում է ինձ: Ենովք 69:11

Եվ սա է այս երդման զորությունը, քանզի այն հզոր է և հզոր, և նա այս երդումը դրեց Միքայելի ձեռքին: Ենովք 69:15

Եվ սրանք բոլորը հավատում և շնորհակալություն են հայտնում Հոգիների Տիրոջ առջև և փառաբանում են Նրան իրենց ողջ զորությամբ, և նրանց սնունդը յուրաքանչյուր շնորհակալության արարքի մեջ է. նրանք շնորհակալություն են հայտնում, փառաբանում և գովաբանում Հոգիների Տիրոջ անունը հավիտյանս հավիտենից: Ենովք 69:24

Եվ ես ընկա երեսիս վրա, և ամբողջ մարմինս հանգստացավ, և հոգիս վերափոխվեց: Եվ ես բարձր ձայնով աղաղակեցի... զորության հոգով, և օրհնված, փառավորված և գովաբանված: Ենովք 71:11

Եվ նա իշխանություն ունի գիշերվա ու ցերեկվա վրա երկնքում, որպեսզի լույսը լուսավորի մարդկանց՝ արևին, լուսինին և աստղերին, և երկնքի բոլոր զորություններին, որոնք պտտվում են իրենց շրջանաձև կառքերում: Ենովք 82:8

Օրհնյալ լինես Դու, Տե՛ր, Արքա, Մեծ և հզոր Քո մեծության մեջ, երկնքի ողջ արարչագործության Տեր, թագավորների Արքա և ամբողջ աշխարհի Աստված: Եվ Քո զորությունը, թագավորությունն ու մեծությունը մնում են հավիտյանս հավիտենից, և Քո տիրապետությունը բոլոր սերունդների մեջ է: Եվ բոլոր երկինքները Քո գահն են հավիտյանս հավիտենից, և ամբողջ երկիրը Քո ոտքերի պատվանդանն է հավիտյանս հավիտենից: Ենովք 84:2

Եվ այդ ժամանակ ես տեսա գայլերին, և թե ինչպես նրանք իրենց ողջ զորությամբ խիստ ճնշում էին ոչխարներին: Եվ ոչխարները բարձրաձայն աղաղակում էին: Եվ ես տեսա ոչխարներին, մինչև նրանք հեռացան գայլերի միջից: Բայց գայլերի աչքերը կուրացան, և այդ գայլերը հեռացան՝ հետապնդելով ոչխարներին իրենց ողջ զորությամբ: Ենովք 89:19,21

Եվ այդ ոչխարները մեծացան ու բազմացան, բայց բոլոր շները, աղվեսները և վայրի խոզերը վախեցան ու փախան դրանից, և այդ խոյը հարվածեց ու սպանեց վայրի գազաններին, և այդ վայրի գազանները այլևս ոչ մի իշխանություն չունեին ոչխարների մեջ և այլևս ոչինչ չէին խլում նրանցից: Եվ այդ խոյը շատ ոչխարներ ծնեց և քնեց, և մի փոքրիկ ոչխար նրա փոխարեն դարձավ խոյ, և դարձավ այդ ոչխարների իշխանն ու առաջնորդը: Ենովք 89:49

Եվ ես սկսեցի բարձրաձայն աղաղակել իմ ողջ ուժով և դիմել ոչխարների Տիրոջը և ներկայացնել Նրան ոչխարների վերաբերյալ, որ նրանք կուլ են տրվել բոլոր վայրի գազանների կողմից: Ենովք 89:57

Եվ այդ ագռավները կռվեցին ու մարտնչեցին նրա հետ և փորձեցին իջեցնել նրա եղջյուրը, բայց նրանք իշխանություն չունեին նրա վրա: Ենովք 90:12

Եվ առաջին երկինքը կանցնի ու կանցնի, և նոր երկինք կհայտնվի, և երկնքի բոլոր զորությունները յոթնապատիկ լույս կտան: Ենովք 91:16

Նա ողորմած կլինի արդարի հանդեպ և կտա նրան հավիտենական արդարություն, և Նա կտա նրան զորություն, որպեսզի նա օժտվի բարությամբ և արդարությամբ: Եվ նա կքայլի հավիտենական լույսի մեջ: Ենովք 92:4

Քանզի դուք՝ տղամարդիկ, ավելի շատ զարդեր կհագնեք, քան կանայք, և ավելի շատ գունազեղ հանդերձներ, քան կույսերը: Թագավորական փառքով, շքեղությամբ և զորությամբ, արծաթով, ոսկով և ծիրանիով, շքեղությամբ և ուտելիքով՝ ջրի պես թափվելու են: Ենովք 98:2

Ջաշեր

Եվ նրանք հավաքեցին բոլորը միասին՝ հարյուր երեսուն թագավորներ ու իշխաններ, և Ենոքին թագավոր դարձրին իրենց վրա, և նրանք բոլորը նրա իշխանության և հրամանատարության տակ էին: Հաշեր 3:10

Եվ Տերը ուղարկեց տապանի շուրջը կանգնած բոլոր գազաններին ու անասուններին: Եվ գազանները հաղթեցին նրանց ու վռնդեցին այդ տեղից, և յուրաքանչյուր մարդ գնաց իր ճանապարհով, և նրանք կրկին ցրվեցին երկրի երեսին: Հովհ. 6:25

Եվ երբ Նեբրովթը քառասուն տարեկան էր, այդ ժամանակ պատերազմ եղավ նրա եղբայրների և Հաբեթի որդիների միջև, և նրանք հայտնվեցին իրենց թշնամիների ձեռքում: Հասր 7:34

Եվ բոլոր ազգերն ու լեզուները լսեցին նրա համբավի մասին, հավաքվեցին նրա մոտ, խոնարհվեցին մինչև գետին, զոհաբերություններ մատուցեցին նրան, և նա դարձավ նրանց տերը և թագավորը, և նրանք բոլորը բնակվեցին նրա հետ Սինաար քաղաքում, և Նեբրովթը թագավորեց երկրի վրա Նոյի բոլոր որդիների վրա, և նրանք բոլորը նրա իշխանության և խորհրդի տակ էին: Հասեր 7:45

Եվ քո ծառաները զարմացան մեր տեսած տեսարանից և շատ վախեցան: Մենք մեր դատողությունը կատարեցինք այդ տեսարանի հիման վրա և մեր իմաստությամբ իմացանք դրա ճիշտ մեկնաբանությունը, որ սա վերաբերում է Թարայից ծնված որդուն, որը մեծանալու է, շատ է բազմանալու, հզորանալու է, սպանելու է երկրի բոլոր թագավորներին և ժառանգելու է նրանց բոլոր երկրները՝ ինքը և իր սերունդը հավիտյան: Հասր 8:11

Թարան տեսավ, որ թագավորի բարկությունը բորբոքվել էր իր դեմ, և պատասխանեց թագավորին՝ ասելով. «Իմ ամբողջ ունեցածը թագավորի իշխանության տակ է: Ինչ որ թագավորը ցանկանա անել իր ծառային, թող անի, նույնիսկ իմ որդին, նա թագավորի իշխանության տակ է, առանց որևէ արժեքի, նա և իր երկու եղբայրները, որոնք նրանից մեծ են»: Հովհ. 8:28

Այս աստվածների մեջ կա՞ արդյոք հոգի, հոգի կամ զորություն՝ անելու այն ամենը, ինչ դու ինձ ասացիր: Մի՞թե նրանք փայտ ու քար չեն, և մի՞թե ես ինքս չեմ ստեղծել դրանք, և կարո՞ղ ես այդպիսի սուտ խոսել՝ ասելով, որ նրանց հետ եղող մեծ աստվածը նրանց հարվածեց: Դու ես, որ կացինը դրեցիր նրա ձեռքը և ասացիր, որ նա բոլորին հարվածեց: Եվ Աբրամը պատասխանեց իր հորը և ասաց նրան. «Եվ ինչպե՞ս կարող ես ծառայել այս կուռքերին, որոնց վրա ոչինչ անելու զորություն չկա: Կարո՞ղ են այն կուռքերը, որոնց դու վստահում ես, քեզ ազատել: Կարո՞ղ են նրանք լսել քո աղոթքները, երբ դու նրանց կանչում ես: Կարո՞ղ են նրանք քեզ ազատել քո թշնամիների ձեռքից, թե՞ նրանք քեզ համար պատերազմեն քո թշնամիների դեմ, որպեսզի դու ծառայես փայտին ու քարին, որոնք ո՛չ կարող են խոսել, ո՛չ էլ լսել»: Հակոբոս 11:42-43

Եվ թագավորն ասաց Աբրամին. «Մի՞թե նրանք իշխանություն ունեին խոսելու, ուտելու և անելու, ինչպես դու ասացիր»: Աբրամը պատասխանեց թագավորին՝ ասելով. «Եվ եթե նրանք իշխանություն չունեն, ինչո՞ւ ես դու ծառայում նրանց և մարդկանց որդիներին մոլորեցնում քո հիմարությունների պատճառով: Մի՞թե կարծում ես, որ նրանք կարող են քեզ ազատել կամ անել որևէ փոքր կամ մեծ բան, որ դու ծառայես նրանց: Եվ ինչո՞ւ չես զգում ամբողջ տիեզերքի Աստծուն, որը ստեղծել է քեզ և որի իշխանության տակ է սպանել և կենդանի պահելը»: Հակոբոս 11:54-55

Եվ Աբրամն ասաց թագավորին. «Երկնքի ու երկրի Աստվածը, որին ես վստահում եմ, և որի զորության մեջ է ամեն ինչ, նա փրկեց ինձ այն կրակից, որի մեջ դու նետեցիր ինձ»: Հասր 12:35

Աբրամի՝ Քանանի երկրում բնակվելու հինգերորդ տարում Սոդոմի ու Գոմորի բնակիչները և դաշտի բոլոր քաղաքները ապստամբեցին Էլամի թագավոր Քոդողագոմորի դեմ, որովհետև դաշտի քաղաքների բոլոր թագավորները տասներկու տարի ծառայել էին Քոդողագոմորին և նրան տարեկան հարկ էին տալիս, բայց տասներեքերորդ տարում այդ օրերին նրանք ապստամբեցին նրա դեմ: Հասր 13:11

Եվ Տերը լսեց Սարայի ձայնը, և Տերը հրեշտակ ուղարկեց՝ Սարային փարավոնի ձեռքից ազատելու համար: Հաշուառում 15:19

Այդ ժամանակ Էլամի Քոդողագոմոր թագավորը մարդ ուղարկեց բոլոր հարևան թագավորներին, Սինաարի թագավոր Նեբրոդին, որն այն ժամանակ իր իշխանության տակ էր, Գոյիմի թագավոր Թիդաղին և Էլասարի թագավոր Արիոքին, որոնց հետ ուխտ կնքեց՝ ասելով. «Բարձրացեք ինձ մոտ և օգնեք ինձ, որպեսզի մենք կոտորենք Սոդոմի բոլոր քաղաքներն ու նրա բնակիչներին, որովհետև նրանք արդեն տասներեք տարի է, ինչ ապստամբել են ինձ դեմ»: Հասր 16:1

Եվ Աբրահամը դեռ հանդիմանեց Սատանային, և Սատանան հեռացավ նրանցից: Եվ տեսնելով, որ չի կարողանում հաղթել նրանց, թաքնվեց նրանցից, և գնաց ու անցավ նրանց առջևից ճանապարհով: Եվ ճանապարհին վերածվեց ջրի մեծ առվակի: Եվ Աբրահամը, Իսահակը և նրա երկու երիտասարդները հասան այդ տեղը, և տեսան մի առվակ, որը մեծ ու հզոր էր ինչպես հզոր ջրերը: Հասար 23:34

Եվ այն ժամանակ, երբ նրանք խոնարհվում են դրա առաջ, այն խոսում է նրանց հետ բոլոր հարցերում, որոնք նրանք խնդրում են դրանից՝ դրա մեջ գրված անվան զորությամբ: Հովհ. 31:42

Եվ Թափնաքի թագավոր Հասուբը խորհրդակցեց իր խորհրդականների հետ այս հարցի շուրջ, և նրա խորհրդականներն ասացին նրան. «Միայնակ դու չես կարող հաղթել եբրայեցիներին, որովհետև նրանք պետք է հզոր լինեն այս գործը ամբողջ քաղաքի համար անելու համար»: Հասր 34:44

Եվ քո հզոր ձեռքով ու մեկնած բազկով փրկիր իմ որդիներին ու նրանց ծառաներին նրանցից, որովհետև քո ձեռքերում է զորություն ու զորություն՝ այս ամենը անելու համար: Եվ Հակոբի որդիներն ու նրանց ծառաները գնացին այս թագավորների մոտ և վստահեցին իրենց Տեր Աստծուն: Եվ մինչ նրանք գնում էին, նրանց հայր Հակոբը նույնպես աղոթեց Տիրոջը և ասաց. «Տե՛ր Աստված, հզոր և բարձրյալ Աստված, որ թագավորել ես վաղուց, այդ ժամանակից մինչև հիմա և հավիտյանս հավիտենից: Դու ես պատերազմներ հրահրողը և դրանք դադարեցնողը, քո ձեռքում է զորությունն ու զորությունը՝ բարձրացնելու և կործանելու համար: Թող իմ աղոթքը ընդունելի լինի քո առաջ, որ դու դիմես ինձ քո ողորմությամբ, որպեսզի այս թագավորների և նրանց ժողովրդի սրտերը տպավորես իմ որդիների սարսափով, և սարսափեցնես նրանց ու նրանց ճամբարները, և քո մեծ ողորմությամբ ազատես բոլոր նրանց, ովքեր ապավինում են քեզ, որովհետև դու ես, որ կարող ես ժողովուրդներին մեր տակ դնել և ազգերին մեր իշխանության տակ դնել»: Հակոբ 34:68-70

Եվ Հակոբը աղոթեց Տիրոջը իր որդիների համար, և ձեռքերը մեկնեց դեպի Տերը ու ասաց. «Ո՛վ Աստված, դու Ամենակարող Աստված ես, դու մեր Հայրն ես, դու ստեղծեցիր մեզ, և մենք քո ձեռքերի գործն ենք: Աղաչում եմ քեզ, փրկիր իմ որդիներին քո ողորմությամբ իրենց թշնամիների ձեռքից, որոնք այսօր գալիս են նրանց դեմ պատերազմելու և նրանց ձեռքից փրկելու, որովհետև քո ձեռքում է զորությունն ու կարողությունը՝ շատերից փրկելու քչերին»: Հովհ. 37:14

Եվ Հասուբը իր ողջ զորքով գնում էր դեպի Հուդա, և նա նստած էր շատ ուժեղ ու հզոր ձիու վրա, և Հասուբը շատ քաջարի մարդ էր, և գլխից մինչև ոտքերը պատված էր երկաթով ու պղնձով: Հասուբ 37:28

Եվ երբ Սիլոյի Իհուրի թագավորը մահացավ, մնացած չորս թագավորները փախան իրենց դիրքից մնացած զորապետների հետ և փորձեցին նահանջել՝ ասելով. «Մենք այլևս ուժ չունենք եբրայեցիների դեմ, քանի որ նրանք սպանեցին երեք թագավորներին և նրանց զորապետներին, որոնք մեզանից ավելի հզոր էին»: Հաշուառում 38:2

Եվ Լևին բռնեց քաջարի մարդու սուրը իր ձեռքից, բռնի կերպով խլեց այն մարդուց և դրանով հարվածեց հզոր մարդու գլխին ու կտրեց նրա գլուխը: Եվ տասնմեկ մարդ մոտեցավ Լևիի դեմ կռվելու, որովհետև տեսան, որ նրանցից մեկը սպանվել է, և Հակոբի որդիները կռվեցին, բայց Հակոբի որդիները չկարողացան հաղթել նրանց, որովհետև այդ մարդիկ շատ հզոր էին: Եվ երբ Հակոբի որդիները տեսան, որ չեն կարող հաղթել նրանց, Սիմեոնը բարձր ու սաստիկ ճիչ արձակեց, և տասնմեկ հզոր մարդիկ ապշեցին Սիմեոնի ճիչի ձայնից: Եվ Հուդան հեռվից ճանաչեց Սիմեոնի աղաղակի ձայնը, և Նեփթաղիմն ու Հուդան վազեցին իրենց վահաններով դեպի Սիմեոնն ու Լևին, և տեսան, որ նրանք կռվում էին այդ հզոր մարդկանց դեմ, չկարողանալով հաղթել նրանց, քանի որ նրանց վահանները կոտրվել էին: Հասր 38:39-42

Եվ Սարտոն քաղաքի բոլոր բնակիչները հզոր մարդիկ էին, նրանցից մեկը հազարին հետապնդում էր, իսկ երկուսը չէին փախչում մնացած տասը հազար մարդկանցից: Հաշուառում 38:50

Եվ Հուդան, տեսնելով, որ Գաասի մարդիկ իրենցից ծանրանում են, բարձրաձայն աղաղակեց, և Գաասի բոլոր մարդիկ սարսափեցին Հուդայի աղաղակի ձայնից, և մարդիկ ընկան պարսպից նրա ուժեղ աղաղակից, և բոլոր նրանք, ովքեր դրսից էին և քաղաքի ներսում, խիստ վախեցան իրենց կյանքից: Հաշիվ 39:19

Ի՞նչ է պատահել քեզ այս պատերազմում, որ չես կարողանում հաղթել: Մի՞թե չես կարող անել հզոր Գաասի քաղաքի և նրա բնակիչների հետ այն, ինչ արեցիր ամորհացիների քաղաքներին, որոնք այդքան հզոր չէին: Անկասկած, մեր մեջ եղած թույլերի հետ դու նույնն արեցիր և սպանեցիր նրանց քաղաքի մուտքի մոտ, որովհետև նրանք ուժ չունեին, երբ սարսափեցին քո աղաղակի ձայնից: Հասր 39:25

Եվ Հուդայի գլուխը ցավում էր հզոր մարդու հարվածից, և Հուդան գրեթե մեռել էր դրանից: Հասր 39:40

Եվ երբ Հակոբի որդիները ավարտեցին Գաասի բնակիչների կոտորածը, նրանք շրջեցին քաղաքում՝ բոլոր սպանվածներին մերկացնելու համար: Եվ քաղաքի ներքին մասը մտնելով՝ նրանք հանդիպեցին երեք շատ հզոր մարդկանց, որոնց ձեռքում սուր չկար: Եվ Հակոբի որդիները հասան այնտեղ, որտեղ նրանք էին, և հզոր մարդիկ փախան, և նրանցից մեկը վերցրել էր Զաբուղոնին, որը, տեսնելով, կարճահասակ երիտասարդ էր, իր զորությամբ գետնին տապալեց նրան: Հասր 39:56-57

Եվ հզոր մարդը վեր կացավ գետնից՝ զայրույթից ու ուժով, և Հուդան մոտեցավ նրան, նախքան նա կհասցներ ոտքի կանգնել, և սրով հարվածեց նրա գլխին, և նրա գլուխը կտրվեց, և նա մահացավ: Եվ երրորդ հզոր մարդը, տեսնելով, որ իր ընկերները սպանվել են, փախավ Հակոբի որդիների առջևից, և Հակոբի որդիները հետապնդեցին նրան քաղաքում: Եվ մինչ հզոր մարդը փախչում էր, նա գտավ քաղաքի բնակիչների սրերից մեկը, վերցրեց այն և դիմեց Հակոբի որդիներին ու այդ սրով կռվեց նրանց դեմ: Եվ հզոր մարդը վազեց Հուդայի մոտ՝ սրով հարվածելու նրա գլխին, և Հուդայի ձեռքում վահան չկար: Եվ մինչ նա նպատակ ուներ հարվածել նրան, Նեփթաղիմը շտապ վերցրեց նրա վահանը և դրեց այն Հուդայի գլխին, և հզոր մարդու սուրը դիպավ Նեփթաղիմի վահանին, և Հուդան փրկվեց սրից: Եվ Շմեոնն ու Լևին իրենց սրերով վազեցին հզոր մարդու վրա և ուժգին հարվածեցին նրան իրենց սրերով, և երկու սրերը մտան հզոր մարդու մարմնի մեջ և երկարությամբ բաժանեցին այն երկու մասի: Հաշեր 39:60-63

Եվ Բեթքորինի բնակիչները ամբողջ գիշերը կռվեցին՝ մեկը իր եղբոր հետ, մյուսը՝ իր հարևանի հետ, և նրանք աղաղակեցին ամրոցի վրա բոլոր ուղղություններով, և նրանց աղաղակը լսվեց հեռվից, և ամբողջ երկիրը դողաց նրանց ձայնից, որովհետև նրանք հզոր էին երկրի բոլոր ժողովուրդներից: Հասեր 40:7

Հիմա անկասկած քաջ ու հզոր մարդիկ նրան մեզ են վաճառել՝ այն մեկի զորությամբ, որին դուք այսօր տեսաք: Գուցե նրանք նրան գողացել են իր երկրից իրենց զորությամբ ու հզոր բազկով, և դրա համար էլ վաճառել են մեզ այն չնչին գնով, որը մենք նրանց տվեցինք: Հովի. 42:22

Եվ մի օր Հովսեփը իր տիրոջ գործն էր անում տանը, և Զելիկան գաղտնի եկավ ու հանկարծ հարձակվեց նրա վրա: Հովսեփը հարձակվեց նրա վրա, ավելի հզորացավ, քան նա, և նրան գետնին տապալեց: Հովսեփ 44:40

Եվ յոթ չար կովերը յոթ իշխաններ են, որոնք վերջին օրերին կկանգնեն նրանց դեմ և կկործանեն նրանց: Եվ յոթ հասկերը Եգիպտոսի յոթ մեծ իշխաններն են, որոնք կընկնեն իրենց թշնամիների յոթ անզոր իշխանների ձեռքը՝ մեր տեր թագավորի պատերազմներում: Հաշիվ 48:17

Եվ այն յոթ լավ ու վատ ցորենի հասկերը, որոնք դու տեսար երկրորդ երազում, տասնչորս երեխա են, և վերջին օրերին նրանք կկանգնեն ու կկռվեն միմյանց դեմ, և նրանցից յոթը կհարվածեն յոթին, որոնք ավելի հզոր են: Եվ նրանցից ոմանք այս խոսքերն ասացին թագավորին՝ ասելով. «Յոթ լավ կովերը նշանակում են, որ քեզ համար յոթ երեխա կծնվի, և նրանք վերջին օրերին կսպանեն քո երեխաների յոթ երեխաներին: Եվ այն յոթ լավ ցորենի հասկերը, որոնք դու տեսար երկրորդ երազում, այն իշխաններն են, որոնց դեմ յոթ այլ, ավելի քիչ հզոր իշխաններ կկռվեն և կկործանեն նրանց վերջին օրերին, և կլուծեն քո երեխաների գործի վրեժը, և կառավարությունը կրկին կվերադառնա քո սերնդին»: Հովի. 48:22-23

Եվ Հովսեփը դուրս եկավ նրանց մոտից ու մտավ սենյակ, և մեծ լաց եղավ, որովհետև կարեկցանք էր բորբոքել նրանց համար: Նա լվաց իր դեմքը և վերադարձավ նրանց մոտ: Նա վերցրեց Սիմեոնին նրանցից ու հրամայեց կապել նրան: Բայց Սիմեոնը չէր ուզում դա անել, որովհետև նա շատ հզոր մարդ էր, և նրանք չէին կարող կապել նրան: Հովսեփ 51:37

Մի՞թե չգիտես և մի՞թե չես լսել, որ այս թագավորը շատ հզոր ու իմաստուն է, և նրա նմանը չկա ամբողջ երկրում: Ահա մենք տեսել ենք երկրի բոլոր թագավորներին և չենք տեսել այդ թագավորի՝ Եգիպտոսի թագավորի նման մեկին: Անկասկած, երկրի բոլոր թագավորների մեջ չկա ավելի մեծ, քան փղշտացիների թագավոր Աբիմելեքը, բայց Եգիպտոսի թագավորը նրանից մեծ ու հզոր է, և Աբիմելեքը կարելի է համեմատել միայն նրա ծառաներից մեկի հետ: Հասր 52:12

Տեսե՞լ ես մեր բոլոր մանուկներին, որ քաղցից լաց են լինում քեզ վրա, և քո ձեռքում չկա նրանց կշտացնելու ուժ: Հիմա թող քո ողորմությունը արթնանա նրանց համար և մեր եղբորը ուղարկիր մեզ հետ, և մենք կգնանք: Աստվածաշունչ 52:20

Եվ Հակոբը վեր կացավ իր որդիների միջից, ձեռքերը տարածեց և աղոթեց Տիրոջը իր որդիների համար՝ ասելով. «Տե՛ր, երկնքի և երկրի Աստված, հիշի՛ր քո ուխտը մեր հայր Աբրահամի հետ, հիշի՛ր այն իմ հայր Իսահակի հետ, ողորմի՛ր իմ որդիներին և մի՛ մատնիր նրանց Եգիպտոսի թագավորի ձեռքը: Աղաչում եմ քեզ, Աստված, արա դա քո ողորմության համար և փրկի՛ր իմ բոլոր որդիներին և ազատի՛ր նրանց Եգիպտոսի ձեռքից: Ուղարկի՛ր նրանց իրենց երկու եղբայրներին»: Հասր 52:26

Քո ծառա Հակոբից՝ Իսահակի որդի, Եբրայեցի Աբրահամի որդի, Աստծո իշխանից, հզոր ու իմաստուն թագավորին, գաղտնիքների բացահայտողին՝ Եգիպտոսի թագավորին, ողջույն: Հավկիթ 52:29

Մի՞թե չգիտես, ո՛վ Եգիպտոսի թագավոր, որ Աստծո զորությունը մեզ հետ է, և որ Աստված միշտ լսում է մեր աղոթքները և չի լքում մեզ բոլոր օրերում: Հասր 52:38

Եվ Հուդան ասաց նրան. «Եթե այսօր բերանս բացեմ քո դեմ, կուլ կտամ քեզ, որ ոչնչանաս երկրի երեսից և այսօր կորչես քո թագավորությունից»: Եվ Հովսեփին ասաց. «Եթե բերանդ բացես, ես ուժ ունեմ քարով փակելու քո բերանը, մինչև որ չկարողանաս մի խոսք արտաբերել: Տես, թե քանի քարեր կան մեր առջև, ես կարող եմ քար վերցնել, խրել քո բերանը և կոտրել քո ծնոտները»: Հովսեփ 54:12

Եվ Հովսեփին ասաց. «Միայն ձեզ ուժ չի տրված, որովհետև մենք էլ հզոր մարդիկ ենք, և ինչո՞ւ եք պարծենում մեզնից բոլորով»: Եվ Հուդան ասաց Հովսեփին. «Խնդրում եմ՝ ուղարկիր քեզ մեր եղբորը և այսօր մի՛ կործանիր քո երկիրը»: Հովսեփ 54:31

Եվ Հովսեփը պատասխանեց ու ասաց. «Դու ճշմարտություն ես խոսում, և սուտ չկա քո բերանում, որովհետև մեզ էլ ասվեց, որ եբրայեցիները զորություն ունեն, և որ Տերը՝ նրանց Աստվածը, շատ է հավանում նրանց, և ո՞վ կարող է կանգնել նրանց դեմ»: Հովսեփ 54:61

Եվ երբ Եսավի որդիները տեսան, որ Սեյրի որդիները իրենցից ավելի հզոր են, Եսավի որդիներից մի քանիսը դարձան և օգնեցին Սեյրի որդիներին՝ իրենց թշնամիներին: Հասր 57:25

Եվ ամբողջ Եգիպտոսը Հովսեփի հսկողության տակ էր, և Հովսեփը պատերազմեց շրջակա բոլոր թշնամիների դեմ և նվաստացրեց նրանց: Հովսեփը նաև ամբողջ երկիրը և բոլոր փղշտացիներին մինչև Քանանի սահմանները նվաստացրեց, և նրանք բոլորը նրա իշխանության տակ էին, և նրանք տարեկան հարկ էին տալիս Հովսեփին: Հովսեփ 58:8

Եվ Զեփոնը ապահով կերպով թագավորեց Քիթիմի բոլոր որդիների վրա, բայց չճանաչեց Տիրոջը, որը նրան և նրա ամբողջ ժողովրդին փրկել էր Աֆրիկայի թագավորի ձեռքից: Եվ Աֆրիկայի զորքերը այլևս չեկան Քիթիմ՝ թալանելու, ինչպես միշտ, որովհետև գիտեին Զեփոնի զորության մասին, որը նրանց բոլորին սրի բերանով կոտորել էր: Ուստի Անգեասը բոլոր օրերին վախենում էր Եղիփազի որդի Զեփոյից և Քիթիմի որդիներից: Հաշեր 64:6

Եվ բոլոր եգիպտացիները տեսան այն չարիքը, որ Իսրայելի որդիները իրենց հետ արել էին, ուստի բոլոր եգիպտացիները շատ վախեցան Իսրայելի որդիներից, որովհետև տեսան նրանց մեծ զորությունը, և որ նրանցից ոչ մի մարդ չէր ընկել: Հաշիվ 64:49

Եվ դու տեսար նաև նրանց հզոր զորությունը, որովհետև այս զորությունը նրանց է պատկանում իրենց հայրերից, որովհետև մի քանի մարդիկ կանգնեցին ավազի պես բազմամարդ ժողովրդի դեմ և սրի բերանով հարվածեցին նրանց, և նրանցից ոչ մեկը չընկավ, այնպես որ, եթե նրանք բազմամարդ լինեին, ապա լիովին կկործանեին նրանց: Հասր 65:4

Եվ Հորն ասաց թագավորին. «Ահա երկրի բոլոր բնակիչները քո ձեռքում են, թող թագավորը անի այն, ինչ իր աչքին հաճելի է թվում»: Հովք 67:43

Նրա օրերում Մովաբը ապստամբեց Եդոմի զորության դեմ, քանի որ Եդոմի տիրապետության տակ էր Բեդադի որդի Ադադի օրերից ի վեր, որը կոտորեց նրանց և Մադիանին, և Մովաբը ենթարկեց Եդոմին: Հաշեր 74:3

Եվ երբ նա թագավորեց, որոշեց պատերազմել Մովաբի որդիների դեմ, որպեսզի նրանց ենթարկի Եսավի որդիների իշխանությանը, ինչպես որ առաջ էին, բայց չկարողացավ, որովհետև Մովաբի որդիները լսեցին այս բանը, վեր կացան և շտապեցին իրենց եղբայրներից թագավոր ընտրել իրենց համար: Հաշեր 78:4

Եվ երբ նա հասավ Քորեբ, Տերը հայտնվեց նրան այնտեղ՝ թփի մեջ, և նա տեսավ, որ թփը կրակով այրվում է, բայց կրակը ուժ չուներ թփի վրա այն այրելու համար: Հովհ. 79:3

Եվ փարավոնն ասաց նրանց. «Ասացե՛ք ինձ նրա զորությունն ու հզորությունը»: Նրանք ասացին նրան. «Նա ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովերն ու նրանց բոլոր ձկները, նա ստեղծեց լույսը, ստեղծեց խավարը, անձրև բերեց երկրի վրա ու ջրեց այն, խոտ ու խոտ աճեցրեց, նա ստեղծեց մարդուն ու անասուններին, անտառի կենդանիներին, երկնքի թռչուններին ու ծովի ձկներին, և նրա բերանով են նրանք ապրում ու մահանում»: Հովհ. 79:49

Հիմա եկեք վաղ առավոտյան վեր կենանք և նրանց վերադարձնենք, և եթե նրանք մեզ հետ վերադառնան Եգիպտոս՝ իրենց տերերի մոտ, ապա կիմանանք, որ նրանց մեջ հավատ կա, բայց եթե նրանք չվերադառնան, ապա մենք կկռվենք նրանց հետ և նրանց կվերադարձնենք մեծ զորությամբ և հզոր ձեռքով: Հաշեր 81:10

Ո՜վ Տեր Աստված ամբողջ երկրի, փրկի՛ր հիմա քո ժողովրդին, որին դուրս բերեցիր Եգիպտոսից, և թող եգիպտացիները չպարծենան, որ իրենցն է զորությունն ու հզորությունը: Հասեր 81:35

Բասանի Օգ թագավորը շատ հզոր մարդ էր, բայց նրա որդի Նաարոնը շատ հզոր էր, նույնիսկ ավելի հզոր, քան նա էր: Հասր 85:22

Եվ Մովաբի ծերերն ասացին. «Ահա ամորհացիների երկու թագավորները՝ Սեհոնն ու Օգը, որոնք երկրի բոլոր թագավորներից ավելի հզոր էին, չկարողացան դիմադրել Իսրայելի որդիներին, ուրեմն մենք ինչպե՞ս կարող ենք նրանց դեմ կանգնել»: Հասեր 85:35

Երկրի բոլոր թագավորները կգովաբանեն քեզ, աշխարհի իշխանները կերգեն քեզ, Իսրայելի որդիները կուրախանան քո փրկությամբ, կերգեն ու կգոհանան քո զորության համար: Հավ 89:4

Հոբելյաններ

Այլ նրանք քո ժողովուրդն են ու քո ժառանգությունը, որին դու ազատեցիր քո մեծ զորությամբ եգիպտացիների ձեռքից: Նրանց մեջ ստեղծիր մաքուր սիրտ ու սուրբ հոգի, և թող նրանք չխճճվեն իրենց մեղքերի մեջ այսուհետև մինչև հավիտյան: Հոբելյաններ 1:20

Եվ ներկայության հրեշտակը, որը գնում էր Իսրայելի ճամբարի առջևից, վերցրեց տարիների բաժանումների աղյուսակները՝ օրենքի ստեղծման ժամանակից և հոբելյանների շաբաթների վկայությունից, ըստ առանձին տարիների, ըստ հոբելյանների ամբողջ թվի [ըստ առանձին տարիների], [նոր] արարչագործության օրվանից, երբ երկինքն ու երկիրը կնորոգվեն և նրանց ամբողջ արարչագործությունը՝ ըստ երկնքի զորությունների, և ըստ երկրի ամբողջ արարչագործության, մինչև Տիրոջ սրբարանը կառուցվի Երուսաղեմում՝ Սիոն լեռան վրա, և բոլոր լուսատուները կնորոգվեն՝ Իսրայելի բոլոր ընտրյալների բուժման, խաղաղության և օրհնության համար, և որպեսզի այդպես լինի այդ օրվանից մինչև երկրի բոլոր օրերը: Հոբելյաններ 1:28

Եվ թող նրանք չտիրեն կենդանի մարդկանց հոգիներին, քանզի միայն Դու կարող ես տիրապետել նրանց վրա: Եվ թող նրանք իշխանություն չունենան արդարների որդիների վրա այսուհետև և հավիտյանս հավիտենից: Եվ Տեր Աստվածը մեզ պատվիրեց կապել բոլորին: Եվ հոգիների առաջնորդը՝ Մաստեման, մոտեցավ և ասաց. «Տե՛ր, Արարիչ, թող նրանցից մի քանիսը մնան իմ առջև, և թող լսեն իմ ձայնին և անեն այն ամենը, ինչ ես կասեմ նրանց, քանզի եթե նրանցից մի քանիսը չմնան ինձ մոտ, ես չեմ կարողանա իմ կամքի զորությունը գործադրել մարդկանց որդիների վրա, քանզի սրանք ապականության և մոլորության համար են իմ դատաստանի առաջ, քանզի մեծ է մարդկանց որդիների չարությունը»: Հոբելյաններ 10:6-8

Եվ նրա հայր Թարան ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ: Թող հավիտենական Աստվածը ուղղի քո ճանապարհը: Եվ Տերը քեզ հետ լինի և պահպանի քեզ ամեն չարիքից: Եվ շնորհ, ողորմություն և բարեհաճություն շնորհի քեզ տեսնողների առաջ: Եվ թող մարդկանց որդիներից ոչ մեկը իշխանություն չունենա քեզ վրա՝ քեզ վնասելու համար: Գնա խաղաղությամբ»: Հոբելյաններ 12:29

Բայց Իսրայելի վրա Նա ո՛չ հրեշտակ նշանակեց, ո՛չ էլ հոգի, որովհետև միայն Նա է նրանց կառավարիչը, և Նա կպահպանի նրանց և կպահանջի նրանց Իր հրեշտակների, Իր հոգիների և Իր բոլոր զորությունների ձեռքից, որպեսզի Նա պահպանի նրանց և օրհնի նրանց, և որպեսզի նրանք լինեն Նրանը, և Նա լինի նրանցը՝ այսուհետև հավիտյանս հավիտենից: Հոբելյաններ 15:32

Եվ նա չճանաչեց նրան, որովհետև երկնքից տրված արտոնություն էր, որ զրկեր նրա ընկալունակությունից, և Իսահակը չճանաչեց, որովհետև նրա ձեռքերը մազոտ էին, ինչպես իր եղբայր Եսավինը, ուստի օրհնեց նրան: Հոբելյաններ 26:18

Եվ Հուդային ասաց. «Տերը քեզ ուժ ու զորություն տա, որ ոտնակոխ անես բոլոր քեզ ատողներին: Դու և քո որդիներից մեկը իշխան կլինեք Հակոբի որդիների վրա: Քո անունը և քո որդիների անունը թող տարածվի և տարածվի ամեն երկիր ու շրջան: Այդ ժամանակ ազգերը կվախենան քո երեսից, և բոլոր ազգերը կդողան»: Հոբելյաններ 31:18

Եվ մի՛ վախեցիր Հակոբի պատճառով, որովհետև Հակոբի պահապանը մեծ է, հզոր, պատվավոր և գովաբանված, քան Եսավի պահապանը: Հոբելյաններ 35:17

Եվ նրանք ասացին նրան. «Մենք չենք լսի քեզ, որ խաղաղություն կնքես նրա հետ, որովհետև մեր ուժը մեծ է նրա ուժից, և մենք նրանից ավելի հզոր ենք: Մենք կգնանք նրա դեմ, կսպանենք նրան և կկործանենք նրան ու նրա որդիներին: Եվ եթե դու չգնաս մեզ հետ, մենք քեզ էլ կվնասենք»: Հոբելյաններ 37:5

Դրանից հետո Հուդան խոսեց իր հոր՝ Հակոբի հետ և ասաց նրան. «Ծալիր աղեղդ, հայր, ուղարկիր նետերդ և կործանիր թշնամուն ու սպանիր թշնամուն: Թող քո զորությունը լինի, որովհետև մենք չենք սպանի քո եղբորը, որովհետև նա քեզ նման է, և նա քեզ նման է: Եկեք նրան այս պատիվը տանք»: Հոբելյաններ 38:1

Մի՞թե նա իր ողջ զորությամբ չփորձեց սպանել քեզ և ազատել եգիպտացիներին քո ձեռքից, երբ տեսավ, որ դու ուղարկվել ես եգիպտացիների նկատմամբ դատաստան և վրեժ լուծելու: Եվ չնայած այս բոլոր նշաններին ու հրաշքներին՝ իշխան Մաստեման չամաչեց, որովհետև նա համարձակվեց և աղաղակեց եգիպտացիներին, որ հետապնդեն քեզ եգիպտացիների ողջ զորքով, նրանց կառքերով, ձիերով և Եգիպտոսի ժողովուրդների բոլոր զորքերով: Հոբելյաններ 48:3,12

Քանզի այս գիշերը՝ տոնի և ուրախության սկզբում, դուք Եգիպտոսում զատիկ էիք ուտում, երբ Մաստեմայի բոլոր զորքերը արձակվել էին Եգիպտոսի երկրում բոլոր առաջնեկներին կոտորելու՝ փարավոնի առաջնեկից մինչև ջրաղացին գերի ընկած աղախնի առաջնեկը՝ մինչև անասունները: Եվ Տիրոջ զորքերը ամեն ինչ արեցին այնպես, ինչպես Տերն էր հրամայել նրանց, և նրանք անցան բոլոր Իսրայելի որդիների կողքով, և ժանտախտը չեկավ նրանց վրա՝ նրանց միջից ոչ մի հոգի ոչնչացնելու՝ ո՛չ անասուն, ո՛չ մարդ, ո՛չ շուն: Հոբելյաններ 49:2,4

Աստվածաշնչի կորած գրքերը

Որովհետև Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը կհովանի քեզ՝ առանց որևէ կրքի կրքի: Մարիամի ծննդյան Ավետարան 7:19

Բայց հրեշտակը պատասխանեց. «Այդպես չէ, Մարիամ, այլ Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը կհովանի քեզ»: Ավետարան 9:13

Նրա համբավից այս երկիրը դողաց, իսկ նրա գալուստից այն այժմ գտնվում է իրարանցման ու սարսափի մեջ, և մենք ինքներս սարսափած ենք նրա զորության մեծությունից: 1 Մանկության Ավետարան 4:12

Այդ ժամանակից ի վեր տղան բուժվեց Տեր Քրիստոսի զորությամբ և սկսեց գովաբանել և շնորհակալություն հայտնել Տիրոջը, որը բուժել էր իրեն: Մանկության Ա Ավետարան 4:17

Քանզի հենց որ նա մեր մեջ մտավ, կուռքը կոտրվեց, և բոլոր աստվածները ընկան գետնին և կործանվեցին ավելի մեծ զորության կողմից: 1 Մանկության Ավետարան 4:22

Եվ ասաց իր որդուն. «Օ՛, Հիսուս Քրիստոս, վերականգնիր կամ բուժիր այս ջորուն քո անսովոր զորությամբ և տուր նրան նորից մարդու և բանական արարածի կերպարանք ունենալ, ինչպես նախկինում էր»: Մանկության Ա Ավետարան 7:25

Ապա նրա մայրն ասաց. «Օ՛, տիկին Մարիամ, հիմա ես վստահ եմ, որ Աստծո զորությունները բնակվում են քեզ մեջ, որպեսզի քո որդին կարողանա բուժել իր նման երեխաներին, հենց որ նրանք դիպչեն նրա հագուստին»: Մանկության Ա Ավետարան 11:7

Նա պատասխանեց և բացատրեց նրան ֆիզիկան և մետաֆիզիկան: Նաև այն բաները, որոնք գտնվում են բնության ուժից վեր և ցածր: Մարմնի ուժերը, դրա հումորները և դրանց ազդեցությունը: Մանկության Ա Ավետարան 21:12-14

Նրան փառք ու գովեստ, զորություն ու տիրապետություն՝ այսուհետ և հավիտյանս հավիտենից, Ամեն: 1 Մանկության Ավետարան 22:7

Այն ժամանակ Պիղատոսն ասաց. «Դևերին դուրս հանելը չի թվում անմաքուր ոգու գործ, այլ Աստծո զորությունից է գալիս»: Նիկոդեմոսի Ավետարան 1:6

Հիսուսը պատասխանեց. «Եթե նրանք խոսելու ունակություն չունենային, չէին կարող խոսել, բայց քանի որ յուրաքանչյուրն ունի իր լեզվի տիրապետությունը՝ խոսելու և՛ լավ, և՛ վատ, թող նա ուշադրություն դարձնի դրան»: Նիկոդեմոսի Ավետարան 2:5

Հիսուսն ասաց Պիղատոսին. «Հավատա, որ ճշմարտությունը երկրի վրա նրանց մեջ է, ովքեր, երբ ունեն դատելու իշխանություն, կառավարվում են ճշմարտությամբ և ձևավորում են ճիշտ դատողություն»: Նիկոդեմոսի Ավետարան 3:14

Նրանցից ոմանք ասացին. «Այս զորությունը կարող է գալ միայն Աստծուց»: Պիղատոսը հրեաներին ասաց. «Ինչո՞ւ դևերը չեն ենթարկվում ձեր բժիշկներին»: Նրանցից ոմանք ասացին. «Դևերին ենթարկեցնելու զորությունը կարող է գալ միայն Աստծուց»: Նիկոդեմոսի Ավետարան 5:42-44

Որովհետև դու արգելեցիր քո ծառաներին բացահայտել այն գաղտնի բաները, որոնք քո աստվածային զորությամբ գործվեցին դժոխքում: Նիկոդեմոսի Ավետարան 13:2

Սրան դժոխքի իշխանը պատասխանեց Սատանային. «Ո՞վ է այդ այդքան հզոր իշխանը, որը վախենում է մահից: Որովհետև երկրի բոլոր իշխանները ենթարկվում են իմ իշխանությանը, որոնց դու ենթարկեցիր քո զորությամբ: Բայց եթե նա այդքան հզոր է իր մարդկային բնույթով, ես հաստատում եմ քեզ ճշմարտությամբ, որ նա ամենակարող է իր աստվածային բնույթով, և ոչ ոք չի կարող դիմադրել նրա զորությանը»: Նիկոդեմոսի Ավետարան 15:4-6

Նրանք, ովքեր այստեղ են պահվել մինչև երկրի վրա կրկին ապրելը, տարվել են այստեղից ոչ թե իրենց սեփական զորությամբ, այլ Աստծուն ուղղված աղոթքներով, և նրանց ամենակարող Աստվածը վերցրեց նրանց ինձանից: Ո՞վ է ուրեմն այն Հիսուս Նազովրեցին, որ իր խոսքով վերցրեց մեռելներին ինձանից՝ առանց Աստծուն աղոթելու: Գուցե դա նույնն է, ով վերցրեց ինձնից Ղազարոսին, չորս օր անց, երբ նա և՛ գարշահոտ էր, և՛ փտած, և որին ես տիրապետում էի որպես մեռած մարդու, բայց նա նրան կենդանացրեց իր զորությամբ: Սատանան պատասխանեց դժոխքի իշխանին. «Դա նույն մարդն է՝ Հիսուս Նազովրեցին»: Երբ դժոխքի իշխանը լսեց դա, ասաց նրան. «Երդվում եմ քեզ իմ և քո զորություններով, որ նրան ինձ մոտ չբերես»: Որովհետև երբ լսեցի նրա խոսքի զորության մասին, դողացի վախից, և իմ բոլոր անբարո մարդիկ միաժամանակ անհանգստացան: Եվ մենք չկարողացանք պահել Ղազարոսին, բայց նա ցնցվեց և չարության բոլոր նշաններով անմիջապես հեռացավ մեզանից: և հենց այն հողը, որի մեջ ընկած էր Ղազարոսի դիակը, շուտով նրան կենդանի դուրս հանեց: Նիկոդեմոսի Ավետարան 15:12-18

Երբ դժոխքի իշխանը լսեց սա, ասաց Սատանային. «Հեռացիր ինձանից և դուրս արի իմ բնակարաններից, եթե դու հզոր զինվոր ես, կռվիր Փառքի Թագավորի դեմ»: Բայց դու ի՞նչ գործ ունես նրա հետ: Նիկոդեմոսի Ավետարան 16:2

Երբ բոլոր սրբերը լսեցին Եսայիայի ասած այս բաները, նրանք ասացին դժոխքի իշխանին. «Բացի՛ր հիմա քո դարպասները և հանի՛ր քո երկաթե ձողերը, որովհետև դու հիմա կապված կլինես և իշխանություն չես ունենա»: Դավիթը պատասխանեց դժոխքի իշխանին և ասաց. «Ես հասկանում եմ այդ ձայնի խոսքերը, որովհետև ես դրանք խոսեցի նրա հոգով: Եվ հիմա, ինչպես վերևում ասացի, ասում եմ քեզ՝ Տերը հզոր և հզոր, Տերը զորավոր է պատերազմում. նա է փառքի թագավորը, և նա է Տերը երկնքում և երկրի վրա: Եվ կոտրեց այն շղթաները, որոնք նախկինում չէին կարող կոտրվել, և իր անպարտելի զորությամբ այցելեց նրանց, ովքեր նստած էին խորը խավարում՝ անօրինությամբ և մահվան ստվերում՝ մեղքով: Նիկոդեմոսի Ավետարան 16:12,15,19

Ո՞վ ես դու, այդքան հզոր և այդքան թույլ, այդքան մեծ և այդքան փոքր, մի ստոր, բայց միևնույն ժամանակ առաջին կարգի զինվոր, որը կարող է հրամանատարել ծառայի կերպարանքով, ինչպես սովորական զինվորի: Որտեղի՞ց է գալիս, ո՛վ Հիսուս Քրիստոս, որ դու մարդ ես այդքան հզոր և փառավոր վեհությամբ, այնքան պայծառ, որ ոչ մի բիծ չունի, և այնքան մաքուր, որ ոչ մի հանցանք չունի: Քանզի երկրի այն ստորին աշխարհը, որը մինչ օրս մեզ էր ենթակա և որտեղից մենք հարկ էինք ստանում, երբեք մեզ նման մեռած մարդ չի ուղարկել, երբեք նման նվերներ չի ուղարկել դժոխքի իշխաններին: Ուրեմն ո՞վ ես դու, որ նման քաջությամբ մտնում ես մեր բնակարանները և ոչ միայն չես վախենում մեզ սպառնալ ամենամեծ պատիժներով, այլև ձգտում ես բոլորին փրկել այն շղթաներից, որոնց մեջ մենք նրանց պահում ենք: Գուցե դու այն Հիսուսն ես, որի մասին Սատանան հենց նոր ասաց մեր իշխանին, որ խաչի մահով դու պատրաստվում ես ստանալ մահվան իշխանությունը: Ապա Փառքի Արքան, ոտնակոխ անելով մահը, բռնեց դժոխքի իշխանին, զրկեց նրան իր ողջ իշխանությունից և իր հետ տարավ մեր երկրային հայր Ադամին իր փառքի մոտ: Նիկոդեմոսի Ավետարան 17:4,10-13

Քանզի ահա՛ հիմա, Նազովրեցի Հիսուսը, իր փառավոր աստվածային էության պայծառությամբ, փախչում է խավարի և մահվան բոլոր սարսափելի զորություններից: Նիկոդեմոսի Ավետարան 18:3

Դու փրկագնեցիր կենդանի մարդկանց քո խաչով և իջար մեզ մոտ, որպեսզի խաչի մահով մեզ ազատես դժոխքից և քո զորությամբ՝ մահից: Նիկոդեմոսի Ավետարան 19:9

Որոնք այնքան զորավոր կերպով շեղում են մարդկանց մտքերը իրենց նախկին սովորույթներից ու սովորույթներից, որ ես միշտ զարմացել եմ և լիովին համոզվել եմ դրանում մինչ այժմ բազմաթիվ փաստարկներով: Սենեկա Պողոս 9:2

Բայց նա, լինելով Անտիոքի մեծ հեղինակություն ունեցող անձնավորություն, փողոցում բռնեց նրան և համբուրեց, ինչը Թեկղան չհանդուրժեց, բայց շուրջը նայելով՝ փնտրելով Պողոսին, նեղսրտած բարձր ձայնով գոռաց. «Մի՛ ստիպիր ինձ, որ օտարական եմ, մի՛ ստիպիր ինձ, որ Աստծո ծառա եմ, ես Իկոնիոնի առաջնակարգ մարդկանցից մեկն եմ և ստիպված էի լքել այդ քաղաքը, որովհետև չէի ուզում ամուսնանալ Թամիրոսի հետ»: Գործք Պողոսի և Թեկղայի 7:4

Անմաքուր ոգիները դուրս վռնդվեցին՝ աղմկելով: Բոլորը բժշկեցին իրենց հիվանդներին և փառաբանեցին Աստծուն, որը նման զորություն էր տվել կույս Թեկղին: Գործք Պողոսի և Թեկղայի 10:17

Տղամարդիկ զարմացած էին այդպիսի հսկայական հրաշքից և ուժ չունեին Աստծո ծառային ձերբակալելու, այլ միայն բռնելով նրա քողից կամ գլխարկից՝ պոկեցին դրա մի մասը (Գործք Պողոսի և Թեկղայի 11:13):

Որպեսզի բոլոր մարդիկ իմանան, որ երկմիտները և Աստծո զորությանը անվստահները դատապարտության են պատրաստված և նշան լինելու բոլոր հաջորդ դարերի համար: Ա Կղեմես Կորնթացիներին 6:4

Եվ կրկին ասում է. «Տեսա չարագործին մեծ զորությամբ և Լիբանանի մայրիի պես տարածվելիս»: Անցա կողքով, և ահա՛ չկար, փնտրեցի նրա տեղը, բայց չգտա»: Ա Կղեմես՝ Կորնթացիներին 7:11

Եվ հատկապես թող նրանք սովորեն, թե որքան մեծ զորություն ունի խոնարհությունը Աստծո մոտ, որքան մեծ է մաքուր և սուրբ սերը նրա մոտ, որքան գերազանց և մեծ է նրա երկյուղածությունը, և ինչպես այն կփրկի բոլոր նրանց, ովքեր սրբությամբ և մաքուր մտքով դիմում են նրան: Ա Կղեմես՝ Կորնթացիներին 10:13

Եվ քայքայումից Տիրոջ նախախնամության մեծ զորությունը վեր է կացնում այն, և մեկ սերմից շատերը բխում են և պտուղ են տալիս: Ա Կղեմես՝ Կորնթացիներին 11:20

Եվ արդյո՞ք մենք կմտածենք, որ ամենքի Տիրոջ համար շատ մեծ և տարօրինակ բան է բարեհոգի հավատքով նրան երկրպագողներին արթնացնելը, մինչդեռ նույնիսկ թռչնի միջոցով նա մեզ ցույց է տալիս իր խոստումը կատարելու իր զորության մեծությունը: Իր զորության խոսքով նա ստեղծեց ամեն ինչ, և նույն խոսքով նա կարող է, երբ կամենա, ոչնչացնել դրանք: Ո՞վ կասի նրան՝ ի՞նչ ես անում, կամ ո՞վ կդիմադրի նրա զորության ուժին: Ա Կղեմես՝ Կորնթացիներին 12:6,13-14

Իր Ամենակարող զորությամբ նա ամրացրեց երկինքները և իր անըմբռնելի իմաստությամբ զարդարեց դրանք: Նույնպես ծովը և նրա մեջ գտնվող բոլոր արարածները. նախ ստեղծելով դրանք, իր զորությամբ փակեց դրանց մեջ: Ա Կղեմես՝ Կորնթացիներին 15:3,6

Թող մարդը հավատարիմ լինի, թող զորավոր լինի գիտության մեջ, թող իմաստուն լինի խոսքերի ճշգրիտ դատողության մեջ, թող մաքուր լինի իր բոլոր գործերում: Ա Կղեմես՝ Կորնթացիներին 20:30

Նա քեզ կազատի վեց նեղություններից, և յոթերորդում քեզ չարիք չի դիպչի: Սովի ժամանակ քեզ կփրկի մահից և պատերազմի ժամանակ՝ սրի զորությունից: Ա Կղեմես՝ Կորնթացիներին 23:9

Տուր ամեն մարդկային հոգու, որ կանչում է նրա փառավոր և սուրբ անունը, հավատք, երկյուղ, խաղաղություն, երկայնամտություն, համբերություն, ժուժկալություն, սրբություն և զգաստություն՝ բոլոր նրանց համար, ովքեր հաճելի են նրա աչքին, մեր Քահանայապետի և Պահապան Հիսուս Քրիստոսի միջոցով, որով նրան փառք, մեծություն, զորություն և պատիվ լինի հիմա և հավիտյանս հավիտենից: Ամեն: Ա Կղեմես՝ Կորնթացիներին 24:2

Որովհետև Տերն ասում է. «Դուք կլինեք ինչպես ոչխարներ գայլերի մեջ»: Պետրոսը պատասխանեց և ասաց. «Ի՞նչ կլինի, եթե գայլերը պատառոտեն ոչխարներին»: Հիսուսն ասաց Պետրոսին. «Թող ոչխարները չվախենան գայլերից մահից հետո: Եվ դուք մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են ձեզ և դրանից հետո ավելին չունեն ձեզ հետ անելու, այլ վախեցեք նրանից, ով ձեր մահից հետո իշխանություն ունի թե՛ հոգին, թե՛ մարմինը գեհենի կրակը նետելու»: 2 Կղեմես՝ Կորնթացիներին 3:2

Քանի որ օրերը չափազանց չար են, և թշնամին է տիրապետում այս աշխարհին, մենք պետք է ավելի շատ ջանք թափենք Տիրոջ արդար դատաստանները քննելու համար: Բառնաբասի ընդհանուր նամակը 2:1

Եկեք դառնանք հոգևոր, Աստծո կատարյալ տաճար: Որքան էլ որ մեր մեջ կա, եկեք խորհենք Աստծո վախի մասին և մեր ողջ ուժով ձգտենք պահել նրա պատվիրանները, որպեսզի ուրախանանք նրա արդար դատաստաններով: Բառնաբասի ընդհանուր նամակը 3:12

Բայց ո՞վ է այժմ կարող այս իշխանությունն ունենալ վայրի գազանների, ձկների կամ երկնքի թռչունների վրա: Որովհետև դուք գիտեք, որ իշխել նշանակում է իշխանություն ունենալ, որ մարդը նշանակվի այն բանի վրա, ինչի վրա նա իշխում է: Բառնաբասի ընդհանուր նամակ 5:23

Եվ Տերն ասաց նրան. «Քո արգանդում երկու ազգ կա, և քո որովայնից երկու ժողովուրդ կելնի. մեկը մյուսի վրա իշխանություն կունենա, և մեծը կծառայի փոքրին: Հասկացիր, թե ով էր Իսահակը, ով Ռեբեկան, և ում մասին կանխագուշակվել էր, որ այս ժողովուրդը դրանից մեծ կլինի»: Բառնաբասի ընդհանուր նամակը 12:4

Եկեք անցնենք գիտելիքի և վարդապետության մյուս տեսակին: Կան վարդապետության և զորության երկու ճանապարհ՝ մեկը լույսի, մյուսը՝ խավարի: Բառնաբասի Ընդհանուր Նամակ 14:3

Բայց խավարի ճանապարհը ծուռ է և լի անեծքով: Որովհետև դա հավիտենական մահվան ճանապարհ է՝ պատժով, որով քայլողները հանդիպում են այնպիսի բաների, որոնք կործանում են իրենց հոգիները: Այդպիսիք են՝ կռապաշտությունը, ինքնավստահությունը, իշխանության հպարտությունը, կեղծավորությունը, երկմտությունը, շնությունը, սպանությունը, բռնաբարությունը, հպարտությունը, հանցանքը, խաբեությունը, չարությունը, ամբարտավանությունը, կախարդությունը, ագահությունը և Աստծո վախի պակասը: Բառնաբասի ընդհանուր նամակ 15:1-2

Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի: Եթե մեկը սեղանի մեջ չէ, զրկված է Աստծո հացից: Որովհետև եթե մեկի կամ երկուսի աղոթքները այնքան զորավոր են, ինչպես մեզ ասվում է, ապա որքա՞ն ավելի զորավոր կլինի եպիսկոպոսի և ամբողջ եկեղեցու աղոթքը: Իգնատիոսի նամակը Եփեսացիներին 2:2

Որին աղաչում եմ ձեզ, որ միշտ մասնակից դարձնեք ինձ, որպեսզի գտնվեմ Եփեսոսի քրիստոնյաների մեջ, որոնք միշտ համաձայն են եղել առաքյալների հետ՝ Հիսուս Քրիստոսի զորությամբ: Ուրեմն, հոգ տարեք ավելի լիովին միանալ՝ Աստծո գովասանքի և փառքի համար: Որովհետև երբ դուք լիովին հավաքվում եք նույն տեղում, սատանայի զորությունները կործանվում են, և նրա չարագործությունները քայքայվում են նրանց հավատքի միասնությամբ: Որովհետև քրիստոնեությունը արտաքին խոստովանության գործ չէ, այլ դրսևորվում է հավատքի զորությամբ, եթե մարդը մինչև վերջ հավատարիմ է մնում: Իգնատիոսի նամակը Եփեսացիներին 3:8,11,17

Այսպիսով, կախարդանքի ողջ զորությունը լուծարվեց, և չարության ամեն կապանք կործանվեց, մարդկանց տգիտությունը վերացվեց, և հին թագավորությունը վերացավ, Աստված ինքը հայտնվեց մարդու կերպարանքով՝ հավիտենական կյանքի նորոգման համար: Իգնատիոսի նամակը Եփեսացիներին 4:13

Ուստի ձեզ էլ լավ կլինի, որ ձեր եպիսկոպոսին չափազանց զգույշ չվարվեք նրա երիտասարդության պատճառով, այլ ամենայն պատիվ մատուցեք նրան՝ ըստ Աստծո Հոր զորության, ինչպես տեսնում եմ նաև ձեր սուրբ երեցները՝ չհաշվի առնելով նրա տարիքը, որն իրականում երիտասարդ է թվում, այլ ինչպես Աստծո մեջ խոհեմներին է վայել՝ հնազանդվեք նրան, ավելի ճիշտ՝ ոչ թե նրան, այլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝ մեր բոլորի եպիսկոպոսին: Իգնատիոսի նամակը Մագնեսիացիներին 1:6

Ում հայացքն ինքնին ուսուցողական է, և նրա մեղմությունը՝ զորեղ. համոզված եմ, որ աթեիստներն իրենք էլ չեն կարող չհարգալից լինել նրանց նկատմամբ: Իգնատիոսի նամակը տրալցիներին 1:10

Ով մարմնով իսկապես Դավթի ցեղից էր, բայց Աստծո Որդի՝ Աստծո կամքով և զորությամբ, իսկապես ծնված Կույսից և մկրտված Հովհաննեսից, որպեսզի նրա միջոցով կատարվի ամեն արդարություն: Իգնատիոսի նամակը սմյուռնեացիներին 1:3

Միայն թե դուք պետք է աղոթեք նրանց համար, որպեսզի եթե դա Աստծո կամքն է, նրանք զղջան, ինչը, սակայն, շատ դժվար կլինի: Բայց դրա համար մեր Տեր Հիսուս Քրիստոսն ունի զորությունը, որը մեր իրական կյանքն է: Իգնատիոսի նամակը սմյուռնեացիներին 2:3

Բարև եմ տալիս եղբայրներիս ընտանիքներին՝ իրենց կանանցով ու երեխաներով, ինչպես նաև այրի կոչված կույսերին: Զորացե՛ք Սուրբ Հոգու զորությամբ: Բարև է տալիս ձեզ Փիլոնը, որ ինձ հետ է: Իգնատիոսի նամակը սմյուռնեացիներին 3:24

Քրիստոնյան ինքն իր ուժը չունի, այլ պետք է միշտ ազատ լինի Աստծո ծառայության համար: Այս գործը և՛ Աստծո, և՛ ձերն է, երբ դուք այն կատարելագործեք: Իգնատիոսի նամակը Պոլիկարպոսին 3:3

Երբ քո ուժն է բարիք գործել, մի՛ հետաձգիր, որովհետև սերը փրկում է մահից: Պողիկարպոսի նամակը Փիլիպպեցիներին 3:11

Ահա՛ հզոր Տերը, որն իր անտեսանելի զորությամբ և իր անզուգական իմաստությամբ ստեղծեց աշխարհը, և իր փառավոր խորհրդով գեղեցկացրեց իր արարածը, և իր զորության խոսքով հաստատեց երկինքը, և երկիրը հիմնեց ջրերի վրա, և այս հզոր առաքինությամբ հաստատեց իր Սուրբ Եկեղեցին, որը նա օրհնեց: 1 Հերմասի Հովվի Գիրք (Տեսիլքներ) 1:28

Լսե՛ք, ուրեմն, թե ինչու է աշտարակը կառուցված ջրի վրա. որովհետև քո կյանքը ջրով է և կփրկվի: Որովհետև այն հիմնված է Ամենակարողի և պատվավոր անվան խոսքով և հենված է Աստծո անտեսանելի զորության և զորության վրա: Հերմասի Հովվի 1 Գիրք (Տեսիլքներ) 3:42

Նա պատասխանեց ինձ և ասաց. «Մի՞թե քեզ ոչինչ չհանդիպեց, ո՛վ մարդ»: Ես պատասխանեցի. «Տիկին, ինձ հանդիպեց մի գազան, որը, կարծես, կարող էր ամբողջ ժողովուրդ կուլ տալ, բայց Աստծո զորությամբ և նրա եզակի ողորմությամբ ես փրկվեցի դրանից»: 1 Հերմասի Հովվի գիրք (Տեսիլքներ) 4:16

Բայց նրանց նախկին մեղքերի համար Աստված, որն ունի բժշկելու զորություն, դեղ կտա, որովհետև Նա ունի ամեն ինչի զորությունը: 2 Հերմասի Հովվի Գիրքը (Պատվիրաններ) 4:12

Հետևաբար, մեր ողորմած Տերը կարեկցանք ցուցաբերեց իր արարածի նկատմամբ և նշանակեց այդ զղջումը, և ինձ տվեց դրա զորությունը: Եվ դրա համար ես ասում եմ քեզ, եթե մեկը այդ մեծ և սուրբ կոչումից հետո գայթակղվի սատանայի կողմից և մեղանչի, նա մեկ զղջում ունի: Բայց եթե նա հաճախ մեղանչի և զղջա, դա նրան օգուտ չի բերի, որովհետև նա հազիվ թե ապրի Աստծո համար: 2 Հերմասի Հովվի Գիրքը (Պատվիրաններ) 4:22

Եվ հիմա, ասում է նա, լսեք զայրույթի չարությունը. որքան չար ու վնասակար է այն, և ինչպես է այն տապալում Աստծո ծառաներին, քանզի այն չի կարող վնասել նրանց, ովքեր լի են հավատքով, քանի որ Աստծո զորությունը նրանց հետ է. այլ այն տապալում է կասկածամիտներին և նրանց, ովքեր զուրկ են հավատքից: Քանզի այս բաները հիմարություն են, ավելորդ և ունայն Աստծո ծառաների համար: Բայց համդարտությունը ուժեղ է և ուժգին, մեծ զորություն ունի և նստում է մեծ լայնությամբ, ուրախ է, ուրախանում է խաղաղությամբ և փառաբանում է Աստծուն միշտ հեզությամբ: 2 Հերմասի Հովվի Գիրքը (Պատվիրաններ) 5:11,13

Վախեցիր Աստծուց, ասում է նա, և պահիր նրա պատվիրանները: Որովհետև եթե պահես նրա պատվիրանները, զորավոր կլինես ամեն գործում, և քո բոլոր գործերը գերազանց կլինեն: Որովհետև Աստծուց վախենալով՝ ամեն ինչ լավ կանես: Սա այն վախն է, որով դու պետք է ազդվես, որպեսզի փրկվես: Բայց մի՛ վախեցիր սատանայից, որովհետև եթե վախենում ես Տիրոջից, տիրիր նրան, որովհետև նրա մեջ զորություն չկա: Եթե նրա մեջ զորություն չկա, ապա նրանից էլ վախենալու բան չկա: Բայց նրանից, ում մեջ գերազանց զորություն կա, պետք է վախենալ, որովհետև ամեն մեկը, ով զորություն ունի, պետք է վախենալ: Բայց նրան, ով զորություն չունի, բոլորի կողմից արհամարհվում է: 2 Հերմասի Հովվի գիրքը (Պատվիրաններ) 7:1-3

Ուրեմն արհամարհիր այն, և դու կիշխես դրա վրա ամեն առիթով: Հագիր ամուր և հզոր հավատք, քանզի հավատքը խոստանում է ամեն ինչ և կատարելագործում է ամեն ինչ: Բայց կասկածողը չի հավատա, որ ինչ-որ բանի կհասնի՝ իր բոլոր կարողություններով: Ուրեմն տեսնում ես, ասում է նա, թե ինչպես է հավատքը գալիս վերևից՝ Աստծուց, և մեծ զորություն ունի: Բայց կասկածը երկրային ոգի է, և գալիս է սատանայից, և ուժ չունի: 2 Հերմասի Հովվի գիրքը (Պատվիրաններ) 9:9-10

Եվ այս ստախոս մարգարեն, չունենալով աստվածային Հոգու զորություն, պատասխանում է նրանց պահանջներին համապատասխան և լցնում է նրանց հոգիները խոստումներով՝ ըստ նրանց ցանկության: Սակայն այդ մարգարեն ունայն է և ունայն բաներ է պատասխանում նրանց, ովքեր իրենք են ունայն: 2 Հերմասի Հովվի գիրքը (Պատվիրաններ) 10:5

Որովհետև Աստծուց տրված ամեն մի հոգի կարիք չունի խնդրելու, այլ աստվածային զորություն ունենալը ինքն իրենից ամեն ինչ խոսում է, որովհետև նա վերևից է՝ Աստծո զորությունից: 2 Հերմասի Հովվի գիրքը (Պատվիրաններ) 10:9

Այսպիսով, դուք տեսնում եք այս տեսակի մարգարեներից յուրաքանչյուրի կյանքը: Հետևաբար, իր կյանքով և գործերով ապացուցեք այն մարդուն, ով ասում է, որ ունի Սուրբ Հոգին: Եվ հավատացեք այն Հոգուն, որը գալիս է Աստծուց և ունի այդպիսի զորություն: Բայց մի հավատացեք երկրային և դատարկ հոգուն, որը սատանայից է, որի մեջ չկա ո՛չ հավատ, ո՛չ էլ առաքինություն: 2 Հերմասի Հովվի գիրքը (Պատվիրաններ) 11:12

Ավելի լավ հասկացեք վերևից եկող զորությունը՝ այս համեմատությամբ: Կարկուտի հատիկները, որոնք թափվում են, չափազանց փոքր են, և այնուամենայնիվ, երբ ընկնում են մարդու գլխին, ինչպե՞ս են ցավ պատճառում նրան: Եվ կրկին՝ մտածեք տան կղանքի մասին. ինչպես են երկրի վրա թափվող փոքրիկ կաթիլները փոս բացում քարերի մեջ: Նույն կերպ, վերևից եկող և երկրի վրա թափվող ամենափոքր բաները մեծ ուժ ունեն: Ուստի միացեք այս ոգուն, որն ունի զորություն, և հեռացեք մյուսից, որը դատարկ է: 2 Հերմասի Հովվի գիրքը (Պատվիրաններ) 11:15-17

Անհաստատ, չգիտակցելով Աստծո մեծությունն ու հրաշալի լինելը, որը ստեղծեց աշխարհը մարդու համար և ամեն արարած նրան ենթարկեցրեց. և նրան տվեց ամբողջ զորությունը, որպեսզի կարողանա կատարել այս բոլոր պատվիրանները: 2 Հերմասի Հովվի գիրքը (Պատվիրաններ) 12:19

Եվ դարձեք ձեր Տեր Աստծուն, թողեք սատանային ու նրա հաճույքները, որովհետև դրանք չար են, դառը և անմաքուր: Եվ մի՛ վախեցեք սատանայից, որովհետև նա իշխանություն չունի ձեզ վրա: 2 Հերմասի Հովվի գիրքը (Պատվիրաններ) 12:22

Բայց սատանան խիստ է և իր զորությամբ տիրում է Աստծո ծառաների վրա: Եվ նա ասաց, որ չի կարող իշխել Աստծո ծառաների վրա, ովքեր ամբողջ սրտով վստահում են իրեն: Սատանան կարող է պայքարել, բայց չի կարող հաղթել նրանց: Որովհետև եթե դուք դիմադրեք նրան, նա կփախչի ձեզանից՝ շփոթված: Բայց նրանք, ովքեր լի չեն հավատքով, վախենում են սատանայից, կարծես նա ինչ-որ մեծ զորություն ունենա: Որովհետև սատանան փորձում է Աստծո ծառաներին, և եթե նրանց դատարկ է գտնում, կործանում է նրանց: 2 Հերմասի Հովվի գիրքը (Պատվիրաններ) 12:25-27

Եվ ես նրան ասացի. «Տե՛ր, ես հիմա հաստատված եմ Տիրոջ բոլոր պատվիրաններում, քանի դեռ դու ինձ հետ ես, և գիտեմ, որ դու կկոտրես սատանայի ողջ զորությունը»: 2 Հերմասի Հովվի գիրքը (Պատվիրաններ) 12:34

Օ՛, հիմար, կասկածամիտ և թշվառ մարդ, որ չես հասկանում, որ այս ամենը պատկանում է ուրիշ մարդկանց և գտնվում է ուրիշի իշխանության տակ: Քանզի այս քաղաքի տերը քեզ ասում է. «Կամ հնազանդվիր իմ օրենքներին, կամ հեռացիր իմ քաղաքից»: 3 Հերմասի Հովվի գիրքը (Նմանություններ) 1:3

Երբ հարուստը աղքատներին օգնում է իր կարիքները, աղքատը աղոթում է Տիրոջը հարուստի համար, և Աստված հարուստին տալիս է բոլոր բարիքները, որովհետև աղքատը հարուստ է աղոթքով, և նրա խնդրանքները մեծ զորություն ունեն Տիրոջ մոտ: 3 Հերմասի Հովվի գիրքը (Առակներ) 2:7

Ուրեմն դու, որ զորացել ես այդ պատվարժան պատգամաբերով և ստացել ես աղոթքի այդպիսի հզոր պարգև, քանի որ ծույլ չես, ինչո՞ւ հիմա չես խնդրում Տիրոջից հասկացողություն և չես ստանում այն: 3 Հերմասի Հովվի գիրքը (Նմանություններ) 5:40

Լսե՛ք,- ասաց նա,- Աստծո Որդին ծառայի կարգավիճակում չէ, այլ մեծ զորությամբ և իշխանությամբ: Ես նրան ասացի. «Ինչպե՞ս, տե՛ր: Ես չեմ հասկանում»: 3 Հերմասի Հովվի գիրքը (Առակներ) 5:50

«Տեսնո՞ւմ եք,- ասաց նա,- որ նա իր ժողովրդի Տերն է՝ ստանալով ողջ իշխանությունը իր Հորից: Բայց թե ինչու Տերը խորհրդակցեց իր Որդուն՝ ժառանգությունը բաժանելու վերաբերյալ, և բարի հրեշտակներին, լսեք հիմա: Հերմասի Հովվի 3 Գիրք (Նմանություններ) 5:53

Նա պատասխանեց. «Ինչ վերաբերում է մարդկանց նախկին արարքներին, որոնք նրանք կատարել են անգիտության պատճառով, միայն Աստված կարող է նրանց համար միջոց տալ, քանզի ամբողջ զորությունը պատկանում է նրան»: 3 Հերմասի Հովվի գիրք (Նմանություններ) 5:61

Մեծ և պատվարժան հրեշտակը, որին դուք տեսաք, Միքայելն էր, որն իշխանություն ունի իր ժողովրդի վրա և կառավարում է նրանց: Որովհետև նա օրենքը սերմանել է հավատացյալների սրտերում, և այդ պատճառով նա այցելում է նրանց, ում տվել է օրենքը, որպեսզի տեսնի, թե արդյոք նրանք պահել են այն: Հերմասի Հովվի 3 Գիրք (Նմանություններ) 8:25

Ես նրան ասացի. «Տե՛ր, ինչո՞ւ մի քանիսին ուղարկեց աշտարակ, իսկ մյուսներին թողեց այստեղ՝ քեզ մոտ»: Նա պատասխանեց. «Նրանք, ովքեր խախտել են նրանից ստացած օրենքը, թողնված են իմ իշխանության տակ, որպեսզի զղջան իրենց մեղքերի համար, բայց նրանք, ովքեր կատարել են օրենքը և պահել այն, նրա իշխանության տակ են»: 3 Հերմասի Հովվի գիրք (Նմանություններ) 8:27

Բայց հիմա դու լուսավորված ես հրեշտակի կողմից, բայց միևնույն ժամանակ նույն Հոգով: Բայց դու պետք է ամեն ինչ ուշադիր մտածես, որովհետև դրա համար էլ ես ուղարկվել եմ քո տուն այդ պատվարժան պատգամաբերի կողմից, որպեսզի երբ դու ամեն ինչ զորավոր տեսնես, չվախենաս առաջվա պես: 3 Հերմասի Հովվի գիրքը (Նմանություններ) 9:4

Որովհետև քեզ համար ոչ մի օգուտ չի լինի Աստծո Որդու անունը տալը, եթե նրանցից չընդունես նաև նրանց հանդերձը: Որովհետև այս կույսերը Աստծո Որդու զորություններն են: Այդպես էլ մարդը ապարդյուն կկրի իր անունը, եթե չօժտվի նաև նրա զորություններով: 3 Հերմասի Հովվի գիրք (Նմանություններ) 9:122

Ինչ վերաբերում է այդ քարերին, շարունակեց նա, որոնք նրանց ձեռքով հանձնվելուց հետո դու տեսար, որ մնացել են շենքում, նրանք հագնված էին իրենց զորությամբ, այդ պատճառով դու տեսնում ես ամբողջ աշտարակը նույն գույնի՝ ժայռի հետ, և կարծես թե մեկ քարից էր պատրաստված: 3 Հերմասի Հովվի գիրքը (Նմանություններ) 9:125

Տեսնելով, ասաց նա, որ դու ջանասիրաբար հարցաքննում ես ամեն ինչ, լսիր նաև այն քարերի մասին, որոնք մերժվեցին: Սրանք բոլորը ստացան Աստծո Որդու անունը և դրանով իսկ այս կույսերի զորությունը: 3 Հերմասի Հովվի գիրքը (Նմանություններ) 9:128

Բայց դրանից հետո նրանք կպահվեն այն կանանց, որոնց դու տեսար սև հագուստով, ազատ ուսերով և ազատ մազերով: Նրանք իրենց ցանկությունները կենտրոնացրին դրանց վրա՝ գայթակղվելով իրենց գեղեցկությամբ, և հագնվեցին իրենց զորությամբ և մերկացրին կույսերի հագուստը: 3 Հերմասի Հովվի Գիրքը (Նմանություններ) 9:130

Նրանք կմտնեն, ասաց նա, եթե մի կողմ դնեն այդ կանանց բոլոր գործերը և վերականգնեն այս կույսերի զորությունը և քայլեն նրանց գործերով: 3 Հերմասի Հովվի գիրքը (Նմանություններ) 9:133

Լսե՛ք, ասաց նա, այն կույսերի անունները, որոնք ավելի հզոր են և կանգնե՛ք դարպասի անկյուններում: Սրանք են նրանց անունները. առաջինը կոչվում է Հավատ, երկրորդը՝ Զսպվածություն, երրորդը՝ Զորություն, չորրորդը՝ Համբերություն, իսկ մնացածները, որոնք գտնվում են դրանց տակ, կոչվում են Պարզություն, Անմեղություն, Մաքրություն, Ուրախություն, Ճշմարտություն, Հասկացողություն, Համաձայնություն, Բարեգործություն: 3 Հերմասի Հովվի Գիրք (Նմանություններ) 9:141-142

Նա պատասխանեց. «Որովհետև այս առաքյալներն ու ուսուցիչները, որոնք քարոզում էին Աստծո Որդու անունը, մահանալով նրա հավատքն ու զորությունը ստանալուց հետո, քարոզեցին նրանց, ովքեր նախկինում մահացած էին. և նրանք այս կնիքը տվեցին նրանց»: 3 Հերմասի Հովվի Գիրք (Նմանություններ) 9:157

Եվ մի՞թե քեզ համար ավելի մեղանչող չի թվում նա, ով պետք է հետևի բարությանը, եթե նախընտրի մեղքի բաժինը, քան նա, ով մեղանչում է առանց Աստծո զորությունը իմանալու: 3 Հերմասի Հովվի գիրքը (Նմանություններ) 9:172

Մեր Աստվածն ու Տերը, որը տիրում է ամեն ինչի վրա և իշխանություն ունի իր բոլոր արարածների վրա, չի հիշի մեր հանցանքները, այլ հեշտությամբ հանդարտվում է նրանց կողմից, ովքեր խոստովանում են իրենց մեղքերը. բայց մարդը, լինելով անտարբեր, մահկանացու, անզոր և մեղքերով լի, շարունակում է իր զայրույթը մարդու դեմ, կարծես իր զորության մեջ լիներ նրան փրկել կամ ոչնչացնել: 3 Հերմասի Հովվի Գիրք (Նմանություններ) 9:208

Սակայն նրանցից ոմանք, զղջալով, փրկվել են, և նույն տեսակի մյուսները նույնպես կփրկվեն, եթե զղջան: Եթե ոչ, նրանք կմահանան այն կանանց կողմից, որոնց զորությունն ու ուժը նրանք ունեն: 3 Հերմասի Հովվի գիրքը (Նմանություններ) 9:228

Քանզի բոլոր ազգերը պատժում են իրենց ծառաներին, որոնք մերժում են իրենց տերերին: Ի՞նչ եք կարծում, թե Տերը կանի ձեզ հետ, որ ամեն ինչի զորություն ունի: 3 Հերմասի Հովվի գիրքը (Առակներ) 9:242

Հետևաբար, վերցրու նրա լրջությունն ու համեստությունը քո հանդեպ և ասա բոլորին, որ նա մեծ պատվի և համբավի արժանանում է Աստծո առաջ, մեծ հեղինակություն ունեցող իշխան է և հզոր իր պաշտոնում: Միայն նրան է տրված ապաշխարության զորությունը ամբողջ աշխարհում: Մի՞թե նա քեզ համար մեծ հեղինակություն չի թվում: Հերմասի Հովվի 3 Գիրք (Նմանություններ) 10:5-6

Արդ, եթե մեր խնդրանքի համար տեղ կա, Պիղատոս, քանի որ մենք մի ժամանակ իշխանություն ունեինք, զգուշորեն թաղիր իմ տունը, որովհետև ճիշտ է, որ մենք թաղվենք քեզ մոտ, այլ ոչ թե քահանաների, որոնք, ինչպես Գրություններն են ասում, մի փոքր ժամանակ անց՝ Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ, կհասնեն վրեժխնդրության: Հերովդեսի նամակը Պիղատոս կուսակալին:

Ես ստացել եմ ամենաhիհանալի տեղեկությունը, որի հետևանքով ես սարսափով ու դողով եմ լցված: Քանզի այս նահանգում, որը ես կառավարում եմ, որի քաղաքներից մեկը կոչվում է Երուսաղեմ, hրեաների ամբողջ բազմությունը ինձ մոտ բերեց մի մարդու՝ Հիսուս անունով, և նրա դեմ բազմաթիվ մեղադրանքներ բերեցին, որոնք նրանք չկարողացան հաստատել հետևողական ապացույցներով: Բայց նրանք նրան մեղադրեցին մասնավորապես մեկ հերետիկոսության մեջ, այն է՝ որ Հիսուսն ասել է, որ շաբաթը հանգիստ չէ և նրանց համար այն չպետք է պահվի: Քանզի նա այդ օրը բազմաթիվ բուժումներ կատարեց և կույրերին տեսողություն տվեց, կաղերին՝ քայլել, մեռելներին՝ հարություն տվեց, բորոտներին մաքրեց, բուժեց կաթվածահարներին, որոնք լիովին անկարող էին շարժել իրենց մարմինը կամ ամրացնել նյարդերը, այլ կարող էին միայն խոսել և խոսել, և նա նրանց ուժ տվեց քայլելու և վազելու՝ վերացնելով նրանց թուլությունը միայն իր խոսքով: Կա մեկ այլ շատ հզոր արարք, որը տարօրինակ է մեր աստվածների համար. նա հարություն տվեց չորս օր մահացած մի մարդու՝ կանչելով նրան միայն իր խոսքով, երբ մեռածը սկսել էր քայքայվել, և նրա մարմինը փչացել էր բուծված որդերից և շան հոտ ուներ: բայց տեսնելով նրան գերեզմանում պառկած՝ հրամայեց նրան վազել, և մեռածը ընդհանրապես չուշացավ, այլ ինչպես փեսան դուրս եկավ իր սենյակից, այնպես էլ նա դուրս եկավ գերեզմանից՝ լցված առատ օծանելիքով: Ավելին, նույնիսկ նրանք, ովքեր օտարականներ էին և ակնհայտորեն դիվահարներ, որոնք բնակվում էին անապատներում, ուտում էին իրենց մարմինը և թափառում էին ինչպես անասուններ ու սողուններ, նա վերածվեց քաղաքների բնակիչների և մի խոսքով նրանց բանական դարձրեց, պատրաստեց դառնալ իմաստուն, հզոր և փառավոր՝ ուտելով նրանց բոլոր թշնամիների հետ, որոնք կործանում էին նրանց մեջ և որոնց նա նետում էր ծովի խորքը: Պիղատոս կառավարչի հաղորդումը մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին, որը ուղարկվեց Հռոմ՝ Օգոստոս Կեսարի մոտ:

Եվ երբ նրան տարան հռոմեացիների քաղաքը, և Կեսարը լսեց, որ նա եկել է, նա նստեց աստվածների տաճարում՝ ամբողջ սենատի, ամբողջ զորքի և իր ամբողջ զորքի հետ միասին, և հրամայեց Պիղատոսին կանգնել մուտքի մոտ: Եվ Կեսարը նրան ասաց. «Ամենաանօրեն, երբ տեսար այդ մարդու կողմից կատարված այդքան մեծ նշաններ, ինչո՞ւ համարձակվեցիր դա անել: Համարձակվելով չար գործ անել՝ կործանեցիր ամբողջ աշխարհը»: Եվ Պիղատոսն ասաց. «Թագավոր և ինքնակալ, ես մեղավոր չեմ այս բաների համար, այլ հրեաների բազմությունն է, որ անզգույշ և մեղավոր է»: Եվ Կեսարը հարցրեց. «Եվ ո՞վ են նրանք»: Պիղատոսն ասաց. Հերովդեսը, Արքեղայոսը, Փիլիպպոսը, Աննան և Կայիափան, և հրեաների ամբողջ բազմությունը»: Կեսարը հարցրեց. «Ինչո՞ւ կատարեցիր նրանց մտադրությունը»: Եվ Պիղատոսն ասաց. «Նրանց ազգը ապստամբ և անհնազանդ է և չի ենթարկվում քո իշխանությանը»: Եվ Կեսարն ասաց. «Երբ նրան քեզ հանձնեցին, դու պետք է նրան ապահովության տակ պահեիր և ինձ մոտ ուղարկեիր, և չհամաձայնվեիր նրանց խաչել նման մարդու, որը արդար էր և այնպիսի մեծ ու բարի հրաշքներ էր գործում, ինչպես դու ասացիր քո պատմածում: 1 Որովհետև այսպիսի հրաշքներով Հիսուսը հայտնվեց որպես Քրիստոս՝ հրեաների թագավորը: Պիղատոսի դատավարությունը և դատապարտումը:

Եվ նա նրան ժողովրդին հանձնեց անթթխմոր հացի՝ նրանց տոնի նախորդ օրը: Եվ նրանք բռնեցին Տիրոջը, հրեցին նրան վազելիս և ասացին. «Եկեք քաշենք Աստծո Որդուն, որ իշխանություն ենք ձեռք բերել նրա վրա»: Եվ նրան հագցրին ծիրանի, նստեցրին դատաստանի աթոռին՝ ասելով. «Արդարությամբ դատիր, Իսրայելի թագավոր»: Եվ նրանցից մեկը փշերից պսակ բերեց և դրեց Տիրոջ գլխին: Եվ մյուսները կանգնեցին և թքեցին նրա աչքերի մեջ, իսկ մյուսները հարվածեցին նրա այտերին, մյուսները եղեգով ծակեցին նրան, իսկ ոմանք էլ մտրակով ծեծեցին նրան՝ ասելով. «Այս պատիվով պատվենք Աստծո Որդուն»: Պետրոսի Ավետարան 1:3

Եվ կեսօր էր, և խավար իջավ ամբողջ Հրեաստանի վրա: Նրանք անհանգստացած ու տանջված էին, որ գուցե արևը մայր չմտներ, քանի դեռ նա դեռ կենդանի էր, որովհետև նրանց համար գրված է, որ արևը մայր չի մտնի մահապատժի ենթարկվածի վրա: Եվ նրանցից մեկն ասաց. «Տվեք նրան լեղի քացախով խմելու»: Եվ նրանք խառնեցին ու տվեցին նրան խմելու, և ամեն ինչ կատարեցին, և կատարեցին իրենց մեղքերը իրենց գլխի դեմ: Եվ շատերը շրջում էին լապտերներով՝ կարծելով, թե գիշեր է, և ընկնում էին: Եվ Տերը աղաղակեց՝ ասելով. «Իմ զորություն, իմ զորություն, դու թողել ես ինձ»: Եվ երբ նա ասաց դա, վեր կացավ: Եվ այդ ժամին Երուսաղեմի տաճարի վարագույրը պատռվեց երկու մասի: Պետրոսի Ավետարան 1:5

Եդեմի մոռացված գրքերը

Քանզի Դու, Աստված, նրան քուն բերեցիր, նրա կողից ոսկոր վերցրիր և նրա փոխարեն մարմին վերականգնեցիր՝ Քո աստվածային զորությամբ: Եվ ինձ՝ ոսկորին, վերցրիր և կին դարձրեցիր՝ նրա նման պայծառ՝ սրտով, բանականությամբ և խոսքով, և մարմնով՝ նրա նման, և ինձ ստեղծեցիր նրա դեմքի նմանությամբ՝ Քո ողորմությամբ և զորությամբ: Ա Ադամի և Եվայի գիրք 5:9-10

Բայց երբ դու եկար բնակվելու այս օտար երկրում, քո կենդանական մարմինը չէր կարող երկրի վրա լինել առանց երկրային սննդի, որը կուժեղացներ այն և կվերականգներ նրա ուժերը: Ա Ադամի և Եվայի 40:2

Ապա Ադամն ասաց Եվային. «Տես այս կրակը, որից մենք բաժին ունենք մեր մեջ. որը նախկինում մեզ էր զիջում, բայց այլևս այդպես չէ, քանի որ մենք խախտել ենք արարչագործության սահմանը և փոխել ենք մեր վիճակը, և մեր բնույթը փոխվել է: Բայց կրակը չի փոխվել իր բնույթով, ոչ էլ փոխվել է իր ստեղծումից ի վեր: Հետևաբար, այն այժմ իշխանություն ունի մեզ վրա, և երբ մենք մոտենում ենք դրան, այն այրում է մեր մարմինը»: Ադամի և Եվայի 1 Գիրք 44:9

Աստված կրկին ասաց Եվային. «Ի՞նչ էր խոստացել քեզ դրախտում՝ ասելով. «Երբ ծառից ուտես, քո աչքերը կբացվեն, և դու կդառնաս աստվածների նման՝ ճանաչելով բարին ու չարը»: Բայց ահա նա կրակով այրեց քո մարմինները և ստիպեց քեզ համտեսել կրակի համը՝ դրախտի համի փոխարեն, և ստիպեց քեզ տեսնել կրակի այրումը, դրա չարիքը և այն իշխանությունը, որն ունի քեզ վրա»: Ադամի և Եվայի 1 Գիրք 46:6

Տես, ես նրան կապեցի մինչև դու եկար և տեսար նրան ու տեսար նրա թուլությունը, որ նրա մեջ ոչ մի ուժ չմնաց: Ա Ադամի և Եվայի 1 Գիրք 51:10

Բայց Սատանան՝ ամեն բարիքի ատողը, թույլ չտվեց նրանց ավարտել իրենց աղոթքները: Քանզի նա կանչեց իր զորքերին, և նրանք բոլորը եկան: Ապա նա ասաց նրանց. «Քանի որ Ադամն ու Եվան, որոնց մենք խաբեցինք, համաձայնվել են միասին աղոթել Աստծուն գիշեր-ցերեկ և աղաչել Նրան, որ ազատի իրենց, և քանի որ նրանք դուրս չեն գա քարանձավից մինչև քառասուներորդ օրվա վերջը: Եվ քանի որ նրանք կշարունակեն իրենց աղոթքները, ինչպես երկուսն էլ համաձայնվել են անել, որ Նա ազատի նրանց մեր ձեռքերից և կվերականգնի նրանց նախկին վիճակին, տես, թե ինչ կանենք նրանց հետ»: Եվ նրա զորքերը ասացին նրան. «Քոնն է իշխանությունը, ո՛վ մեր Տեր, անելու այն, ինչ դու կամենում ես»: 1 Ադամի և Եվայի գիրք 59:1-2

Ոչ թե նրա համար, ուրեմն, այս ծառերը միանգամից աճեցին, այլ ես ողորմեցի քեզ և հրամայեցի նրանց աճել: Եվ նրանք աճեցին և դարձան երկու մեծ ծառեր, որպեսզի դու ստվեր գաս նրանց ճյուղերով և հանգիստ գտնես, և որպեսզի ես քեզ տեսնեմ Իմ զորությունն ու Իմ հրաշալի գործերը: Եվ նաև՝ ցույց տալու համար քեզ Սատանայի չարությունն ու նրա չար գործերը, որովհետև այն ժամանակվանից, երբ դու դուրս եկար այգուց, նա չի դադարել, ոչ մի օր էլ, քեզ վնաս հասցնելուց: Բայց ես նրան իշխանություն չեմ տվել քեզ վրա: Ադամի և Եվայի 1 Գիրք 63:9-10

Քանզի մենք գիտենք Քո հրաշալի գործերը, ո՛վ Աստված, որ դրանք մեծ են, և որ Քո զորությամբ Դու կարող ես մեկ բանը մյուսից հանել՝ առանց մեկի կամքի: Քանզի Քո զորությունը կարող է ժայռերը ծառեր դարձնել, իսկ ծառերը՝ ժայռեր: Ա Ադամի և Եվայի 1 Գիրք 63:14

Ապա հրեշտակը հեռացավ Ադամից ու Եվայից, որոնք թուզ էին ուտում մինչև իրենց քաղցը հագեցնելը: Ապա նրանք կերան մնացածը, բայց Աստծո զորությամբ թուզը կշտացավ, ինչպես նախկինում, որովհետև Աստված օրհնեց դրանք: Ա Ադամի և Եվայի գիրք 64:8

Այնտեղ նրանք տեսան մի ծառ և դրա վրա գտան պինդ մանանա, և զարմացան Աստծո զորության վրա: Եվ հրեշտակները հրամայեցին նրանց ուտել մանանայից, երբ քաղցած լինեն: Ա Ադամի և Եվայի 1 Գիրք 68:8

Պատվիրիր մեզ, Աստված, որ առանց Քո հրամանի չզիջենք նրանց, որպեսզի մեզ ոչնչի չհասցնես: Որովհետև եթե Դու չհրամանես մեզ, մենք կհաղթահարվենք և կհետևենք Սատանայի խորհրդին, և Դու կրկին կկործանես մեզ: Ադամի և Եվայի 1 գիրք 72:22

Բայց երբ Ադամը եկավ և տեսավ երեխայի գեղեցկությունը, նրա գեղեցկությունը և կատարյալ կազմվածքը, ուրախացավ նրա համար և մխիթարվեց Աբելի համար: Ապա նա երեխային անվանեց Սեթ, որը նշանակում է «որ Աստված լսել է իմ աղոթքը և ազատել է ինձ իմ տառապանքից»: Բայց դա նաև նշանակում է «զորություն և զորություն»: 2 Ադամի և Եվայի գիրք 2:3

Եվ նայիր, ո՛վ Ադամ, նրան, ով իր մասին ասաց, որ ինքը Աստված է: Կարո՞ղ է Աստված սև լինել: Արդյո՞ք Աստված կընդունի կնոջ կերպարանք: Կա՞ արդյոք Աստծուց ավելի ուժեղ մեկը: Եվ կարո՞ղ է Նա հաղթահարվել: 2 Ադամի և Եվայի գիրք 4:4

Դրանից հետո, երբ նա իջնում էր զոհասեղանից, ավարտելով իր զոհաբերությունը, Սատանան հայտնվեց նրան՝ լույսով փայլող գեղեցիկ հրեշտակի կերպարանքով, ձեռքին լույսի գավազան, իսկ ինքը՝ լույսի գոտիով գոտևորված: Որովհետև մեր աշխարհում մենք Աստված չունենք, այլ մենք բոլորս աստվածներ ենք. մենք բոլորս լույսից ենք՝ երկնային, հզոր, ուժեղ և փառավոր: 2 Ադամի և Եվայի գիրք 5:4,11

Երբ Ադամը ավարտեց Սեթին տված իր պատվիրանը, նրա վերջույթները թուլացան, նրա ձեռքերն ու ոտքերը կորցրեցին իրենց ողջ ուժը, նրա բերանը համրացավ, և նրա լեզուն ընդհանրապես դադարեց խոսելուց: Նա փակեց աչքերը և հոգին հանձնեց: 2 Ադամի և Եվայի գիրք 9:1

Այնուհետև Սեթի վերջույթները թուլացան, նրա ձեռքերն ու ոտքերը կորցրին իրենց ողջ ուժը, նրա բերանը համրացավ և չկարողացավ խոսել, և նա հոգին հանձնեց ու մահացավ իր ինը հարյուր տասներկուերորդ տարվան հաջորդ օրը՝ Աբիբ ամսվա քսանյոթերորդ օրը, երբ Ենոքն այդ ժամանակ քսան տարեկան էր: 2 Ադամի և Եվայի գիրք 12:13

Ապա Ղամեքը խղճաց նրան և ասաց. «Իսկապես, երբ նա մենակ լինի, կարող է հաղթել այս տեղի մարդկանց»: 2 Ադամի և Եվայի գիրք 13:3

Բայց հիմա ես խնդրում եմ Քեզ, Աստված, ազատիր ինձ այս ցեղից, որի մեջ ես հիմա ապրում եմ, ինչպես որ Դու ազատեցիր ինձ այդ դևերից: Ուղարկիր Քո հրեշտակին, որ ինձ դուրս հանի նրանց միջից, որովհետև ես ինքս ուժ չունեմ փախչելու նրանց միջից: 2 Ադամի և Եվայի գիրք 17:47

Բայց այս անգամ, երբ նրանք մտան քարանձավ, նրանք չգտան Հարեդին, այլ տեսան մարած լամպը, իսկ հայրերի մարմինները՝ շպրտված, և Աստծո զորությամբ նրանցից ձայներ էին գալիս, որոնք ասում էին. «Սատանան տեսիլքով խաբեց մեր որդուն՝ ցանկանալով կործանել նրան, ինչպես կործանեց մեր որդուն՝ Կայենին»: Նրանք նաև ասացին. «Տե՛ր, երկնքի և երկրի Աստված, փրկի՛ր մեր որդուն Սատանայի ձեռքից, որը նրա առաջ մեծ և կեղծ տեսիլք գործեց»: Նրանք նաև խոսեցին այլ բաների մասին՝ Աստծո զորությամբ: 2 Ադամի և Եվայի գիրք 18:2-3

Ապա բոլոր ձայները լռեցին, բացի մեր հայր Ադամի ձայնից, որը խոսեց Հարեդի հետ Աստծո զորությամբ, ինչպես մեկը կխոսեր իր ընկերոջ հետ՝ ասելով. «Ո՛վ Հարեդ, որդի՛ս, զոհեր մատուցիր Աստծուն, որ փրկեց քեզ Սատանայի ձեռքից: Եվ երբ բերես այդ զոհերը, թող մատուցես դրանք այն զոհասեղանի վրա, որի վրա ես զոհաբերություն եմ արել: Այդ դեպքում նաև զգուշացիր Սատանայից, որովհետև նա շատ անգամ խաբեց ինձ իր տեսիլքներով՝ ցանկանալով կործանել ինձ, բայց Աստված փրկեց ինձ նրա ձեռքից»: 2 Ադամի և Եվայի գիրք 18:10

Եվ երբ մարդիկ տեսան, որ պարտված են, և տեսան, որ ուրիշներն էլ չեն պարտվել, պարտվածները եկան Գենուն, ապաստան գտան նրա մոտ, և նա նրանց դարձրեց իր դաշնակիցները: 2 Ադամի և Եվայի գիրք 20:9

Բայց ես գիտեմ Աստծո զորությամբ, որ Նա չի թողնի ձեզ այս սուրբ լեռան վրա, որովհետև ձեր զավակները խախտել են Նրա և մեր հայրերի պատվիրանը, որը մենք ստացել էինք նրանցից: 2 Ադամի և Եվայի գիրք 21:5

Եվ հրեշտակների կարգից մեկը, իրեն ենթակա կարգի հետ շրջվելով, անհնարին միտք հղացավ՝ իր գահը դնել երկրի վրայի ամպերից բարձր, որպեսզի նա կարողանա իր զորությամբ հավասարվել իմ զորությանը: Ենովքի գաղտնիքները 29:3

Որտե՞ղ կարող է մարդը թաքնվել Քո գիտությունից, ո՛վ Աստված: Մեր գործերը ենթակա են մեր սեփական ընտրությանը և մեր ձեռքերի գործերում ճիշտ կամ սխալ գործելու զորությանը: Եվ Քո արդարությամբ Դու այցելում ես մարդկանց որդիներին: Սաղմոս Սողոմոնի 9

Որովհետև ո՞վ է, ո՛վ Աստված, ուժեղ, եթե ոչ ճշմարտությամբ գոհություն հայտնել Քեզ: Եվ ի՞նչով է մարդը ուժեղ, եթե ոչ Քո անվանը գոհություն հայտնելով: Սաղմոս Սողոմոնի 15:

Ո՛վ իմ Աստված, ոչ ոք չի փոխի քո սուրբ տեղը: Եվ հնարավոր չէ, որ նա փոխի այն և դնի ուրիշ տեղ, որովհետև նա իշխանություն չունի դրա վրա: Սողոմոնի օդաները 4:1-2

Խոստովանե՛ք Նրա զորությունը և ցույց տվեք Նրա շնորհը: Ալելույա: Սողոմոնի օդաները 7:28

Որովհետև նրանց թույլատրված չէր քանդել դրա կնիքը, քանի որ կնիքի վրա իշխանությունն ավելի մեծ էր, քան նրանց: Սողոմոնի օդեներ 23:8

Եվ Նա ցույց տվեց նրան Իր նշանը, և Նա առաջնորդեց ինձ Իր լույսով և տվեց ինձ Իր զորության գավազանը, որպեսզի ես խոնարհեցնեմ ժողովուրդների երևակայությունը և զորավոր մարդկանց զորությունը՝ նրանց խոնարհեցնելու համար, որպեսզի պատերազմեն Նրա խոսքով և հաղթանակ տանեն Նրա զորությամբ: Սողոմոնի օդեներ 29:7-9

Երանելիների համար ուրախություն է նրանց սրտերից և լույս՝ նրանց մեջ բնակվող Նրանից: Եվ խոսքեր՝ Ճշմարտությունից, որն ինքն է ծագել, քանզի Նա զորացած է Բարձրյալի սուրբ զորությամբ և անսասան է հավիտյանս հավիտենից: Ալելույա: Սողոմոնի օդեներ 32:1-2

Մեծ գետերը Տիրոջ զորությունն են: Սողոմոնի օդաները 39:1

Արիստեասի նամակում, որը այս ժողովածուի ամենանշանակալի և ամենահին վերականգնումներից մեկն է, մենք երկար ճանապարհ ենք անցել Ադամից և Եվայից, երկար ճանապարհ՝ Ջրհեղեղից: Այս գրվածքը ներկայացնում է մարդկային ցեղի դիմադրողականության մի տեսարան, որը վերաբնակեցրել է Երկիրը՝ հզոր ազգերով, որոնք ապրում են շքեղության և շքեղության մեջ: Արիստեասի նամակի ներածություն

Քանի որ դու այդքան ձգտում ես ձեռք բերել այն բաների մասին գիտելիքներ, որոնք կարող են օգտակար լինել մտքի համար, ես ինձ պարտավորված եմ համարում քեզ փոխանցել իմ ուժերի սահմաններում եղած ողջ տեղեկատվությունը: Արիստեասի նամակ 1:7

Դուք մեծապես պատվի եք արժանացել Ամենակարող Աստծո կողմից և փառքով բարձրացվել եք ձեր բոլոր նախնիներից վեր, և տեղին է, որ դուք Նրան մատուցեք ձեր զորության սահմաններում ամենամեծ շնորհակալական զոհը: Արիստեասի նամակ 1:36

Կարծում եմ՝ օգտակար կլինի հրամանագրի պատճենը կցել, քանի որ այս կերպ ավելի պարզ և ակնհայտ կդառնա թագավորի մեծահոգությունը, ով Աստծուց լիազորված էր փրկել այդպիսի հսկայական բազմություններ: Արիստեասի նամակ 1:40

Քանի որ մեր թագավորությունում բնակություն են հաստատել բազմաթիվ հրեաներ, որոնց պարսիկները Երուսաղեմից տարել են իրենց իշխանության ժամանակաշրջանում, և շատ ավելի շատերը, ովքեր հորս հետ Եգիպտոս են եկել որպես գերիներ, նրանցից շատերին նա բանակ է ուղարկել և նրանց սովորականից բարձր աշխատավարձ է վճարել, իսկ երբ ապացուցել է նրանց առաջնորդների հավատարմությունը, ամրոցներ է կառուցել և նրանց հանձնել նրանց հսկողությանը, որպեսզի տեղացի եգիպտացիները վախենան նրանցից: Արիստեասի նամակ 2:16

Քանզի նա նախևառաջ ապացուցեց, որ կա միայն մեկ Աստված, և որ նրա զորությունը դրսևորվում է ամբողջ տիեզերքում, քանի որ ամեն տեղ լի է նրա գերիշխանությամբ, և երկրի վրա մարդկանց կողմից գաղտնի կատարված ոչ մի բան չի վրիպում Նրա գիտությունից: Քանզի մարդու արած ամեն ինչ և ապագայում տեղի ունենալիք ամեն ինչ Նրան հայտնի է: Այս ճշմարտությունները ուշադիր մշակելով և պարզ դարձնելով՝ նա ցույց տվեց, որ նույնիսկ եթե մարդը մտածի չարիք գործելու մասին, առավել ևս՝ այն իրականում իրականացնելու մասին, նա չի խուսափի բացահայտումից, քանի որ նա հստակեցրեց, որ Աստծո զորությունը թափանցում է ամբողջ օրենքի մեջ: Սկսելով իր ելակետից՝ նա շարունակեց ցույց տալ, որ ամբողջ մարդկությունը, բացի մեզանից, հավատում է բազմաթիվ աստվածների գոյությանը, չնայած նրանք իրենք շատ ավելի հզոր են, քան այն էակները, որոնց նրանք ապարդյուն երկրպագում են: Արիստեասի նամակ 6:6-9

Թեև, ընդհանուր առմամբ, բոլոր բաները նման են իրենց բնական կառուցվածքով, քանի որ դրանք բոլորը կառավարվում են նույն զորությամբ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր առանձին դեպքում կա խորը պատճառ, թե ինչու մենք խուսափում ենք որոշ բաների օգտագործումից և վայելում ենք մյուսների ընդհանուր օգտագործումը: Արիստեասի նամակ 6:23

Հետևաբար, նա մեզ հորդորում է հիշել, որ վերոնշյալ մասերը միասին են պահվում աստվածային զորությամբ՝ կատարյալ հմտությամբ: Արիստեասի նամակ 6:44

Քանզի մսի, խմիչքի և դիպչելու որոշակի դեպքերի վերաբերյալ նրա տված հրահանգների միջոցով նա մեզ հրամայում է ո՛չ անմտածված որևէ բան անել, ո՛չ էլ լսել, ո՛չ էլ դիմել անարդարության՝ չարաշահելով բանականության ուժը: Արիստեասի նամակ 6:52

Այս պատասխանը ողջունելով՝ նա մեկ ուրիշին հարցրեց, թե ինչպես կարող է դառնալ իր թշնամիների սարսափի առարկա: Եվ նա պատասխանեց. «Եթե զենքի և ուժերի մեծ պաշար ունենալով՝ նա հիշի, որ այդ բաները անզոր են մշտական և վերջնական արդյունքի հասնելու համար: Քանզի նույնիսկ Աստված է վախ ներշնչում՝ տալով ժամանակավոր զիջումներ և պարզապես ցուցադրելով իր զորության մեծությունը»: Այս մարդուն թագավորը գովաբանեց, ապա ասաց մյուսին. «Ո՞րն է կյանքի բարձրագույն բարիքը»: Եվ նա պատասխանեց. «Իմանալ, որ Աստված տիեզերքի Տերն է, և որ մեր լավագույն նվաճումներում մենք չենք հաջողության հասնում, այլ Աստված, որն իր զորությամբ ամեն ինչ կատարում է և մեզ տանում է դեպի նպատակը»: Արիստեասի նամակ 7:42-45

Եվ Մենեդեմոսը՝ Էրետրիացի փիլիսոփան, ասաց. «Ճիշտ է, ո՛վ թագավոր, քանզի քանի որ տիեզերքը կառավարվում է նախախնամությամբ, և քանի որ մենք ճիշտ ենք ընկալում, որ մարդը Աստծո արարածն է, հետևաբար խոսքի ողջ զորությունն ու գեղեցկությունը գալիս են Աստծուց»: Արիստեոսի նամակ 7:54

Թագավորը գովաբանեց նրան, ապա հարցրեց մեկ ուրիշին, թե ինչպես կարող է պահպանել ճշմարտությունը: Հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ճանաչելով, որ սուտը մեծ անարգանք է բերում բոլոր մարդկանց, և առավել ևս՝ թագավորների վրա: Քանի որ նրանք իշխանություն ունեն անելու այն, ինչ ցանկանում են, ինչո՞ւ պետք է դիմեն ստին»: Բացի այդ, դու միշտ պետք է հիշես, ո՛վ Թագավոր, որ Աստված ճշմարտասեր է: Արիստեասի նամակ 8:6-7

Ինչքանով որ ես կարող եմ որոշել, ես եկել եմ հետևյալ եզրակացության: Դու պետք է ամեն ինչով, ո՛վ Թագավոր, կառավարես քո խոսքերն ու գործողությունները բարեպաշտության կանոնով, որպեսզի գիտակցես, որ պահպանում ես առաքինությունը, որ երբեք չես ընտրում քեզ բավարարել բանականության հաշվին և երբեք չես չարաշահում քո իշխանությունը արդարությանը չվնասելով: Արիստեասի նամակ 8:21

Այս խոսքերից գոհ՝ թագավորը հարցրեց հաջորդին, թե ինչպե՞ս կարող է ազատ լինել նախանձից: Եվ նա կարճատև լռությունից հետո պատասխանեց. «Եթե նախևառաջ հաշվի առնենք, որ Աստված է բոլոր թագավորներին շնորհում փառք և մեծ հարստություն, և ոչ ոք իր սեփական զորությամբ թագավոր չէ: Բոլոր մարդիկ ցանկանում են կիսել այս փառքը, բայց չեն կարող, քանի որ դա Աստծո պարգևն է»: Արիստեասի նամակ 8:29-30

Թագավորը բարյացակամորեն խոսեց նրա հետ, ապա հարցրեց հաջորդին. «Ի՞նչն է արժեքով նման գեղեցկությանը»: Նա պատասխանեց. «Աստվածապաշտություն, որովհետև այն գեղեցկության գերակա ձևն է, և դրա զորությունը սիրո մեջ է, որը Աստծո պարգևն է: Սա դու արդեն ձեռք ես բերել և դրա հետ միասին՝ կյանքի բոլոր օրհնությունները»: Արիստեասի նամակ 8:39-40

Հաջորդ օրը նույն կազմակերպությունները կազմվեցին խնջույքի համար, և թագավորը, հենց որ հնարավորություն ստեղծվեց, սկսեց հարցեր տալ արդեն պատասխանածների կողքին նստած մարդկանց և ասաց առաջինին. «Իմաստությունը կարելի՞ է սովորեցնել»: Եվ նա ասաց. «Հոգին այնպես է կազմված, որ աստվածային զորությամբ կարող է ընդունել բոլոր բարիքները և մերժել հակառակը»: Արիստեասի նամակ 9:1-2

Եվ հաջորդ օրը, երբ հնարավորություն ընձեռվեց, թագավորը հարցրեց հաջորդ մարդուն. «Ո՞րն է անտեսման ամենածանր ձևը»: Եվ նա պատասխանեց. «Եթե մարդը չի հոգ տանում իր երեխաների մասին և չի նվիրում իր ողջ ուժը նրանց կրթությանը, քանզի մենք միշտ աղոթում ենք Աստծուն ոչ այնքան մեզ համար, որքան մեր երեխաների համար, որ ամեն օրհնություն նրանցը լինի: Մեր ցանկությունը, որ մեր երեխաները ինքնատիրապետում ունենան, իրականանում է միայն Աստծո զորությամբ»: Արիստեասի նամակ 9:22-23

Թագավորը համաձայնվեց և հարցրեց հաջորդին, թե ինչպե՞ս կարող է զերծ լինել սխալից: Եվ նա պատասխանեց. «Եթե միշտ գործես զգուշորեն և երբեք չհավատաս զրպարտություններին, այլ ինքդ ապացուցես քեզ ասվածը և քո սեփական դատողությամբ որոշես քեզ ուղղված խնդրանքները և ամեն ինչ կատարես քո դատողության լույսի ներքո, դու ազատ կլինես սխալից, ո՛վ Թագավոր: Բայց այս բաների իմացությունն ու կիրառումը Աստվածային զորության գործն է»: Այս խոսքերից հիացած՝ թագավորը հարցրեց մեկ ուրիշին, թե ինչպե՞ս կարող է զերծ լինել զայրույթից: Եվ հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Եթե նա գիտակցում է, որ իշխանություն ունի բոլորի վրա նույնիսկ մահ պատճառելու, եթե տեղի է տալիս զայրույթին, և որ անօգուտ ու ողորմելի կլինի, եթե նա, միայն այն պատճառով, որ տեր է, շատերին զրկի կյանքից»: Արիստեասի նամակ 9:28-31

Թագավորն ասաց, որ ինքը լավ է պատասխանել, ապա հարցրեց հաջորդ մարդուն. «Ի՞նչ է լավ խորհուրդը: Լավ գործել միշտ և պատշաճ խորհրդածությամբ», - բացատրեց նա՝

համեմատելով մեր սեփական քաղաքականության համար օգտակարը հակառակ տեսակետի ընդունման հետևանքով առաջացող վնասակար հետևանքների հետ, որպեսզի յուրաքանչյուր կետը կշռադատելով՝ մենք կարողանանք լավ խորհուրդ ստանալ, և մեր նպատակը իրականացվի: Եվ ամենակարևորը՝ Աստծո զորությամբ ձեր յուրաքանչյուր ծրագիր կիրականանա, քանի որ դուք բարեպաշտություն եք դրսևորում: Արիստեասի նամակ 9:33-34

Թագավորը գովաբանեց նրան և հարցրեց մեկ ուրիշին. «Ո՞րն է խոսքի նպատակը»: Եվ նա պատասխանեց. «Համոզել հակառակորդին՝ ցույց տալով նրան նրա սխալները լավ կարգավորված փաստարկների բանակում»: Որովհետև այս կերպ դուք կշահեք ձեր լսողին՝ ոչ թե նրան հակադրվելով, այլ նրան գովաբանելով՝ նրան համոզելու նպատակով: Եվ Աստծո զորությամբ է, որ համոզումը իրականացվում է: Արիստեասի նամակ 9:51-52

Թագավորը հիացած էր այս պատասխանով և հարցրեց մեկ ուրիշին. «Ի՞նչ հանգամանքներում պետք է մարդը վշտանա»: Նա պատասխանեց, որ մեր ընկերներին պատահող դժբախտությունների ժամանակ մենք տեսնում ենք, որ դրանք երկարատև և անդառնալի են: Բանականությունը թույլ չի տալիս մեզ վշտանալ նրանց համար, ովքեր մահացել են և ազատվել են չարիքից, բայց բոլոր մարդիկ վշտանում են նրանց համար, քանի որ մտածում են միայն իրենց և իրենց սեփական օգուտի մասին: Միայն Աստծո զորությամբ է, որ մենք կարող ենք խուսափել բոլոր չարիքներից»: Արիստեասի նամակ 9:55-56

Թագավորն ասաց, որ լավ պատասխան է տվել, և մեկ ուրիշին հարցրեց. «Ո՞ր մարդն է արժանի հիացմունքի»: Նա պատասխանեց. «Այն մարդը, ով օժտված է հեղինակությամբ, հարստությամբ և զորությամբ և ունի այդ ամենին համարժեք հոգի: Դուք ինքներդ ձեր գործերով ցույց եք տալիս, որ ամենաարժանի եք հիացմունքի Աստծո օգնությամբ, ով ձեզ հոգ է տանում այս բաների մասին»: Արիստեասի նամակ 10:11-12

Մի՞թե բանականությունը զորություն չունի զսպելու ախորժակը: Իմ կարծիքով՝ այդպես է: Որովհետև եթե բանականությունը զորություն չունենար զսպելու նրանց զայրույթը, նա այդպես չէր խոսի: 4 Մակաբայեցիներ 1:28,47

Ձեզանից ոչ ոք չի կարող արմատախիլ անել չարամիտ տրամադրվածությունը, բայց բանականությունը կարող է լինել նրա հզոր դաշնակիցը՝ չարամտությունից տատանվելու դեմ: 4 Մակաբայեցիներ 2:5

Ապոլոնիոսը, մանրամասնորեն հետաքննելով գործը, գովաբանեց Սիմոնին թագավորին նվիրված ծառայության համար և շտապելով Սելևկոսի արքունիք, նրան բացահայտեց արժեքավոր գանձը: Այնուհետև, ստանալով գործը քննելու լիազորություն, նա անմիջապես մտավ մեր երկիր՝ անիծյալ Սիմոնի և շատ հզոր բանակի ուղեկցությամբ, և հայտարարեց, որ այնտեղ է թագավորի հրամանով՝ գանձարանում գտնվող մասնավոր ավանդները տիրանալու համար: 4 Մակաբայեցիներ 2:20

Եվ Անտիոքոսը, նայելով նրան, ասաց. «Նախքան քեզ համար տանջանքները սկսելը, ո՛վ պատվարժան մարդ, ես քեզ խորհուրդ կտայի, որ խոզի միս ուտես և կյանքդ փրկես, որովհետև ես հարգում եմ քո տարիքն ու ալեհեր մազերը, չնայած այն հանգամանքին, որ այդքան երկար ես կրել դրանք և դեռ կառչել ես հրեական կրոնին, ինձ ստիպում է քեզ փիլիսոփա չհամարել… Քանզի հաշվի առ նաև սա, որ նույնիսկ եթե կա որևէ ուժ, որի աչքը քո այս կրոնին է ուղղված, նա միշտ կների քեզ հարկադրաբար կատարված մեղքի համար»: 4 Մակաբայեցիներ 2:38,42

Անկասկած, հետևաբար, ոգեշնչված բանականությունը տիրում է կրքերին, քանզի եթե նրա կրքերը կամ տառապանքները գերակշռեին նրա բանականությանը, մենք դրանք կվերագրեինք իրենց գերակա ուժի այս ապացույցը: Բայց հիմա, երբ նրա բանականությունը հաղթել է իր կրքերին, մենք պատշաճ կերպով դրան ենք վերագրում դրանք տիրելու ուժը: 4 Մակաբայեցիներ 3:19-20

Քանզի կրակի զորությունը սուր և խիստ է, և այն արագորեն նրանց մարմինները լուծարեց: 4 Մակաբայեցիներ 6:40

Բայց այնուամենայնիվ, չնայած նա այնքան շատ գայթակղությունների ենթարկվեց՝ մայրական բնազդներին զիջելու համար, ոչ մի դեպքում տանջանքների սարսափելի բազմազանությունը ուժ չունեցավ փոխելու նրա բանականությունը. այլ մայրը յուրաքանչյուր որդուն առանձին-առանձին և բոլորին միասին դրդում էր մեռնել իրենց կրոնի համար: 4 Մակաբայեցիներ 7:8

Եվ այս մարդիկ, սրբագործվելով Աստծո համար, ոչ միայն ստացան այս պատիվը, այլև այն պատիվը, որ նրանց միջոցով թշնամին այլևս իշխանություն չուներ մեր ժողովրդի վրա, և բռնակալը պատժվեց, և մեր երկիրը մաքրվեց, նրանք կարծես փրկագին դարձան մեր ազգի մեղքի համար. և այս արդար մարդկանց արյան և նրանց մահվան քավության միջոցով աստվածային նախախնամությունը փրկեց Իսրայելին, որը նախկինում չարչարվում էր: 4 Մակաբայեցիներ 8:15

Ապա Հայկարը գնաց և Նադանին ներկայացրեց իր քրոջ որդուն: Նա խոնարհվեց, մաղթեց նրան զորություն և պատիվ: Նա նայեց նրան, հիացավ նրանով, ուրախացավ նրանով և ասաց Հայկարին. «Սա՞ է քո որդին, ո՛վ Հայկար: Աղոթում եմ, որ Աստված պահպանի նրան: Եվ ինչպես դու ծառայել ես ինձ և իմ հորը՝ Սարհադումին, այնպես էլ թող քո այս տղան ծառայի ինձ և կատարի իմ պարտավորությունները, իմ կարիքները և իմ գործերը, որպեսզի ես կարողանամ պատվել նրան և հզորացնել նրան քո շնորհիվ»: Եվ Հայկարը խոնարհվեց թագավորի առաջ և ասաց նրան. «Թող քո գլուխը հավիտյան ապրի, ո՛վ իմ տե՛ր թագավոր: Ես խնդրում եմ քեզ, որ համբերատար լինես իմ որդի Նադանի հետ և ներես նրա սխալները, որպեսզի նա ծառայի քեզ այնպես, ինչպես պետք է»: Ապա թագավորը երդվեց նրան, որ նրան կդարձնի իր սիրելիներից ամենամեծը և իր ընկերներից ամենաազդեցիկը, և որ նա նրա հետ լինի ամենայն պատվով և հարգանքով: Եվ նա համբուրեց նրա ձեռքերը և հրաժեշտ տվեց նրան: Աhիկարի պատմություն 1:21-24

Որդի՛ս, մի՛ դիմադրիր մարդուն նրա զորության օրերին, ոչ էլ գետին՝ նրա հեղեղի օրերին: Աhիկարի պատմությունը 2:62

Դրանից հետո Հայկարը հանգիստ նստեց իր տանը և Նադանին հանձնեց իր ողջ ունեցվածքը՝ ստրուկներին, աղախիններին, ձիերին, անասուններին և իր ունեցած ու ձեռք բերած ամեն ինչ: Հրամայելու և արգելելու իշխանությունը մնաց Նադանի ձեռքում: Եվ Հայկարը հանգստացավ իր տանը, և ժամանակ առ ժամանակ Հայկարը գնում էր, հարգանք էր մատուցում թագավորին և վերադառնում տուն: Երբ Նադանը հասկացավ, որ հրամայականնելու և արգելելու իշխանությունը իր ձեռքում է, նա արհամարհեց Հայկարի դիրքը, ծաղրեց նրան և սկսեց մեղադրել նրան, երբ նա հայտնվում էր՝ ասելով. «Իմ հորեղբայր Հայկարը քնած է և հիմա ոչինչ չգիտի»: Աhիկարի պատմությունը 3:2-4

Երբ Նադանը հասկացավ, թե ինչ էր պատահել, նրան պատեց նախանձ ու խանդ, և նա սկսեց բողոքել բոլոր նրանց, ովքեր հարցնում էին իրեն, և ծաղրել իր հորեղբորը՝ Հայկարին՝ ասելով. «Իմ հորեղբայրը վռնդել է ինձ իր տնից և իմ եղբորը նախընտրել է ինձանից, բայց եթե

Ամենաբարձրյալ Աստված ինձ զորություն տա, ես նրա վրա կբերեմ մահվան դժբախտությունը»: Աhիկարի պատմությունը 3:11

Եվ Նադանը նրան վերցրեց ու գնաց թագավորի մոտ: Եվ երբ Հայկարը մտավ թագավորի առաջ, նա խոնարհվեց նրա առաջ գետնին և մաղթեց թագավորին զորություն ու հավիտենական կյանք: Աhիկարի պատմությունը 3:32

Այդ ժամանակ Նադանը գոռաց ու ասաց. «Օ՛, Հայկար, օ՛, սևամորթ, ի՞նչ օգուտ քեզ քո մտորումներից կամ քո զորությունից՝ այս արարքը թագավորի համար անելիս»: Աhիկարի պատմությունը 3:36

Եվ ես՝ Բարձրյալ Աստծո օգնությամբ, քո ազնիվ բարությամբ և իմ տեր թագավորի զորությամբ, կկառուցեմ այն քեզ համար՝ ինչպես դու կամենում ես: Աhիկարի պատմությունը 5:23

Հինգերորդը՝ խոսքի զորությունն է, որով գալիս է գիտելիքը: Յոթերորդը՝ ծննդաբերության և սեռական հարաբերության զորությունն է, որով հաճույքի սիրո միջոցով մեղքեր են մտնում: Ռուբենի Կտակարան 1:18,20

Որովհետև չար են կանայք, զավակներս, և քանի որ նրանք ո՛չ իշխանություն ունեն, ո՛չ էլ ուժ տղամարդու վրա, նրանք խորամանկություններ են օգտագործում արտաքին գրավչությամբ, որպեսզի նրան իրենց կողմը քաշեն: Ռուբենի Կտակարան 2:13

Բայց սա լսելով՝ ես խիստ զայրացա Հուդայի վրա, որ նա նրան կենդանի թողեց, և հինգ ամիս շարունակ ես զայրացած էի նրա վրա: Բայց Տերը զսպեց ինձ և զրկեց ինձանից իմ ձեռքերի զորությունից, որովհետև իմ աջ ձեռքը յոթ օր կիսով չափ չորացած էր: Եվ ես, զավակներս, գիտեի, որ Հովսեփի պատճառով էր սա պատահել ինձ, և ես զղջացի ու լաց եղա: Եվ ես աղաչեցի Տեր Աստծուն, որ իմ ձեռքը վերականգնվի, և որ ես հեռու մնամ ամեն տեսակի պղծությունից, նախանձից և ամեն տեսակի հիմարությունից: Սիմեոնի Կտակարան 1:12-14

Եվ այն մարդուն, որը Բարձրյալի զորությամբ նորոգում է օրենքը, դուք կկոչեք խաբեբա, և վերջապես դուք կհարձակվեք նրա վրա՝ սպանելու նրան՝ չգիտակցելով նրա արժանապատվությունը, անմեղ արյունը վերցնելով ձեր գլուխների վրա՝ չարագործության պատճառով: Ղևիի Կտակարան 4:27

Եվ Բելիարը կկապվի նրա կողմից, և նա իշխանություն կտա Իր զավակներին՝ ոտնակոխ անելու չար ոգիների վրա: Ղևիի Կտակարան 5:27

Եվ երբ ես Կոզեբայի ջրերի մոտ էի, Հոբելի մարդիկ մեզ դեմ եկան պատերազմի: Մենք կռվեցինք նրանց դեմ և ջախջախեցինք նրանց: Մենք սպանեցինք նրանց դաշնակիցներին Սիլոհից և չթողեցինք նրանց ուժ, որ մեզ վրա հարձակվեն: Հուդայի Կտակարան 1:37-38

Որովհետև նույնիսկ եթե մարդը թագավոր լինի և պոռնկություն գործի, նա զրկվում է իր թագավորությունից՝ պոռնկության ստրուկ դառնալով, ինչպես ես ինքս էլ տառապեցի: Որովհետև ես տվեցի իմ գավազանը՝ իմ ցեղի հենարանը, և իմ գոտին՝ իմ զորությունը, և իմ թագը՝ իմ թագավորության փառքը: Հուդայի Կտակարան 3:19-20

Եվ Տերը օրհնեց Ղևիին, և ներկայության հրեշտակին՝ ինձ, փառքի զորությունները՝ Սիմեոնին, երկինքը՝ Ռուբենին, երկիրը՝ Իսաքարին, ծովը՝ Զաբուղոնին, լեռները՝ Հովսեփին, խորանը՝

Բենիամինին, լուսատուները՝ Դանին, Եղեմը՝ Նեփթաղիմին, արևը՝ Գադին, լուսինը՝ Ասերին: Հուդայի Կտակարան 4:29

Եվ խաբեության ոգիները նրա դեմ իշխանություն չունեն, քանզի նա չի նայում կանանց գեղեցկությանը, որպեսզի չպղծի իր միտքը ապականությամբ: Իսաքարի Կտակարան 1:35

Որովհետև գայրույթը չար բան է, զավակներս, որովհետև այն նույնիսկ հոգուն է անհանգստացնում: Եվ զայրացած մարդու մարմինը տիրանում է նրան, և նրա հոգու վրա տիրապետում է, և մարմնին զորություն է տալիս, որպեսզի այն գործի ամեն անօրինություն: Եվ երբ մարմինը այս ամենը անում է, հոգին արդարացնում է արածը, քանի որ ճիշտը չի տեսնում: Հետևաբար, զայրացածը, եթե հզոր մարդ է, եռակի զորություն ունի իր զայրույթի մեջ. մեկը՝ իր ծառաների օգնությամբ, երկրորդը՝ իր հարստությամբ, որով համոզում և հաղթահարում է անարդարացիորեն, և երրորդ՝ ունենալով իր սեփական բնական զորությունը՝ դրանով չարիք է գործում: Եվ չնայած զայրացած մարդը թույլ է, այնուամենայնիվ, կրկնակի զորություն ունի, քան բնության մեջ է, որովհետև զայրույթը միշտ օգնում է այդպիսիներին անօրինության մեջ: Այս ոգին միշտ գնում է ստի հետ՝ Սատանայի աջ կողմում, որպեսզի դաժանությամբ և ստով կատարվեն նրա գործերը: Ուրեմն հասկացեք զայրույթի զորությունը, որ այն ունայն է: Դանիել 1:15-21 Կտակարան

Քանզի Աստված ամեն ինչ լավ արարեց իրենց հերթականությամբ՝ գլխում հինգ զգայարանները, և Նա պարանոցը միացրեց գլխին՝ ավելացնելով նաև մազերը՝ գեղեցկության և փառքի համար, ապա սիրտը՝ հասկացողության համար, փորը՝ կղանքի համար, և որովայնը՝ աղալու համար, շնչափողը՝ շնչառության համար, լյարդը՝ զայրույթի համար, լեղին՝ դառնության համար, փայծաղը՝ ծիծաղի համար, սանձը՝ խոհեմության համար, մեջքի մկանները՝ ուժի համար, թոքերը՝ ներշնչման համար, մեջքը՝ ուժի համար և այլն: Նեփթաղիմի Կտակարան 1:20

Մեկ ուրիշը շնություն և պոռնկություն է գործում և հեռու է մնում կերակուրներից, և երբ պահք է պահում, չարիք է գործում և իր հարստության զորությամբ շատերին է ճնշում, և չնայած իր չափազանց չարությանը, նա կատարում է պատվիրանները: Սա նույնպես կրկնակի կողմ ունի, բայց ամբողջը չար է: Ասերի Կտակարան 1:17

Բայց որպեսզի դու իմանաս, որ անաստվածների չարությունը իշխանություն չունի նրանց վրա, ովքեր Աստծուն մաքրաբարոյությամբ են երկրպագում, ահա ես դրանից կվերցնեմ և կուտեմ քո առաջ: Հովսեփի Կտակարան 1:55

Բարի մարդու հակումը Բելիարի ոգու խաբեության իշխանության տակ չէ, քանզի խաղաղության հրեշտակն է առաջնորդում նրա հոգին: Բենիամինի Կտակարան 1:33